


7 Owyhee

Two young green treechucks
two yellow marmots
one mink.

31.99
0-79

1921



891.99
0-79

10 NOV 2011

ԱՐԵ ՄԱՀ
ԵՐՈՒՍԱԼՈՅԱՆ

ԴԱՏԱՍՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՃՈՒՐԴԻՆ
ԱՌ ԶԵՒ

Տ. Ա. Ա.

ԲԵՐԱՅԻ ԳԱՅԹԱԿՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆԻ Պ. Ա. Պ.

ՊՈԼՍԱԿԱՆ ԿԵԱՆՔ

ՀՐԱՏԱՐԱԿԻՑ Ա. Տ. ՏԻՐ 00.20.0.0.0.0



Տարբ. Ա. Տ. ՏԻՐ 00.20.0.0.0.0
0. 001.00
1921

891.99
0-79

Ա Ա Ն 170

Դասաւորական Խորշուրդին Առջել

Ե. Ա. Մ.

Բերազի Գազթակալութեաւութեաւը

(Երգիծքվագու Պալսաչաթ Կեսնքի)

ԳԼՈՒԽ Ա.

ՀԱՐԵՐԵՐՈՒ ՏՈՎՐԱԿԸ

Օրիորդ Աշխեն, 32 տարեկան, նիհար, երկայնահասակ, թուխ աղջիկ մըն է, բաւական սիրուն, բայց փազահաս ծերութեան մը անախորժ նշանները սկսած են երեւիլ դէմքին վրայ: Իր մօրը հետ կը բնակի Բանկալթիի կողմը, իրենց սեփականութիւնը եղող փոքրիկ ասն մը մէջ, որուն երկու սենեակները վարձու տուած են ամուրի երիտասարդներու: Աշխեն շրջուն կարուի մըն է, բաւական ճարտար: Իր յաճախորդներուն շրջանակը լայն է ու ազազան: Հարուստի տուներ, էսնամիի տուներ, կիսաշխատքնիկներու տուներ կը մտնէ կ'ելլէ անխատիր եւ ամէն տեղ սիրավքը ընդունելութիւն կը գտնէ, որովհետեւ Աշխեն, բաց ի իր ճարտար մատներէն՝ ունի նաև ուրիշ յատկութիւն մը որ իր ներկայութիւնը հաճեկի կը դարձնէ բոլոր տանտեկներուն: Այդ յատկութիւնն է իր լրաբերի դերը:

«Լուրերու տոպրակ» անունը կուտան իրեն եւ արգարեւ Աշխեն արժանի է այդ անունին: Բերացի առանձին գաղտննիքներուն, գայթակղութիւններուն բամ-

36 79. 82



բասանքներուն ճոխ հաւաքածոն է ինք: Չարակեզու և յաշաղկոտ, Աշխէն ամենափոքր միջադէպի մը մեծ գալթակղոթեան մը հոտեմատոթիւնը կուտայ, անհան խօսքէ մը ահազին հետեւոթիւններ կը համէ և այդ հետեւոթիւնները իբրեւ իրազութիւն կը պատաժ: Փոխանակուած ակնարկ մը բաւական է իրեն, կնճռոս սիրավէպի մը ծնունդ տալու համար:

Չորեքշարթի առտու մը Աշխէն զնաց Աամուրեանեց բնակարանը: Տիկին Մանմիկ Աամուրեան ստիպողաբար երաւիրած էր զինքը շրջազգեստի մը նորդգութեան համար: Այս վերջինը 35—36 տարեկան, երկայնահասակ, մարմնեղ սպիտակ մորթով, գեղեցիկ կին մըն էր: Ամուսինը, թէ եւ հարուստ, բայց ինքն ալ իր անձնական հարաստոթիւնը ունէր: Հարուստի աղջիկ էր, մեծկակ օժիու մը բերած էր իր ամուսնոյն թուժա էֆէնտիին և տակախն բաւական բան ալ պիտի ժառանգէր իր հօրմէն եղբ այս վերջինը երթար միանալու իր նախնիբներուն:

Ծառ պղոտիկ, հազիւ 19 տարեկան, ամուսնացած էր թովմաս էֆ. ի հետ որ տասը տարեկան մեծ էր իրմէ և այս ամուսնոթենին ծնած էին մանչ մը եւ աղջիկ մը, Պերճ ու Հերմինէ, առաջինը 14, երկրորդը 12 տարեկան: Մանը Ռուպէրթ Քուէժ գիշերօթիկ դրուած էր, իսկ Հերմինէ, Բերա, երբագական մարժարան մը կը յաճախէր և տան մէջ ալ հայերէնի համար մասնաւոր դասեր կանչիր:

Աշխէն երբ սենեալէն ներս մտան, տիկինը իր նորոգել տալիք շրջազգեստովը կը զբաղէր:

ՄԱՆԵԻԿ.— Վերջապէս եկար . . . զախցայ որ չի դալիք կ'ընէս:

ԱՇԽԵԿ.— Լոռւած բան է որ «անպատճառ թող

բաց» Տեյի լուր զբկես ու ես չի գտմ . . . երկու ձեռքս կրակն ալ ըլլար պիտի վազէի զայի:

ՄԱՆԵԻԿ.— Այս իրիկուն ճաշի հրաւիրուած ենք, կ'ուզեմ որ սա չքազգեստիս մէկ քանի տեղերը շտկրտակս . . . մեծ բան մը չէ, քանի մը ժամուան խնդիր է:

Տիկինը կը բացատրէ այս մէկ քանի բարեվիտսութիւնները որոնք անհրաժեշտ կը նկատէ, շրջազգեստը անթերի դարձնելու համար: Աշխէն, իբրև վարժ ու հարտար կարուի անմիջապէս կ'ըմբռնէ տիկնոց ուղածը եւ զործի կը սկսի:

Տիկին Մաննիկ պահ մը կը հնուանայ, յետոյ կը վերադառնայ, թիկնաթուի մը մէջ կը բազմի կարուի ին մօտիկը:

ՄԱՆԵԻԿ (Ճպուռն գէմքով մը).— Էյ, օրիսրպ Աշխէն, տապրակդ բաց տեսնենք . . .

Էնդհանրապէս իր այցելած տուններուն մէջ այս բաւերով կը ճրաւիրէին կարունին իր բամբասանքները սկսելու:

ԱՇԽԵԿ (ինքզինք ծանրէն ծախելու համար).— Նոր բան մը չի կայ, տիկին Մաննիկ :

ՄԱՆԵԻԿ.— Կարելի՞ է որ քու քովդ նոր բան նչդառնափի . . .

ԱՇԽԵԿ.— Երէկ տեղ մըն էի, բան մը իմացայ, բայց հաւատալս չի զար կոր:

ՄԱՆԵԻԿ (Հետաքրքիր).— Բնչ իմացար տեսնենք:

ԱՇԽԵԿ.— Մարմարեանենց հարսը կայ . . . կը ճանչնաս հարկաւ . . . Իզմիրցիի մը նշանուած էր տի, եւ եղաւ ու Մարտիկ էֆէնտիին հետ ամուսնացաւ . . .

ՄԱՆԵԻԿ.— Ինչպէս չեմ ճանչնար . . . երկայնահասակ, թուի, գեղեցիկ աչքերով, երկայն մազերով, կին մը, հեար տեսնուած ալ եմ քանի մը անգամ, հանգէսներու ժամանակ . . . էջ, ինչ է եղեր . . . անցած-

ները լսեցի որ քիչ մը ջղային տկարութիւն տնի և
էրկանը հեա Եւրապա պիտի ճամբորդէ :

ԱՇԽԵՆ .— Ճիշտ է ջղային հիւանդութիւն ունե-
նալը . . . արդէն ամէն բան այդ ջղային հիւանդութե-
նէն ծագած է . . . զալով ճամբորդութեան՝ կարծեմ ետ
մացեր է :

ՄԱՆՆԻԿ .— Ինչու համար . . .

ԱՇԽԵՆ .— Ամա՞ն, տեսակ տեսակ խօսքեր կ'ըսին
կոր . . . տօքթոր Հլկունին կը ճաշնաք հարկաւ :

ՄԱՆՆԻԿ .— Ինչպէ՞ս չեմ ճանչնար, մեր բժիշկն
է . . . ջղային հիւանդութիւններու մասնագէտ . . . էյ,
ի՞նչ է եղեր :

ԱՇԽԵՆ .— Տիկին Մարտիկը ան կը խնամէ եղեր . . .

ՄԱՆՆԻԿ .— Շատ ընական է, քանի որ տօքթօր
Հլկունի ջղային հիւանդութիւններու մասնագէտ է ան-
շոշտ անոր պիտի դիմէր իր հիւանդութիւնը դարձա-
նելու համար . . . շատ վարպետ բժիշկ է . . .

ԱՇԽԵՆ (աչքերը ամէկոտ ձեւով մը գետին յառած) .—
Կ'երեւայ որ տօքթօր Հլկունի մեծ համակրութիւն
կը գայելէ կիներուն քով . . . իրա՛ւ ալ համակրելի
մարդ է :

ՄԱՆՆԻԿ .— Գեղեցիկ մարդ է . շատ սուտ կիներ
հիւանդ կը ձեւանան ինքզինքնին անոր խնամել տալու
համար :

ԱՇԽԵՆ .— Իրա՛ւ կ'ըսէք . . . ուրեմն ճիշտ է եղեր
իմ լսածու : Իրր թէ տիկին Մարտիկն ալ խնամուելու
առողինան ջղային հիւանդութիւն մը չունի եղեր . . . և
տօքթօր Հլկունիին համար հիւանդ ձեւացեր է :

ՄԱՆՆԻԿ .— Բայց ի՞նչ կ'ելայ տակէ . . . եթէ եւ
զածը այդ է միայն նշանակութիւն չունի :

ԱՇԽԵՆ .— Կ'երեւայ որ պարզ այցելութիւններով
ինպիրը չ լմցեր :

ՄԱՆՆԻԿ .— Խօսէ՛ տեսնենք, ժամ մըն է բերնիդ
մէջ խօսքը կը ծամծմնու ու չես ըսեր :

ԱՇԽԵՆ .— Շիտակը ես բամբասանք չեմ սլքեր,
չարախօսութիւն ընել չեմ ուզեր . . . ամէն տուն կը
մտնամ կ'ելլամ, շատ բան կը լսեմ կ'իմանամ, մէկ
անդ լսածու կամ տեսածու ուրիշ անդ երթալ պատմելը
աղէկ բան չեմ . . . կը նայիս որ խօսքը բերնէ բերան
կը տարածուի . . . ո՞վ է ըսեր .— Աշխէնը . և ես կ'ը-
լամ յանցաւոր . անոր աղէկը, լեզուգ կը կղպես կը
նստիս . . . ես շատ կը զգուշանամ ասանկ բաներէ, ու-
րովհետեւ գործիս ալ վնաս կը բերէ . . .

ՄԱՆՆԻԿ .— Դուն աղէկ գիտես որ ինէ խօսք չել-
լար . . . ըստածներու մէկ ականջէս կը մտնան՝ միւսէն
կ'ելլան: Բա՛ տեսնենք սա եղածը :

ԱՇԽԵՆ .— Ոտքդ պազնեմ, տիկին Մաննիկ, միայն
գուն գիտցած եղիր:

ՄԱՆՆԻԿ .— Հաւատա՛ որ մարդու բան չեմ ըսեր:

ԱՇԽԵՆ .— Էփէնտիմ, զգուհաթէ տօքթօրը ամուս-
նացած է . . .

ՄԱՆՆԻԿ .— Այս՛, երկու տարի առաջ ամուսնա-
ցաւ, գեղեցիկ ալ կին մը ունի, նուարդը, լաւ կը
ճանչնամ:

ԱՇԽԵՆ .— Շատ նախանձու է եղեր :

ՄԱՆՆԻԿ .— Երաւունք ունի նախանձու ըլլալու,
քանի որ բոլոր կիները էրկանը ետեւէն ինքած են :

ԱՇԽԵՆ .— Այդ տիկին նուարդը տիկին Մարտիկի
յաճախակի այցելութիւններէն կը սկսի կատկածիլ, մա-
սւանդ որ այդ այցելութիւնները սովորականէն եր-
կար կը տեւեն եղեր . . .

ՄԱՆՆԻԿ (չափաղանց հետաքրքրուած) .— Էյ . . .

ԱՇԽԵՆ .— Օք մըն ալ, երբ տիկին Մարտիկ այօք-

թոռին սենեակը կը գոնուէր և այցելութիւնը շափա-
զանց երկար տեւած էր, տիկին նուարդ չկրնալով ինք-
զինքը զսողէ, յանկարծ կ'երթայ և սենեակին դուռը
բանալով ներս կը մտնէ . . . ի՞նչ տեսնէ աղէկ . . .

ՄԱՆԵԻԿ .— Ի՞նչ . . .

ԱՇԽԵԼՆ .— Տիկին Մարտիկը տօքթորին թեւերուն
մէջ . . .

ՄԱՆԵԻԿ (շար և ծաղրական).— Թերեւս ջղային
հիւանդաւթիւնները քննելու նոր մեթոս մըն է ատիկա . . .
գոնէ թո՛ղ դուռը կդպէին :

ԱՇԽԵԼՆ .— Ո՞ւր տեսնուած է որ տօքթորը հիւանդ
մը քննած ատիկ դուռը կդպէ . . .

ՄԱՆԵԻԿ .— Է՛յ, վե՞րջը . . .

ԱՇԽԵԼՆ .— Տօքթորին կինը յուզուած, բարկացած,
կը սկսի ծանր նախասմնքները ընել ատիկին Մարտիկին . . .

ՄԱՆԵԻԿ .— Տիկին Մարտիկը նախատելուն՝ թո՛ղ
երիկը նախատեր :

ԱՇԽԵԼՆ .— Անոր ալ բնականաբար պէտք եղածը
կ'ըսէ, յեայ սենեակէն դուրս կ'ելլայ, գիխարկը կը
գնէ և չունչը հօրը տաւնը կ'առնէ :

ՄԱՆԵԻԿ .— Իրա՞ւ կ'ըսես . . . ե՞րբ եղեր է ա-
սիկա :

ԱՇԽԵԼՆ .— Եոր բան մ չէ, ամիս մը կայ :

ՄԱՆԵԻԿ .— Մինչեւ հիմա ինչպէ՞ս աս բանը վե-
ժացուեցաւ :

ԱՇԽԵԼՆ .— Էյ ասանկ խաղքութիւնը դուրս կը հա-
նեն . . .

ՄԱՆԵԻԿ .— Իսել է հիմա իրարմէ զատուած են :

ԱՇԽԵԼՆ .— Զէ՛, նորէն էրկանը քով դարձեր է, իր-
կո կոզմէն մէջ մտեր հաշտեցուցեր են, բայց ինչիրը
զես հսու Հմանար :

ՄԱՆԵԻԿ .— Ուրիշ ի՞նչ կայ . . .

ԱՇԽԵԼՆ .— Մարտիկ էֆէնտիին խնդիրը կայ . . .
եղածը որչափ ալ ծածուկ կը պահեն նէ՝ զարձեալ Մար-
տիկ էֆէնտիին ականջը կը համիք . . . մարդը կրակ
կրած՝ կը վաղէ տօքթորին վրայ և զայն ծհծելու
կ'ելլայ . . .

ՄԱՆԵԻԿ .— Տօքթորին աա՞նը մէջ . . .

ԱՇԽԵԼՆ .— Հապա՛ . . .

ՄԱՆԵԻԿ .— Քա աս ի՞նչ խաղքութիւն . . . համա-
ալու չի գար կոր . . .

ԱՇԽԵԼՆ .— Ինչ որ լսեցի ան կը պատմեմ կոր, քո-
վէս բան մը չեմ աւելցներ :

ՄԱՆԵԻԿ .— Բայց դուն որիէ լսեցիր :

ԱՇԽԵԼՆ .— Տօքթորին քով սպասուհի մը կար ան-
ցածները ամսականի յաւելում ուղեր է ան ալ չէ աւել-
ցուցիր, ասոր վրայ քովէն ձգեր ելեր է : Այդ սպասու-
հին հիմա Պագուեանենց քով մտած է . . . անիկա
տեղն ի տեղօք պատմեր է : Առջի օր իրենց աղջկան
համար շրջապես մը կարելու գացած էի, հան լսեցի:
ՄԱՆԵԻԿ (գոհունակ).— Էյ անանկ է նէ՝ շիտակ

ԷՇԽԵԼՆ .— Ես անանկ թեթեւորէն խօսք չեմ ըներ,
մինչեւ որ բան մը լսու չխմանամ որիշին չեմ բաեր,
մանաւանդ երբ ասանկ ծանր խնդիր մըն է . . .

Եղին միջոցին սպասուհին ներս մտաւ և տիկինին
իմաց տուաւ թէ Հրանդ էֆէնտիին եկած էր եւ վայր-
կեան մը զինքը ախնել կ'ուզէր:

— Քովի սենեակը հրամցուր, հիմա կոզամ, ըստ
տանտիրուհին :

Սպասուհին միկնեցաւ եւ վայրկեան մը եսքն
ալ Մաննիկ գուրս ելաւ սենեակին:

ԱՇԽԵՆ. (ինքնիրեն). — Հրանդ էֆէնտի . . . հասկցայ, Պէտքքեան Հրանդ էֆէնտին ըլլալու է . . . անոր համար կ'ըսեն որ Տիկին Մաննիկին ծրմքն է . . . (կարը կը թողու և կ'երթայ զրան մը քով որ կը հազորդակցի քովի սենեակին հետ, աչքերը բանալիի ծակէն ներս կ'ուզէ և ականջ կը գնէ) դէմ դիմաց ոսքի վրայ կհցիր են . . . վայ անորիտան, կամաց կը խօսին, խօսքերը չին լսուիր կոր, Տիկին Մաննիկլը ժակտեցաւ, ի՞նչ բառւ արդեօք . . . կ'երթայ կոր, իրարու ձեռք բանեցին . . . այսչափ ալ երկար ձեռք բանել կ'ըլլայ . . . բարեւելն ալ չնորհք մը ունի . . . զուրս կ'ելլան կոր (խսկյն կը վաղէ, իր տեղը կը զրաւէ և կարը կը շարունակէ):

Մաննիկ ներս կը մտնայ սենեակէն:

ՄԱՆՆԻԿԻ. — Պէտքքեան Հրանդ էֆէնտին է, այս իրիկուն ինքն ալ ճաշի ճրաւիրուած է եղիր Պէրձեանենց տունը, Տիկին Պէրձեանը խնդրեր է իրմէ որ ինձի հանդիպէ որ ժամը եօթին անպատճառ հոն զբունութիւնը . . .

ԱՇԽԵՆ. — Պէրձեանենց պիտի երթաք . . . անոնց համար կ'ըսեն թէ մեծ հարստութիւն դիզեր են պատերազմի. ատենք :

ՄԱՆՆԻԿԻ. — ծիշդ է . . . քանի մը հարիւր հազար ոսկիի տէր են :

ԱՇԽԵՆ. — Պատերազմէն առաջ էրիկը պարզ խառնութան մըն էր . . . աղէկ կը ճանչնամ, խանութիւն շատ առուտուր րրած եմ:

ՄԱՆՆԻԿԻ. — Հիմա մեծ վաճառական մը եղած է :

ԱՇԽԵՆ. — Ի՞նչ կ'ուզէ կ'ըլլայ, խարրղդ չմնայ ամա հիչ աղնուականութիւն չունի . . . կնիկն ալ քանի մը անդամ տեսած եմ, աղուոր է, բայց կրթուած չէ . . .

ՄԱՆՆԻԿԻ. — Ի՞նչ պիտի ըլլայ, սանկ ընտանիքի մը աղջիկն է . . .

ԱՇԽԵՆ. — Անոր մայրը ժամանակին շատ խօսուած է եղիր:

ՄԱՆՆԻԿԻ. — Իրեն համար ալ բիշ աղէկ չեն բակը. մենք ալ գեռ նոր հետերնին ծանօթացանք, էրիկ. Պէրձեան էֆէնտին հետ զարծեր ունի, այս առթիւ յարաբերութիւն հաստատեցինք:

ԱՇԽԵՆ. — Այս հացկերոյթը ինչու համար կուտայ կոր . . .

ՄԱՆՆԻԿԻ. — Իրաւ որ չեմ զիտեր, տահն ատեն ասանէ հացկերոյթներ կուտան . . .

ԱՇԽԵՆ. — Կ'երեւայ որ հիմու հարստացան տէյի յարաբերութիւն հաստատել, ինքվինքն ցուցունել կ'աւգեն կոր . . . ի՞նչ ալ ընեն պօշ, մարդ ի ծնէ աղնուական ըլլալու է . . . շիտակը, հիմա խօսքը մէջերնիս, շողոքորթութիւն չկարծես, քու վրադ հով մը կայ իի շատ քիչերու քով կը գանուին աղնուականութեան հով մը :

ՄԱՆՆԻԿԻ. — Մենք ուրիշ, մեր ընտանիքը իրաւցրնէ աղնուական է :

ԱՇԽԵՆ. — Հրանդ էֆէնտին ալ աղնուական կերպարանք մը ունի:

ՄԱՆՆԻԿԻ (հետաքրքիր). — Հրանդ էֆէնտին ուրիշ իր ճանչնաս :

ԱՇԽԵՆ (ժպտելով). — Ես ամէն մարդ կը ճանչնամ . . . արդէն Հրանդ էֆէնտին այնպիսի դէմք մը ունի որ մարդ եթէ մէկ անգամ տեսնէ ալ՝ միտքէն չելլար :

ՄԱՆՆԻԿԻ. — Ի՞նչու համար . . .

ԱՇԽԵՆ. — Բուլիք չկայ, աղուոր երիտառարդ է . . .

ՄԱՆՆԻԿԻ (հեղնական). — Վախճան սիրահարուած են իրեն:

ԱԾԽԵՆ (Համեստ) .—Ես ո՛վ անոր սիրահարողը ո՛վ ու
ես իմ չափս զիտեմ:

ՄԱՆԵՐԻ.—Ծխառկ լոէ սիրահար մը ունի՞ս :

ԱԾԽԵՆ.—Ես այդ անտրակները շատո՞նց գոցեր եմ:

ՄԱՆԵՐԻ.—Ինչո՞ւ համար:

ԱԾԽԵՆ.—Երբեմարդոց վրայ բնաւ հաւատք չու-
նիս. ամէնքն ալ ստախօս, խարեւաց են, իրենց լուերը
միտքը մնդի խարել է:

ՄԱՆԵՐԻ.—Ենոնք ալ մեզի համար նախը կ'ըսեն:

ԱԾԽԵՆ.—Թո՞ղ ինձի բոհն և ես անոնց բերնին
չափը տամ:

ՄԱՆԵՐԻ.—Բոհե է բնաւ ամուսնանալու միտք-
չունիս:

ԱԾԽԵՆ.—Հիմակուհիմա ասանկ շատ հանգիստ եմ:
Խօսակցութիւնը այսպէս կը շարունակուի բաւա-
կան ատմն; յետոյ տիկինը սենեակէն դուրս կ'ելլէ ար-
նական հոգերով զբաղելու համար մինչ Աշխէն իր գործը
ծը կը շարունակի: Վերջապէս գործը կ'աւ արտէ, տիկին
Մանիկ զոհ կը մնայ իր շրջազգեստէն ու առասորչն
կը վարձատըէ կարուհին որ շնորհակալութիւն յայտնե-
լով կը մեկնի զօնունակ զէմբով մը: Սյեւս ուրիշ գործ
չունի, օրականը շահած է և կրնայ տուն վերադառ-
նալ, մանաւանդ որ իրիկունը կը մօտենայ: Բայց Աշ-
խէն նար չարախօսութեան նիւթ մը ունի ու չկընար
տուն դառնալ առանց զայն պատմելու: Ու այսպէս
կ'երթայ ացցելութիւն մը տալ Մամիկեաննեց, որոնց
ընակարանը իր ճամբուն վրայ է: Մամիկեան վահա-
ռական մըն է, բաւական լաւ դիրքի աէք, տիկինը՝
Վարդուհի՝ ՅՅ առարեկան, բաւական գեղեցիկ, շատա-
խօս ու հնտաքրքիր եւ մանաւանդ հոգի տուող բամ-
եատանիք համար, միշտ սիրալիք ընդունելութիւն մը:

Կ'ընէ Աշխէնի որմէ զիտէ թէ նորութիւն մը պիտի ի-
մանայ: Զմոնեանը բակու որ Մամիկեաններուն եւ Սա-
մուրեաններուն միջն խնդիր մը անցած է և իրարու
հաշտ աչքով մնն նայիր: Աշխէն զիտէ այս զարագան:

Աշխէն իբրև տան բնուածի մէկը ժախտով մը կ'ըն-
դունուի սպասուելին կողմէ և իսկոյն կը զիտէ այն
սենեակը ուր Վարդուհի նատած է իր կեսուրոջ Թա-
գուկ հանըմին նետ: Իր մուտքը ուրախութեամբ կ'ող-
ջունուի:

ԱԾԽԵՆ (Զուարիթ).—Աչքերնիզ կը պազէ՞ր կոր:

ՎԱՐԴՈՒՀԻ.—Ազէկ որ եկար, մեր ալ սիրոը կը
նեղանար կոր . . . մէկը գար աէ քիչ մը ժամանակ ան-
ցընէինը կ'ըսէի կոր քիչ մը ասաց:

ԱԾԽԵՆ.—Եթիկն Սամուրեանին զայկը էի, անէկ
ինձի ազած էր, հակէ անցած ատենս մէյ մը հանդի-
պիմ որի:

ԹԱԳՈՒԿ.—Շատ աղէկ ըրիր:

ՎԱՐԴՈՒՀԻ.—Տիկին Սամուրեանը ինչո՞ւ անէկ
քեզի ուզեկը է:

ԱԾԽԵՆ.—Այս իրիկուն Պերձեաննեց տունը ճաշի
հրամիրուած են եղեր, չրջազգեստը քիչ մը փափոխու-
թեան պէտք ունի եղեր, անոր համար լուր զրկած էր
ինձի . . . քանի մը ժամանա գործ էր, լմնուցի . . .

ՎԱՐԴՈՒՀԻ.—Այդ Պերձեաններն ալ բէք այս մի-
ջոցիս ասոր ճաշ տալու վրայ են, վախնում Տի-
կին Պերձեանը իր քայլը կարգելու միտք ունի, անոր
համար է:

ԱԾԽԵՆ.—Աս կարծահասակ ազեկ աղջի կը . . .

ՎԱՐԴՈՒՀԻ.—Քիչ մըն ալ խամպուր է:

ԹԱԳՈՒԿ.—Լեզուն ալ թօնած մըն է . . . ըստածք
չհասկցուիր ազէկ:

ՎԱՐԴՈՒՀԻՆ. — Ի՞նչ թօհագ , շէնք չնորհք վեկիէ է :
ՍՇԽԵՆ. — Ասանկ աղջիկը ո՞վ կ'առնէ :

ՎԱՐԴՈՒՀԻՆ. — Բնաւ հոգ մի՛ բնիր առնող կը
գտնուի . . . փարան տեսա՞ր մի՛ , անանկ մը կ'աղորդնէ
որ . . . Եյ ի՞նչ առ կայ տեսնենք . . . քաւ քովդ միշտ
առ բանիր կը դ ուեխն :

ԱՇԽԵՆ. — Ի՞նչ կ'ուզես որ բսեմ , Տիկին Վարդու-
հի , եթէ ամէն տեսածս կամ լսածս ըսեմ նէ՝ գործիս
չի գար . . . եթէ ո՞չ բսելիք շա՞տ բան կայ :

ՎԱՐԴՈՒՀԻՆ. — Դուն զիտես որ մենէ խօսք չելլար ,
անոր համար ազատ համարձակ կրնաս ուզածդ բսել :

ԱՇԽԵՆ. — Քիչ մը առաջ բան մը աեսայ , շիտակը
բնաւ մտքէս չէի կրնար անցընել :

ՎԱՐԴՈՒՀԻՆ (Հետաքրքիր) . — Ո՞ւր . . . պատմէ տես-
նենք :

ԱՇԽԵՆ. — Սամուրեանենց տունը բան մը ան-
ցաւ . . . բայց չի խսիմ աւելի աղէկ , ես չեմ ուզեր ա-
սոր անոր ներքին զործերուն խառնուիլ . . . հիմա ազա-
տութիւնէ , ամէն մարդ ուզածը կ'ընէ կոր , անանկ չէ՞ . . .

ՎԱՐԴՈՒՀԻՆ. — Անանկ է . . . բայց ի՞նչ է տեսածդ :

ԱՇԽԵՆ. — Կը ինգրեմ մի՛ ստիպէք . . . բան մըն էր
անցաւ , կ'երեւայ որ մարդը իմ հոն գտնուիլո չէր զի-
տեր կոր :

ՎԱՐԴՈՒՀԻՆ (անհամբեր) . — Բայց ո՞ր մարդը . . .

ԱՇԽԵՆ. — Կոճակ ըրէ՛ , սեպէ՛ որ բան մը չըսի :

ՎԱՐԴՈՒՀԻՆ. — Ա՛լ այդչափ ըսելէդ ետքը բանամցար
պարեմ , սիրտերնիս մի՛ հատցներ :

ԱՇԽԵՆ. — Պատմեմ ամաւ , ոտուբնիդ պագնեմ
խօսքը մէջիրնիս մնայ . . .

ՎԱՐԴՈՒՀԻՆ. — Ե՞րբ բան մը բսեր ես տէ մենէ խօսք
դուզու ելեր է :

ԱՇԽԵՆ. — Տիկին Մաննիկը միշտ իր կարերը ինծի-
կարել կու տայ , եթէ խմանայ որ իր տան մէջ անցած
գարձածը գուրս հաներ եմ՝ գործէօ կ'ըլլամ . . .

ՎԱՐԴՈՒՀԻՆ. — Քա հաւատա՛ որ մարդու բան մը
չեմ ըսեր : Ես հիչ քու գէշութիւնդ կ'ուզե՞մ . . . ևս
առ զիտեմ որ ըսածներդ ուրիշին պատմեմ նէ քեզի աղէկ
չըլլար :

ԱՇԽԵՆ. — Էֆէնտիմ . նասեր կարս կը կարէի կոր ,
Տիկին Մաննիկն ալ քովս կը խօսակցէինք , մէյմըն ալ
սպասուիին ներս մտաւ և ըսաւ որ Հրանդ էֆէնտին եւ-
կած էր տիկինը տեսնել կ'ուզէր . . .

ՎԱՐԴՈՒՀԻՆ (ընդմիջելով) . — Ո՞ր Հրանդ էֆէնտին . . .
Պէպէքեանը :

ԱՇԽԵՆ. — Այո՛ , Պէպէքեանը . այդ վայրկեանին տես-
նելու էիք տիկ . Մաննիկին գէմքը , շփոթեցաւ , կասկար-
միր կորեցաւ և ըսաւ որ քովի սենեակը հրամցնեն . . .

ՎԱՐԴՈՒՀԻՆ. — Զեր գանուած սենեակը ինչո՞ւ
չուզեց ընդունիլ :

ԱՇԽԵՆ. — Ո՞վ զիտէ . . . գործին չեկաւ , անսնկ
բաներ պիտի խօսէին որ ես լսելու չէի . . .

ՎԱՐԴՈՒՀԻՆ. — Եյ ետքը . . .

ԱՇԽԵՆ. — Ետքը ինքն ալ ելաւ զնաց . . . մտքէս
ըսի որ ասոր տակը բան մը ըլլալու է , քանի որ այդ-
չափ շփոթեցաւ և դոյն առաւ տուաւ , եւ ի՞նչ միզքս
պահեմ , սատանան փորս մտաւ , կարը վար գրի , գա-
զեցի զրան քով , բանալիին ծակէն նայեցաց քովի
սենեակը :

ՎԱՐԴՈՒՀԻՆ (խնդալով) . — Քա զուն ալ շատ հա-
նած վարած աղջիկ ես . . . Եյ , ի՞նչ տեսար նայինք :

ԱՇԽԵՆ. — Տիկին Մաննիկ կանակը ինծի գարձու-
ցած էր , Հրանդ էֆէնտին զիմացը կեցած , սիկինին

Ճեռքը բաներ կատառուելով բաներ մը կ'ըսէր կար...
ՎԱՐԴՈՒԽԻՀԻ.— Խ՞նչ... չե կրցա՞ր լսել:
ԱՇԽԵՆ. — Ցած ձայնով կը խօսէին, չկրցայ բան
մը լսել:

ՎԱՐԴՈՒԽԻՀԻ (յուսախար). — ՄԵՇՔ...
ԱՇԽԵՆ. — Բայց ահսածներս բաւական են... մինչեւ ետքը Հրանդ էֆէնսի տիկին Մաննիկի ճեռքը բրոնած՝ կը սփոմեր կօր... յեայց, հինք հանա ինսպալ մը:
ՎԱՐԴՈՒԽԻՀԻ. — Խնդացողը ո՞վ էր...
ԱՇԽԵՆ (գալթակղած զէմքով մը). — Երկուքն ալ:
Վերջապէս խօռքերնին լմնցաւ, Հրանդ էֆէնսի գուրս ելաւ սենեակէն և վայրիեան մը ետքը Տիկին Մաննիկի իմ գանուած սենեակս վերապարձառ: Ես իրեն բան մը չհարցուցած բացատրեց որ Հրանդ էֆէնսին Պերճեանինց կողմէ եկած էր սրբէս զի իմաց տայ որ ժամբ ճիշդ 7ին իրենց տունը դանուին:

ՎԱՐԴՈՒԽԻՀԻ. — Անմա սուտ մը գտեր է բակլու...
Հրանդ էֆէնսին Պերճեանինց ուշա՞ին է որ անոնց կողմէ այս տեսակ լուր մը բերէ:

ԱՇԽԵՆ. — Ես ալ անանկ մտածեցի, բայց բան մը ցափի:

ՎԱՐԴՈՒԽԻՀԻ. — Սրդէն այդ Հրանդ էֆէնսիին համար բիի աղէկ չեն խօսիր կոր... ամէն տուն կը մըտնայ կ'ելլայ, ամէն կրիկներուն յուռ կ'ընէ... սպահի իրյափ բա՞ն մըն ալ ըլլայ:

ԱՇԽԵՆ. — Զէ, չխակը նախըշիսը մարդ է:
Կարուհին իր թոյնը թափած էր եւ այլեւն բույր
մը չունէր, ուստի ոտքի ելաւ «մաք բարով» ըստ եւ
մեկնեցաւ:

Դ Ա Ռ Խ Բ .

ՊԵՐՃԵԱՆԵՆՑ ՀԱՅԿԵՐՈՅԹԸ

Պերճեան Յովսէփի էֆէնսի, 48 տարեկան, միջահասակ, զիրուկ, յաղթանդամ, խոշոր կլոր աչքերով, խոշոր մասու քիթով, կարմիր ցայտուն այտերով քառակուսի զիտով մարդ մըն էր, որուն արտաքին կերպարանքը աւելի հակակրանք կ'ազդէր քանիթէ համակրութիւն: Իր ծագումը շատ համեստ էր, առած կը թութիւնը շատ թերի եւ մտային կարտղութիւնը աննըշան: Փոքր հասակէն մտած էր խանութպանի մը քով իբրեւ աշկերտ եւ քիչ ժամանակի մէջ շուկայիկ բոլոր վարպետութիւնները իւրացուցած: Քանի մը տարի ետքը, արդէն իսկ առանձին գործի սկսած էր, ծայրայեղ խընայողութիւններով պզտիկ դրամագլուխ մը հայթայթելէ ետքը եւ օր օրի ընդարձակած էր իր առուտուրը: Ամուսնութիւնը կրկնապատկած էր իր դրամագլուխը, որովհետեւ յաջողած էր բաւական ունեւոր վաճառականի մը աղջիկը առնել շնորհիւ իր գործի մարդու համբաւին: Այս պատմութիւնը սկսած ատեն կինը, տիկին վերգին հազիւ 32 տարեկան, միջահասակ, զիրուկ, կարմիր լիցուն երեսներով անհրապոր կին մըն. Էր: Ինք աւելի զարգացած էր քան իր ամուսինը որովհետեւ թալային վարժարանէ մը շրջանաւարտ եղած էր:

Պատերազմի ընթացքին բախտը ժայտած էր Պերճեանի որ մէկ քանի տարուան մէջ կրցած էր մեծ հարստութեան մը տիրանալ, զանազան առաւել կամ նուազ խոստովանելի գործառնութիւններով:

3679-82



Պերճեաննները որոնք ընդհանրապէս քաշուած կեանք մը կը վարէին պատերազմէն առաջ եւ պատերազմի միջոցին ալ ու միշտ խնայող եղած էին, զինադադարէն յևոյ յանկարծ շռայլ կեանք մը սկսան։ Հարստութենէ ետքը կարգը եկած էր տիրանալու փառքին եւ ասոր համար պէտք էր երեւալ հրապարակին վրայ։ Յովսէփ էֆէնտի, որ մինչեւ այն ատեն փոքրիկ շրջանակի մը միայն ծանօթ՝ աննշան ապրած էր, իր մէջ փառամոլական փափաքներ կը զգար եւ անոնց յագուրդ տալու համար նիւթական զոհողութիւններէ չէր փախչէր։

Ժամը եօթին հրատիրեալները հետզհետէ սկսան համիլ, նախ Հրանդ էֆէնտի Պէպէրեան, յևոյ տէր եւ տիկին Տավուիան, տէր եւ տիկին Սամուրեան, փաստաբան Կարկամեան էֆէնտի, տօքթոր Վարդան։ Հիւրերը կը մեծարուէին Յովսէփ էֆէնտիի, տիկին Վերգինի եւ օրիորդ Աննայի կողմէ։ Այս վերջինը տանտիկնոց բոյրն էր, 26 տարեկան նիհար եւ թուլս աղջիկ մը, բաւական հակակրելի։

Տիկին Մաննիկ Սամուրեան եւ տիկին Սօփի Տավուիան, սրահին մէկ ամկինը, բազմոցին վրայ բով բովի ցած ծայնով կը խօսակցին։

ՄԱՆՆԻԿ. — Ան չէ ամա աս հացկերցյթը ի՞նչ բանի համար է։

ՍՕՓԻ(զարմացած). — Զե՞ս գիտեր։

ՄԱՆՆԻԿ. — Հաւատա՛ որ բան ո՞ւ չեմ գիտեր։

ՍՕՓԻ. — Եսոսո՞ր կ'ըլլայ։ գուն որ այնչափ մօտիկ բարեկամուհին ես ախիին վերգինին։

ՄԱՆՆԻԿ. — Այդչափ մօտիկ բարեկամութիւն մը չունինք . . . զբեթէ նոր ձանչցած ենք իրար, քանի մը անզամ ձաշի հրաւիրած են չենք մերժած . . . քանի մը անզամ ալ իրենք մեղի եկած են։

ՍՕՓԻ(խորհրդաւոր). — Աղջիկանի պէս բան մընէ այս գիշերուան հացկերոյթը։

ՄԱՆՆԻԿ(հետաքրքիր). — Ի՞նչ կ'ըսես . . . Աննա՞ն . . .

ՍՕՓԻ. — Ուրիշ ո՞վ կ'ուզես որ ըլլայ։

ՄԱՆՆԻԿ. — Որո՞ւ աղջիկանս պիտի հանեն։

ՍՕՓԻ. — Երկու հողիի միայնգամայն . . . միւսիւ կուկումեանին և տօքթոր Վարդանին . . .

ՄԱՆՆԻԿ. — Հապա ես անսանկ լսած էի որ Հրանդ էֆէնտիին հետ գործը պիտի եփեն։

ՍՕՓԻ. — Ան իրենց ֆիսկիսի էր . . . նիչ Հրանդ էֆէնտիին Աննան կ'առնէ՞ . . . ի՞նչ պէտք ունի, ուրկէ աղջիկ ուղէ չեն ի տար։

ՄԱՆՆԻԿ. — Իրաւունք ունիս, ես ալ չխտակը զարմացայ երբոր լսեցի . . . բայց միշտ տուներնին է։

ՍՕՓԻ. — Կարծեմ Յովսէփ էֆէնտիին հետ առեւտրական գործեր ունի անոր համար շատ կուգայ կ'երթայ տուներնին։

ՄԱՆՆԻԿ. — Բայց երկու մարդու միեւնոյն ատեն աղջիկանի ելլեն ալ բնաւ չեի լսած։

ՍՕՓԻ. — Գործը զոյդ բռնել կ'ուզեն կոր . . . առկէ զատ ուրիշ հայիւ կայ։

ՄԱՆՆԻԿ. — Ի՞նչ հայիւ . . .

ՍՕՓԻ. — Թէ՞ տօքթօրը և թէ փաստաբանը Աննան պիտի առնեն ո՞չ թէ իր զեղեցկութեանը համար, այլ իր դրամըն համար . . . արդ, աղջիկը նուազուրդի պիտի դնեն, ամէնէն քիչ օժիտ ով որ պահանջէ անոր պիտի տան։

ՄԱՆՆԻԿ. — Դուն ալ բօհափ բաներ կ'ըսես։

ՍՕՓԻ. — Հաւատա՛ որ ձշմարտութիւնը կը խօսիմ։

ՄԱՆՆԻԿ. — Աղջիկը կարելի է մէկուն կը հաւատ միւսին չհաւատի՞ր։

ՍՈՅԻ .—Աննային փնտռածը էրիկ մըն է , կ'ուզէ փաստաբան ըլլայ , կ'ուզէ բժիշկ կամ դեղագործ կարեւորութիւն չունի :

ՄԱՆՆԻԿ .—Շիտակը նս եթէ էրիկ մարդ ըլլամ այդ աղջիկը հարիւր հազար սոկիով ալ չեմ առներ :

ՍՈՅԻ .—Ի՞նչ ընեն խեղճերը , երկուքն ալ դրամի պէտք ունին :

ՄԱՆՆԻԿ .—Ի՞չո՞ւ , փաստաբանները , բժիշկները միշտ դրամ կը շահին :

ՍՈՅԻ .—Ճանալ ասոնք գեռ նոր գործի սկսած մարդիկ են , յաճախորդ չունին , նոր պիտի ձանչցուին ... այս իրիկուն ալ Աննան սովորականէն աւելի տգեղ կ'երեւայ կոր աչքիս :

ՄԱՆՆԻԿ .—Ի՞նչ ալ տձեւ շրջազգեստ մը հագեր է , վրայէն կը թափթիի կոր :

ՍՈՅԻ .—Ավտոնով ալ դրամ խարճած չըլլա՞ն ...

ՄԱՆՆԻԿ .— Դրամ ծախսելը ի՞նչ օգուտ ունի երբ մարդ ի՞նք ճաշակի տէր չէ :

ՍՈՅԻ .—Արդէն խօսքը մէջերնիս այդ Պերճեանն ները շատ վարնոց մարդիկ են , հիմա հարսացեր են տէյի հետերնին կը տեսնուինք կոր ... շիտակ չէ՞ ըսածս :

ՄԱՆՆԻԿ .— Շատ շիտակ է ... Աննան գիտես իի քիչ մըն ալ խալսուր է :

ՍՈՅԻ .— Նո՞ր կը տեսնաս կոր :

ՄԱՆՆԻԿ .— Մինչեւ այսօր ուշադրութիւն չէի ըրած :

ՍՈՅԻ .— Ես օր մը առանց յօրսէի տեսայ , շէնք չնորհք կոնակը գուրս ինկած էր ... խօսուածք մըն ալ ունի իի կատարեալ չըլդիկ :

ՄԱՆՆԻԿ .— Սուս եղի դէպի հոս կուդայ կոր :

Աննա ժպտերես կը մօտենայ երկու տիկիններուն .

ԱՆՆԻ .— Ի՞նչո՞ւ ասանկ անկիւն մը քաշուեր էք :

ՄԱՆՆԻԿ .— Սըկէ նըկէ կը խօսինք կոր :

ՍՈՅԻ (Քիացական ակնարկ մը ուղղելով օրիորդին) .— Այս իրիկուն բի աղուորցեր ես :

ԱՆՆԻ (պչրոտ) .— Իրաւ կ'ըսես ...

ՄԱՆՆԻԿ .— Այս նոր շրջազգեստդ ալ շատ վայլեր է քեզի ...

ԱՆՆԻ (Մութք) .— Մութք գոյնը միշտ աղէկ կ'երթայ ինծի :

ՍՈՅԻ .— Միւսիւ կարկամեանը և Տօքթոր Վարդանը շատո՞նց է որ կը ճանչնաք :

ԱՆՆԻ (Չիկնոտ) .— Ո՞չ , գեռ նոր ճանչցանք ... երկուքն ալ շատ չնորհքով երիտասարդներ են :

ՄԱՆՆԻԿ .— Այնպէս կ'երեւան կոր , երկուքին վրան ալ աղնուական հով մը կայ :

ՍՈՅԻ (Ժպտուն) .— Եկուր իրենցմէ մէկ հատը դուն ա՞ն :

ԱՆՆԻ (Ամէկոտ) .— Տիկին Սօֆի ի՞նչ խօսքեր կ'ըսէք :

ՍՈՅԻ .— Զըլլալիք բան մը չէ ըսածս , շատ յարմար փեսացուներ են ...

ԱՆՆԻ .— Այնպէս է , բայց ...

ՍՈՅԻ .— Արդեօք չամուսնանալու ո՞ւիս ըրած ես ... քեզի պէս աղջիկ մը հս բատութիւն ալ ունի , ինչո՞ւ պիտի չամուսնանայ :

ՄԱՆՆԻԿ .— Բայց ո՞վ ըսաւ որ Աննան ամուսնանալու միսք չունի ... ընդհակառակը ես պիտեմ օր քոյրը . տիկին վերգինը շատ փափաք ունի օրիորդը կարգելու :

ԱՆՆԻ .— Ճիշտ է , քոյրս շատ հաեւէս ինկած է :

ՄԱՆՆԻԿ .— Ես այնպէս իմացայ որ ... ուրիշի մը հետ պիտի նշանուիք եղեր :

ԱՆՆԻ .— Որո՞ւ հետ ...

ՄԱՆՆԻԿ .— Մէկը որ հիմա հոս ներկայ է :

ԱՆՆԱ. — Հասկցայ, Հրանդ էֆէնտիին կ'ակնար-
կէք... որովհետեւ մեր տունը շատ կուգայ կ'երթայ,
անանկ խօսք մը հանեցին... բայց հիմ չունի:

ՄԱՆՆԻԿ. — Այսուհանդերձ Հրանդ էֆէնտիին շատ
շնորհքով մարդ է:

ԱՆՆԱ. — Հակառակը չեմ ըսեր...

ՄԱՆՆԻԿ. — Եւ ըստ իս աւելի նախընտրելի է քան
կուկուձեան էֆէնտին կամ տօքթօր Վարդանը:

ԱՆՆԱ. — Բայց դեռ անոնց հետ ալ որ և է խօսք մը
չենք ըրբած:

Նոյն միջոցին Հրանդ էֆէնտի կը մօտենայ երկու
տիկիններուն եւ օրիորդին. Աննա կը հեռանայ:

ՀՐԱՆԴ (խօսքը Աննային ուղղելով). — Սրդեօք իս
գալուստս է որ ձեզ հոսկէ կը հեռացնէ:

ԱՆՆԱ. — Ե՞նչ կ'ըսէք Հրանդ էֆէնտի... քոյլս
նշան ըրաւ որ ի՞ր քովը երթամ... կը ներէք, նորէն
կը վերադառնամ:

ՀՐԱՆԴ (ցած ձայնով), խօսքը երկու տիկիններուն
ուղղելով). — Գիտէք թէ այս գիշերուան հացկե-
րոյթը ի՞նչ առթիւ կը արուի:

ՍՈՅԻ. — Գիտէք... Աննան աղջիկտեսի հանելու
համար կարկամեանին ու տօքթուին:

ՀՐԱՆԴ. — Սրդէն իմացե՞ր էք:

ՍՈՅԻ. — Բնականարար... ես երկու օրէ ի վեր
գիտէի...:

ՀՐԱՆԴ. — Մազ մեաց իմ գլուխս կը փաթթէին
կոր Աննան:

ՄԱՆՆԻԿ. — Ես ալ այսպէս իմացած էի... ինչպէս
օձիքդ աղատեցիր:

ՀՐԱՆԴ. — Այսչափ մեծ դրամօժիտ մը ուղեցի որ
հրաժարեցան իրենց խորհուրդէն:

ՍՈՅԻ. — Այս երկու նոր քանտիտաները աւելի
դիւրահաճ են:

ՀՐԱՆԴ. — Անշուշտ... մարդիկը շատ նեղն են,
երկուքն ալ պարտքի մէջ խեղզուած են, իրենց գիրքը
պահելու համար ստիպուած են քիչով զոհանալ...

ՍՈՅԻ. — Ո՞րը աւելի յաջողելու յոյս ունի:

ՀՐԱՆԴ. — Կարծեմ փաստաբանը, որովհետեւ ան-
աւելի քիչով պիտի գոհանայ քան բժիշկը:

ՄԱՆՆԻԿ. — Բայց Տօքթօր Վարդանը աւելի շնորհ-
քով մէկը կ'երեւայ կոր:

ՀՐԱՆԴ (արհամարհու). — Երկուքն ալ իրարմէ
վար չեն մեար:

ՄԱՆՆԻԿ. — Բայց վերջապէս տօքթօրը Եւրոպա
անուած, Բարիզի մէջ ուսում առած մարդ է:

ՀՐԱՆԴ. — Ո՞վ է ըսեր, Պոլսոյ բժշկական վար-
ժարանէն ելած է և քիչ մը ատեն ալ Բարիզ զացած
է... վկայականը Բարիզէն չէ, բայց ինք անանկ կլլե-
ցնել կ'ուզէ:

ՍՈՅԻ. — Դուն ալ միշտ կը սիրես չարախոսել:

ՀՐԱՆԴ. — Ճշմարտութիւնը ըսելը չարախոսու-
թիւնն է:

Նոյն միջոցին Աննա կը մօտենայ խումբին եւ
կ'ըսէ թէ սեղանը պատրաստ է: Բոլոր հիւրերը կ'իջնեն
վարի յարկը ուր կը գտնուի նաշարահը: Սեղանը զար-
դարուած է ծաղիկներով ու զանազան աղանդերնե-
րով: Տանտիրուհին ցոյց կուտայ ամէնուն աթոռները
եւ հրաւիրեալները կը բազմին: Բնդիանուր խօսակ-
ցութիւն մը կը սկսի:

ՎԵՐԺԻՆ. — Տօքթօր, իրա՞ւ է որ միսը շատ օգ-
տակար չէ մարդուս համար:

ՏՕՔԹՈՐ. — Ատիկա մարդուս կազմուածքէն ու
խօսնուածքէն կախում ունի, մարդ կայ որուն համար
միսը օգտակար է, մարդ կայ որուն ինաս կուտայ...

ՅՈՎԱՀԵՓ.— Տօքթորը շատ ճիշտ կը խօսի , օրիւնակի համար , ինծի միաը աւելի վեաս կուտայ քան օգուտ ունի :

ԱՆՆԱ .— Չուկը միսէն աւելի օգտակար և մնդնարա՞ր է եղեր :

ՏՕՔԹՈՐԸ .— Այո՛ , օրիորդ , միայն թէ ո՛չ ամէն ձուկերը , ասկէ զատ , ինչպէս ըսի , միշտ նկատի առնելու է մարդուս խառնուածքը , ստամոքսեր կան ուրոնք չեն կրնար զիւրաւ մարսել միսը :

ԱՕՖԻ .— Ես , օրինակի համար , տանը մէջ միշտ ինդիր ուշինք այս մասին , ամուսինս ձուկը չափազանց կը սիրէ , իսկ ես բնաւ չեմ սիրեր :

ԹՈՎԱՄԱՍ .— Եթէ տանը մէջ ձուկն է ձեր բնտառնեկան ներդաշնակութիւնը խանդարողը վեաս չունի :

ԱՕՖԻ .— Բայց շէնք չորոնք կը կոռւինք երբեմն այս պատճառաւ իրարու հետ . . .

ՓԱՄՏՈԲԱՆԻՌ .— Բարեբախտաբար այդ կոիւները ձեղ մընչեւ Դատաստանական Խորհրդին առջեւ չեն տառիք : Թէեւ արդարութիւնը կը պահանջէ որ երիկ կընկան միջեւ ճաշակի տարբերութիւնը ամուսնալուծութեան բաւական զօրաւոր պատճառ մը ըլլայ :

ՀՐԱՆԴ .— Գիտէ՞ք որ այս միջոցիս , Դատաստանական Խորհրդին առջեւ վաթսուն հատ ամուսնաւ լուծութեան դատ կայ եղեր :

ԱՕՖԻ .— Ի՞նչ կ'ըսէք , Հրանդ էֆէնաի :

ՀՐԱՆԴ .— Այո՛ , Դատաստանական Խորհրդի անգամներէն մէկը ըստա :

ՎԵՐԳԻՆ .— Քիչ օրէն կարծեմ վաթսունըմէկ պիտի ըլլայ դատերուն թիւը :

ՄԱՆՆԻԿ (հետաքրքիր) .— Ի՞նչպէս , ինչպէս . . . ամուսնալուծութեան ինդիր մը կայ :

ՎԵՐԳԻՆ .— Անասկ բան մը ականջս հասաւ . . .
ՄԱՆՆԻԿ .— Ո՞վ են ամուսնալուծութիւն ուզողները :

ՎԵՐԳԻՆ (խորհրդաւոր) .— Շատ ծանօթ ընտանիք մը . . . և գեռ նոր ամուսնացած :

ՄԱՆՆԻԿ .— Բայց անունը տուր տեսնենք . . . ես կը ձանչնա՞մ :

ՎԵՐԳԻՆ .— Հարկաւ կը ձանչնաս :

ՄԱՆՆԻԿ .— Էսէ՛ , ո՞վ են . . .

ՎԵՐԳԻՆ .— Զէ՛ , անուն չեմ ի տար . . . քանի մը օրէն կ'իմանաք , չեմ ուզեր որ խօսքը ինէ ելլէ :

ԱՕՖԻ .— Բայց քանի որ դուն իմացեր ես , ըսել է ուրիշներն ալ զիտեն :

ՎԵՐԳԻՆ .— Զեմ կարծեր , ինդիրը շատ զաղտուկ պահուած է . . . ես զիպուածով իմացայ :

ՄԱՆՆԻԿ .— Եթէ անուն տալ չես ուզեր՝ գոնէ ինդիրը պատմէ՛ . . .

ՎԵՐԳԻՆ .— Ինդիրը ի՞նչ կ'ուզես որ ըլլայ , անհաւասարմտթիւնը . . . բայց շատ զարմանալի պատմութիւն մըն է :

ՄԱՆՆԻԿ .— Ի՞նչո՞ւ զարմանալի :

ՎԵՐԳԻՆ .— Որովհետեւ անհաւասարմտթիւն գործողը կինն է և ամուսնալուծութիւն պահանջողն ալ ինքն է :

ԱՕՖԻ .— Ի՞նչպէս կ'ըլլայ ատիկա . . .

ՎԵՐԳԻՆ .— Պարզապէս ամուսինը կ'ամբաստանէ կոր թէ՛ ան եղած է իր անհաւատարիմ ըլլալուն պատճառը , թէ ամուսինին դրդումով անհաւատարմութիւն ըրած է և թէ նոյն իսկ ամուսինը ինք իր ձեռքով սիւանար ո՞լ ձարած է իրեն . . .

ԱՕՖԻ .— Բայց ի՞նչո՞ւ համար . . .

ՎԵՐԳԻՆ .—Որպէս զի ինքն ալ կարենայ իր հո-
մանուհին հետ ժամանակ անցընել :

ՍՈՅԻ .—Բայց անունները ոո՛ւր աեւնենք :

ՎԵՐԳԻՆ .—Առաջուրնէ ըսի որ անուն աալ չեմ
ուզեր . . . քիչ մը համբերեցէք ու կ'իմանաք :

ՀՐ ՆԴ .—Էստ իս լաւ կ'ըլլայ որ այս խօսքերը
դոցենք :

ՄԱՆՆԻԿ .— Ինչու համար . . . շատ գուարծալի
պատմութիւն մըն է այս . . .

ՀՐ ԱՆԴ .— Կրնայ ըլլալ բայց աւուր պատշաճի
պատմութիւն մը չէ :

ՍՈՅԻ .—Ի՞նչ ըսել կ'ուզէք :

ՀՐ ԱՆԴ .— Ի՞նչ պէտք կայ այս տեսակ պատմու-
թիւններով գայթակղեցնելու անոնք որոնք ամուսնա-
նալ կը պատրաստուին :

ՅՈՎԱԼԻՓ .— Կեցցե՛ս , շատ իրաւունք ունի Հրանդ
էֆէնափին , այս իրիկուն այդ տեսակ խօսքերու տաենք
չէ :

ՎԵՐԳԻՆ .— Արդէն ես խօսքս լմնցուցի :

ԲԺԻՇԿԻ (խօսակցութեան նիւթը փոխելու հա-
մար) .— Լոյտ ձօրնին յայտարարութիւնը կարդացի՞ք :

ՓԱՍՏԱԲՈՆԻ .— Ծատ կարեւոր յայտարարութիւն
մըն էր :

ՅՈՎԱԼԻՓ .— Այդ տեսակ յայտարարութիւններ շատ
կարդացի՞ք . . .

Եւ ահա ծայր կուտայ քաղաքական խօսակցու-
թիւն մը որ կը տեւէ մինչեւ նաշին աւարտելլ: Հրա-
ւիրեալները կուշտ ու կոռ յագինալէ նորը անուշե-
ղիններով եւ զինիներով կը պատուասիրուին եւ սե-
ղանը կը թողուն զուարթ տպաւորութեան ներքեւ:

Վերը , հիւրասրահը կրկին զատ զատ խումբերու

կը բաժնուին ու կը շարունակեն խօսակցիլ:

Տիկին Վերգին , Մաննիկ եւ Սօֆի քով քովի նատած
են , իսկ էրիկ մարդիկ զատ զատ խումբ կազմած:

ՍՈՅԻ(խօսքը Վերգինին ուղղելով) .— Գործը կ'ե-
փէ կոր :

ՎԵՐԳԻՆ .— Ի՞նչ գործ . . .

ՍՈՅԻ .— Այն գործը որուն համար այս գիշեր հոռ
հաւաքուած ենք . . . պարապ տեղը ինէ մի պահեր , ես
ամին բան գիտեմ , նոյնպէս արկին Մաննիկը . . . այս գի-
շեր պիտի որոշնէնք թէ օրիորդ Սննան որո՞ւ պիտի նը-
շանենք փաստաբան Կարկամեանին թէ տօքթոր Վար-
դակին :

ՎԵՐԳԻՆ .— Ո՞վ ըսաւ թէ ատանկ խնդիր մը կայ :

ՍՈՅԻ .— Խմացայ . . . պահելու բան մը չէ ատիկա ,
զիտենք որ միշտ զիտաւորութիւն ունիք Աննան ա-
մուսնացնելու և ինչո՞ւ պիտի չամուսնացնէք . . .

ՎԵՐԳԻՆ .— Պահելիք բան մը չի կայ , միայն թէ
գործը չմնցած չենք ուզեր որ զուրսը տարածայնուի . . .
քեզի համար ո՞րը աւելի յարմար է , փաստաբանը թէ
տօքթորը . . .

ՍՈՅԻ .— Ծիտակը ես տօքթորը աւելի համակրելի
կը գտնամ կոր . . .

ՎԵՐԳԻՆ .— Ես ալ այդ կարծիքը ունիմ . . . միւ-
սին վրայ պաղութիւն մը , ինքնահաւանութիւն մը
կայ : Բայց Յովսէփ էֆէնափին աւելի կ'ուզէ գործը Կար-
կամեանին հետ կարգադրել :

ՄԱՆՆԻԿ .— Բայց ձեր ու մեր կարծիքէն առաջ
պէտք է քրոջդ հարցնել թէ երկուքէն ո՞րը կը նա-
խընարէ :

ՎԵՐԳԻՆ .— Քոյրս զարմանալի է , ինք քոլորո-
վին անտարբեր է և կ'ըսէ թէ որը որ ըլլայ իրեն կը
յարմարի :

ՄԱՆՆԻԿ. — Թօհա՛ֆ բան, ինք իրեն համար ճաշակ չունի՞ :

ՍՈՅԻ. — Եթէ այդպէս տնտարբեր է, ատիկա կը նշանակէ որ թերեւս մէկը կը սիրէ :

ՎԵՐԴԻՆ. — Չէ՛, Աննան անանկ բաներ չունի...

ՍՈՅԻ. — Չելլայ Հրանդ էֆէնտիին սիրահարած ըլլայ:

ՎԵՐԴԻՆ. — Ատ ուրկէ՞ հանեցիր :

ՍՈՅԻ. — Ի՞նչ գիտնամ անանկ խօսք մը լսեցինք որ իրարու հետ պիտի նշանուին . . . ճշմարիտը շատ ուրախացայ, որովհետեւ անկեղծ խօսք մը ըսե՞մ, Հրանդ էֆէնտին թէ՛ կարկամեանէն և թէ տօքթոր Վարդանէն աղէկ է, թէ՛ դէմքով, թէ՛ կրթութեամբ, թէ՛ ընտանկան ազնուականութեամբ, թէ՛ դիրքով . . .

ՎԵՐԴԻՆ. — Իրաւ է միջոց մը ատանկ խոսքեր մը անցան, բայց ետքը չեղաւ :

ՄԱՆՆԻԿ. — Ինչո՞ւ համար :

ՎԵՐԴԻՆ. (վարանուա). — Չեղաւ . . . անյարժարութիւններ կային . . . քոյրս ալ շատ փափաք չունէր Հրանդ էֆէնտին առնելու . . . վերջապէս չուզեցինք:

ՍՈՅԻ. — Մեղք է եղեր, Հրանտ էֆէնտիին պէս փեսայ մը պատիւ մըն է ունենալ . . . բոլոր բարձր դասու ընտանիրներուն հետ յարաքերութիւն ունի:

ՎԵՐԴԻՆ. — Փա՛ռք Սստուծոյ մենք ալ այդ յարաքերութիւնները ունինք . . . հիմա զուք քոյրս կանչեցէք և կամաց մը միտքը հասկցէք, տեսնենք աւելի ո՞րը կը նախընտրէ կոր . . . ես հիմա կ'երթամ և անիկա ձեր քովք կը զրկեմ:

ՎԵՐԴԻՆ. — Վերջապէս երկուքէն մէկը պիտի ընտրես . . . չես կրնար երկուքը միտասին առնել:

ԱՆՆԱ. (ժպտուն). — Քոյրս ըսաւ որ ինծի էք ուրեմ:

ՍՈՅԻ. — Այո՛, նստէ՛ քովերնիս, քեզի հարցում մը ունինք ընելիք . . . բայց պէտք է որ անկեղծօրէն պատասխանես :

ԱՆՆԱ. (հետաքրքիր). — Ի՞նչ հարցում է :

ՍՈՅԻ. (խորհրդաւոր). — Ես և արկին Մաննիկը կ'ուզենք բան մը հասկնալ : Միայն թէ, կը կրկնեմ, պէտք է որ անկեղծօրէն պատասխանես :

ԱՆՆԱ. — Ատ ի՞նչ խորհրդաւոր ձեւեր են, իս դող կը հանէք կոր :

ՄԱՆՆԻԿ. (ժպտելով). — Դող ելլելիք բան չի կայ . . . որո՞ւն համար տուիր որոշումդ :

ԱՆՆԱ. (շիկնելով). — Ի՞նչ որոշում :

ՄԱՆՆԻԿ. — Տօքթո՞րը թէ փաստաբան . . . ամէն բան զիտենք, պարապ տեղը մինէ ծածկելու մի՛ աչխատիր, հիմա միայն հետաքրքիր ենք իմանալու թէ՛ որո՞ւն հետ կը փափաքիս ամուսնանալ, տօքթոր վարդամին հետ թէ կարկամեան էֆէնտիին հետ :

ԱՆՆԱ. (բոպէ մը մտածելէ ետքը). — Չեղի անկեղծօրէն բան մը ըսե՞մ . . . դեռ որոշում մը չեմ տուած :

ՄԱՆՆԻԿ. — Ինչո՞ւ համար :

ԱՆՆԱ. — Զեմ զիտեր. Ժամանակ չունեցայ այդ մտախն մտածելու, ասկէ զատ, շիտակը ըսե՞մ, քիչ մը անսարքեր եմ այդ մասին, ինծի համար երկուքն ալ յարմար ամուսիններ կրնան ըլլալ :

ՍՈՅԻ. (խնդալով). — Բայց վերջապէս երկուքէն մէկը պիտի ընտրես . . . չես կրնար երկուքը միտասին առնել :

ՄԱՆՆԻԿ. — Ես եթէ քու տեղդ ըլլամ տօքթորը կը ընտրեմ:

ԱՆՆԱ. — Իրա՞ւ կ'ըսես . . . ինչո՞ւ համար :
 ՄԱՆՆԻԿ. — Աւելի համակրելի է, աւելի խօսուն է, աւելի ներկայանալի մէ կը կ'երեւայ կոր :
 ԱՆՆԱ. — (լուրջ) . . . Երկուքն ալ թէ՛ իրենց առաւելութիւնները ունին և թէ իրենց թերութիւնները . . . օրինակի համար, բժիշկի հետ ամուսնանալը. շատ հաճելի չէ կ'լսեն :

ՍՈՅԻ. — Ինչո՞ւ համար . . .

ԱՆՆԱ. — Ծատ զբաղած կ'ըլլայ, յետոյ փոխանցիկ հիւանդութիւններ անեցողներուն քով կը մանէ կ'ելլէ, աղատ ժամ չունի, ամէն վայրկեան կրնան զի՞նքը առնել տանիլ, նոյնիսկ գիշերը պառկած տեղը . . . այնպէս չէ . . . ես բարեկամունի մը ունիմ որ բժիշկի հետ ամուսնացած է և այս պատճառաւ միշտ կը զանգատի, մանաւանդ այդ գիշերային այցելութիւններէն :

ՄԱՆՆԻԿ. — Յայց տօքթոր Վարդանը զեռ նոր յաձախորդներ պիտի գտնայ և կարծեմ երկար տանին զի՞նքը գիշերները պիտի կրնաս վայելել :

ՍՈՅԻ. — Փաստաբա՞նն է որ կը նախընտրես :

ԱՆՆԱ. — Ես ատանկ բան չըսի . . . երկուքն ալ կը յարմարին, նախընտրութիւն չունիմ :

ՍՈՅԻ. — Ծատ ատրօբինակ աղջիկ ես եղեր . . . երբեք չէի տեսած աղջիկ մը որ երկու երիտասարդներու միջեւ ընարութիւն մը չկրնայ ընել :

ՄԱՆՆԻԿ (հերդական). — Ամէնէն կարճ ճամբան եազմը բուրայով կատարելու է ընարութիւնը :

ԱՆՆԱ. — Ծալլեցէք զիս որչափ կ'ուզէք, բայց ըսիք որ անկեղծօրէն պատասխանեմ ձեր հարցումին, ես ալ անանկ ըրի :

ՍՈՅԻ. — Ուրեմն որ և է սէր կամ համակրանք չի կայ սրտիք մէջ մէկուն կամ միւսին հանդէպ :

ԱՆՆԱ. (անտարբեր). — Չէ :

ՍՈՅԻ. — Այն ատեն ինչո՞ւ կ'ուզես ամուսնանալ :
 ԱՆՆԱ. — Նախ ամուսնանալ ուզողը ես չեմ, այլ քոյլը և քեռալը, յետոյ կ'ըսեն թէ սէրը յաճախ աշմուսնութենէն ետքը կողայ :

ՍՈՅԻ. — Յաճախ այդպէս կ'ըլլայ, բայց երբեմն ալ չի գալիքը կը բռնէ :

ԱՆՆԱ. — Ուրեմն բախտին կը ձգենք ատիկա :

Նոյն միջոցին տօքթոր Վարդան, սիկառէթը բերանը ժպտուն դէմքով մը կը մօտենայ խօսակիցներուն :

ՏՈՔԹՈՐԸ. (կոտրառելով). — Արդեօք անհանդիստ կ'ընեմ ալիկները և օրիսրզը :

ՄԱՆՆԻԿ. — Այդ Բնէ խօսք է, տօքթոր, ընդհակառակը պատիւ կ'ընէք մեզի, հրամանեցէք կ'աղաչեմ, նստեցէք :

ՏՈՔԹՈՐԸ. (նստելով). — Ծատ չնորհակալ եմ . . . արդեօք կրնամ հասկնալ թէ Բնէ նիւթի վրայ կը խօսակցէիք :


ՍՈՅԻ. — Ծատ հաճելի նիւթի մը վրայ . . . հաճելի և միանգամայն այժմէական . . . սիրոյ վրայ :

ՏՈՔԹՈՐԸ. — Իրա՞ւ կ'ըսէք, բայց այժմէական նիւթ մը չէ այդ այլ յախտենական :

ՍՈՅԻ. — Օրիսրդ Աննա այս մասին քիչ մը տարօրինակ տեսութիւններ կը պարզէր :

ՏՈՔԹՈՐԸ. — Կը կարծէք որ օրիսրդ մը կարենայ բաւական ձեռնհաս հեղինակութիւն մը ըլլալ այս տեսակ ձանրակը հարցի մը մասին խօսելու համար . . . բայց թողունք այս կէտը, շատ կը փափաքէի զիտնալ թէ Բնէ կարծիք յայտնեց օրիսրդ Աննա սիրոյ մասին :

ՍՈՅԻ. — Օրիսրդ Աննա կ'ըսէ թէ սէրը երկու ամուսիններու միջեւ ամուսնութենէն ետքն է որ ծընունդ կ'առնէ :



ԴԱՏԱՍՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԻԿ ՄԵԿ ՆԻՎՈԾ



ՏՕՔԹՈՐ ՎԱՐԴԱՆ

ԱՆՆԱ(բողոքելով).—Միշտ այդպէս կ'ըլլայ չըսի բար ըսի որ յաճախ այդպէս է :

ՏՕՔԹՈՐԸ. —Եւ ի՞նչ առթիւ օրիորդը այս վճիռը արձակեց .

ՄԱՆՆԻԿ(ինդալով).—Ահաւասիկ անխորհրդապահ հարցում մը :

ՏՕՔԹՈՐԸ. —Ներեցէք ուրեմն, տիկին, ետ կ'առնեմ զայն :

ՄՈՅԻ. —Իրողութիւնը այն է որ չենք կրնար ըսել թէ ի՞նչ առթիւ օրիորդը այդ յայտարարութիւնը ըրաւ, բայց ատիկա կարեւորութիւն չունի, միայն կ'ուզենք հասկնալ, տօքթոր, թէ դուք ալ համակարծիք էք օրիորդ Աննային :

ՏՕՔԹՈՐԸ. —Խնդիրը շատ կնճոռտ է և կարելի չէ անմիջապէս լուծել, այսուհանդերձ ես ալ համամիտ եմ օրիորդին և նոյն իսկ կը նախընտրեմ որ երկու ամուսիններու միջեւ սէրը ամուսնութիւնին եաքը ծնի, որովհետեւ այդ պարագային անոր հիմները աւելի հաստատուն կ'ըլլան . . . մէկէն / մէկ ծնունդ առած սէրերը կտմ շանթի հարուածները շուտով կ'անցնին : Այսպէս չէ օրիորդ :

ԱՆՆԱ. (քիչ մը ամէկոտ) .—Այսպէս է . . . կամ այնպէս կ'ենթադրեմ որ ըլլայ . . . ես փորձառութիւն չունիմ այս մասին :

ՏՕՔԹՈՐԸ. —Այսինքն սիրոյ շանթի հարուածներ չէք ունեցած :

ԱՆՆԱ. —Երբեք . . .

ՏՕՔԹՈՐԸ. —Խմաստուն օրիորդ մըն էք ուրեմն . . . իսկ դուք, տիկիններ . . .

ՄՈՅԻ. — Իրեւ խոստովանահայր կ'ուղղէք այս հարցումը :

ՏՕՔԹՈՐԸ. —Ոչ, իբրեւ հոգերան :

ՄՈՅԻ. —Լաւ ուրեմն, ես իմ մասիս կրնամ յայտաբարել թէ երբեք այդ տեսակ շանթի հարուածներ չեմ ունեցած :

ՏՕՔԹՈՐԸ. —Իսկ դուք տիկին Սամուրեան :

ՄԱՆՆԻԿ. — Ես անգամ մը միայն ունեցած եմ այդ շանթի հարուածը և մինչեւ այսօր կը տեւէ :

ՏՕՔԹՈՐԸ. —Բայց արտաքոյ կարգի բան մըն է ձեր ըսածը, տիկին, շարունակական շանթի հարուած մը . . .

ՄԱՆՆԻԿ(ինդալով).—Իրողութիւնը այս է :

ՏՕՔԹՈՐԸ. — Ներեկի՞ է հարցնել թէ այդ շանթի հարուածը որո՞ւն համար զգացած էք :

ՄԱՆՆԻԿ. —Բայց պէտք էր որ գուշակէիք :

ՏՕՔԹՈՐԸ (վարանոտ). — Շիտակը գուշակի ոգի չունիք :

ՄԱՆՆԻԿ (հապարտ ու հանդիսական). — Ամուսնացած պարկեշտ կիմ մը այդ շանթի հարուածը կրնայ զգալ միմիայն իր ամուսնոյն համար :

ՏՕՔԹՈՐԸ. —Որչափ ապաշ եմ որ այդչափ պարզ բան մը չկրցայ գուշակել :

ՄՈՅԻ (հեգնական). — Եւ ինքզինքնիդ հոգերանի տեղ գրած էք :

ՏՕՔԹՈՐԸ. — Հոգերանները անպատճառ անխսալ չեն ըլլար :

Նոյն միջոցին վաստաբանն ալ ճարպիկ շարժումով մը մօտեցաւ խումբին:

ՓԱՍՏԱԲԱՆԸ (ժապերես). — Արդեօք իմ ներկայութիւնս աւելո՞րդ է այստեղ :

ՄՈՅԻ. — Ինդիակառակար լրացուցիչ մասը կը կազմէք դուք և ձեր բացակայութիւնն էր որ զգալի էր :

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Շատ ազնիւ էք, տիկին, արդեօք

կրնա՞մ հարցնել թէ ինչ էր ձեր խօսակցութեան նիւթը :
ՏՕՔԹՈՐԸ.—Հոգեբանական նիւթ մը :

ՓԱՍՏԱԲԱՆԸ.—Օ՛, օ՛, ինծի համար բոլորովին
անհասկնալի է տրեմ :

ՍՕՅԻ .—Ո՛չ, այդչափ բարձր ու կնճռոտ հոգեբա-
նութիւն չէ . . . պարզապէս սիրոյ վրայ կը խօսէինք :

ՓԱՍՏԱԲԱՆԸ.—Սիրոյ վրա՞յ, ուրեմն ես ալ կըր-
նամ մասնակցիլ խօսքի :

ՏՕՔԹՈՐԸ.—Ինքզինքնիդ կարող կը զգա՞ք այդ
բանին :

ՓԱՍՏԱԲԱՆԸ.—Բնականաբար, սիրային ինդիր-
ներու մասնագէտ եմ :

ՍՕՅԻ .—Վա՞յ . . . այն ատեն ըսէ՞ք տեսնեմ շանթի
հարուածին կը հաւատաք :

ՓԱՍՏԱԲԱՆԸ.—Անշուշտ կը հաւատամ, մանաւանդ
որ իմ գլխուս եկած է :

ՍՕՅԻ (հետաքրքիր).—Զեր գլուխը եկած է . . .
պատմեցէք ուրեմն այդ սիրային արկածը :

ՏՕՔԹՈՐԸ.—Կամ փորձանքք . . .

ՓԱՍՏԱԲԱՆԸ.—Այդ աւելի ճիշտ է . . . միայն թէ
ներելի՞ է արդեօք օրիորդներու քով այդ տեսակ պատ-
մութիւններ պատմելը :

ՍՕՅԻ .—Գայթակղական մանրամասնութիւննե՞ր
կան . . .

ԱՆՆԱ .—Եթէ կ'ուզէք ես կը հեռանամ :

ՓԱՍՏԱԲԱՆԸ.—Բայց ոչ, պարզ պատմութիւն
մըն է, գրեթէ հովուերգութիւն մը և յետոյ, պէտք է
նախապէս ըսեմ որ հին, անցած պատմութիւն մըն է
որ այլ եւս որ և է հետք չէ թողուցած մէջս . . . մանա-
ւանդ թէ այն որ այդ շանթի հարուածը տուաւ, այսօր
ամուսնացած է և գաւակներու մայր :

ՍՕՅԻ .— Այդ բացատրութիւնը տալերնէդ ետքը,
այլեւս պէտք չի մնար օրիորդ Աննային հեռանալուն . . .
հիմա պատմեցէք տեսնենք :

ՓԱՍՏԱԲԱՆԸ.—Անշուշտ չէք պահանջեր որ անուն
տամ :

ՍՕՅԻ .—Բնականաբար . . . կատարեալ սիրահար մը
միշտ գաղտնապահ պէտք է ըլլայ :

ՓԱՍՏԱԲԱՆԸ.—Իրաւաբանական համազարանը նոր
աւարտած էի և փայլուն քննութիւնէ մը ետք վկայա-
կանս առած :

ՏՕՔԹՈՐԸ.—Այդ մանրամասնութիւնները մեզ չեն
շահագրգուեր և կարծեմ որ և է կապակցութիւն չունին
շանթի հարուածին հետ :

ՓԱՍՏԱԲԱՆԸ.—Տակաւին մասնաւոր գրասենեակ
չունէի և ծանօթ փաստաբանի մը քով իրբեւ օգնական
կը պաշտօնավարէի . . . ինչպէս յայտնի է բոլոր համալսա-
րանէ ելլող փաստաբանները այս կերպով սկսած են
իրենց ասպարէզը :

ՏՕՔԹՈՐԸ.—Գանք շանթի հարուածին . . .

ՓԱՍՏԱԲԱՆԸ.—Բայց կը ինդրեմ, քիչ մը համ-
բերով եղէք . . . Օր մը, դատական գործի մը համար
կին մը ներկայացաւ և ուղեց բաթրօնս տեսնել, բայց
որովհետեւ ինք հոն չէր, ևս ընդունեցի տիկինը : Քա-
ռասունը հինգ տարեկանի մօս, զիրուկ կին մըն էր,
տակաւին թարմ ու գեղեցիկ . . .

ՏՕՔԹՈՐԸ (ինդպալով).—Այդ կի՞նն էրքեզ շանթա-
հարողը :

ՓԱՍՏԱԲԱՆԸ.—Ոչ, սիրելիս, այլ իրեն ընկերացող
մանկամարդ աղջիկը, հաղիւ 18 տարեկան հրաշալի
գեղուհի մը . . . գեղին մաղեր, կաթնաթոյր մորթ մը,

կապոյտ աչքեր, փոքրիկ բերան մը և մարզիտէ ակռաներու շարք մը։ Ազգեցութիւնը վայրկենական եղաւ . . . , խոր յուզում մը ամբողջ էութիւնս սարսեց, սիրտս սկսաւ ուժգին բարախիլ . . .

ՏՕՔԹՈՐԼ. — Շանթի հարուածին ամբաղջ ախտանիշերը։

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Այցելուն իր խնդիրը բացատրեց . . . ժառանգական գատ մըն էր, մտիկ ըրի, առանց մեծ բան մը հասկնալու, որովհետեւ ամբողջ միտքս, ուշադրութիւնս, երեւակայութիւնս մանկաւարդ գեղու իին գացած էր . . . բարեբախտաբար բաթրօնս եկաւ և տիկինը անոր հետ սկսաւ խօսակցիլ։ Իսկ ես ակամայ զիրենք առանձին թողուցի և քաշուեցայ գրասենեակս։

ՄՕՅԻ (յուս սխար). — Եւ հոտ աւարտեցա՞ւ հովուերգութիւնը։

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Բայց ո՞չ, տիկին, դես սկիզբն ենք երկանց . . . բաթրօնս այդ տիկնոջ գատը ինձի յանձնեց և այս առթիւ սկսայ յաճախել իր տունը։ Ամէն անգամ գեղանի օրիորդը, որ իր աղջիկն էր, ներկայ կը գանսուէր մեր տեսակցութեան ու ամէն անգամ, իր մասին զգացած սէրս, — որովհետեւ ճշմարիտ սէր մը կը զգայի իր մասին, — ա՞լ աւելի կը հրահրէր սիրտս։ Օր մըն ալ, երբ կրկին իրենց այցելութեան գացած էր, մայրը բացակայ էր և օրիորդը ընդունեց զիս առանձին։ Անակնկալ առիթ մըն էր այս որմէ պէտք էր օգտուիլ . . .

ՏՕՔԹՈՐԼ. — Եւ օգտուեցաք։

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Բնականաբար։

ՄՕՅԻ. — Բայց ի՞նչ ձեւով։

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Պարզապէս յայտնեցի այն անհուն, անսահման սէրը որ կը զգայի և ըսի բոլոր այն խենդութիւնները որ սիրահար մը կ'ըսէ նմանօրինակ վայրկեաններուն։

ՏՕՔԹՈՐԼ. — Եւ օրիորդը գայթակղեցաւ ու ձգեց փախաւ քովէդ։

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Զէ՛, ընդհակառակը, հաճոյքով լսեց սիրային յայաբարութիւններս և նոյնիսկ զգացուց թէ ինձի հանդէալ անտարբեր չէր։

ՏՕՔԹՈՐԼ. — Եւ գուն վերացար եօթներորդ երկինքը։

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Թերեւս աւելի բարձրերը։

ՏՕՔԹՈՐԼ. — Զգուշացի՛ր թաւալվոր անկումէն։

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Եւ ահա՛ մեր միջեւ հովուերգութիւն մը սկսաւ որ տեւեց մինչեւ ժառանգական խնդրին կարգադրութիւնը որմէ ետքը մայր ու աղջիկ մենկնեցան եւրոպա և օր մըն ալ թերթերուն մէջ կտրդացի թէ օրիորդը ամուսնազած էր հարուստ վաճառականի մը տղան հետ։

ՄՕՅԻ. — Որ կը կոչուի՞ . . .

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Զէ՛, տիկին, նախապէս ըսինք թէ անոն պիտի չտայինք։

ՏՕՔԹՈՐԼ. — Խոստովանէ՛ որ սիրային արկածդ շատ հետաքրքրական չէր։

ՄԱՆՆԻԿ. — Եւ հոդ վերջացա՞ւ ամէն բան։

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Ի՞նչ կ'ուզէիք որ ըլլար։

ՄԱՆՆԻԿ. — Զեմ՞ զիսեր, բայց վերջապէս կընար շարունակութիւն մը ունենալ։

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Դժբախտաբար շարունակութիւն

չունեցաւ, որովհետեւ ա՛լ անգամ մըն ալ չտեսայ զի՞նքը:

ՏՕՔԹՈՐԸ. — Առաջին և վերջին շանթի հարուածը եղաւ ասիկա:

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Ուրիշ մէկ քանի շանթի հարուածներ ալ կրած եմ:

ՏՕՔԹՈՐԸ. — Կ'երեւայ որ մամնաւոր տրամադրութիւն մը ունիս այդ բանին համար:

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Այո՛... դիւրաւ սիրահարելու տրամադրութիւն մը, չափազանց զգացումի արդիւնք թերեւս:

ՏՕՔԹՈՐԸ. — Եւ ընդհանրապէս գեղին մաղե՞ն են որ կ'ազդեն վրադ:

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Գոյնը նշանակութիւն չունի, հաւասարապէս ազգուած եմ թէ՝ խարտեաշներէն, թէ՝ թուխերէն և թէ շիկագոյններէն:

ՏՕՔԹՈՐԸ (հեգնական). — Սեւամորթ չիկա՞յ հաւաքածոյն մէջ:

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Ո՛չ տակաւին...

ՏՕՔԹՈՐԸ. — Եւ հակառակ բոլոր այդ շանթի հարուածներուն՝ կանգուն մնացեր ես մինչեւ այսօր:

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Այո՛, որովհետեւ դիւրաւ մոռնալու յատկութիւնը ունիմ:

ՏՕՔԹՈՐԸ. — Քեզի անկեղծ խօսք մը ըսկ՞մ... եթէ աղջիկ ըլլայի երբեք պիտի չուզէի ամուսնանալ քու խառնուածքդ ունցող մէկու մը հետ:

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Ինչո՞ւ համար:

ՏՕՔԹՈՐԸ. — Ի՞նչ կ'արժէ այն սէրը որ տեւակա-

նութիւն չունի եւ մէկ օրէն միւսը կը մոռցուի:

ՄՕՅԻ. — Շատ իրաւունք ունի տօքթորը. մի՛ ը-

սէք որ չափազանց զգայուն էք, այլ խոստովանեցէք որ բնաւ զգացում չունիք եւ ինչ որ դուք շանթի հարուած

կը նկատէք ուրիշ բան չեն, այլ եթէ պարզ ֆանթէզիներ, սարցեներ...

ՓԱՍՏԱԲԱՆԸ. (քիչ մը շփոթած) . — Զիս չափաւանց խստութեամբ կը դատէք:

ՄՕՅԻ. — Զեր խօսքերուն համեմատ կ'ընենք մեր դատաստանը:

ՄԱՆՆԻԿ. — Ես, պարոն Կարկամեան, եթէ ձեր տեղը ըլլայի՝ երբեք շանթի հարուածներուս խօսքը պիտի չընէի:

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Ինչո՞ւ համար:

ՄԱՆՆԻԿ. — Որովհետեւ ամուսնութեան թեկնածու մըն էք և եթէ օրիորդները իմանան ձեր այս յեղակուկ նկարագիրը, հեռու պիտի փախչին ձենէ:

ՏՕՔԹՈՐԸ. — Շահեկան է այս մասին իմանալ օրիորդ Աննային կարծիքը:

ԱՆՆԱ. (վարանոս). — Ինդիրը այնչափ կնճռոտ է որ ես չեմ համարձակիր կարծիք մը յայտնել...

ՏՕՔԹՈՐԸ. — Ինչո՞ւ համար կնճռոտ պիտի ըլլայ, շատ պարզ խնդիր մըն է և ձեր կարծիքն ալ անհրաժեշտ է լսել... ինդիրը իր բուն էութեան մէջ ներկայացնեմ ձեզի... պարոն Կարկամեան այնպիսի խառնուածք մը ունի, ըստ իր խոկ խստովանութեան, որ առաջին տեսած աղջկան կը սիրահարի և յետոյ անմիշ չափէս կը մոռնայ զայն, ուրիշի մը սիրահարելու համար, ասիկա կ'անուանէ ինք շանթի հարուած և զգացումի փափկութիւն կամ չափազանցսթիւն... արդ, դուք պիտի ըսէք հիմա թէ՝ այդպիսի խառնուածքով մարդ մը կրնայ տիպար ամուսին մը ըլլալ...

ՓԱՍՏԱԲԱՆԸ. — Դուք, Տօքթոր Վարդան, պար-

զապէս ինծի գէմ փրօփականտ մը կ'ընէք կոր և միւնոյն ատեն խօսքերս ալ կը խեղաթիւրէք կոր:

ՏՕՔԹՈՐԼ. — Ահաւասիկ ծանր ամբատանութիւն մը և ես տիկիններուն կը դիմեմ հարցնելու համար թէ ըսածներուս մէջ խեղաթիւրում կա՞յ:

ՍՕՖԻ. — Զէ՛, դուք ըսիք ինչ որ քէշ մը առաջ պարոն կարկամեան ըսաւ:

ՄԱՆԵԿ. — Այնպէս է:

ԱՆՆԱ. — Ես ալ նոյնը կը հաստատեմ:

ՏՕՔԹՈՐԼ. — Պարոն կարկամեան կը ահսնէք որ դատը կորմնցուցիք: Հիմա, օրիորդ Աննա, ձեր կարծիքը յայտնեցէք ահսնենք:

ԱՆՆԱ. — Զիս շատ նեղ դրութեան մէջ կը դնէք, որովհետեւ եթէ կարծիքս անկեղծօրէն յայտնել ուզեմ, նպաստաւոր պիտի չըլլայ պարոն կարկամեանի համար:

ՏՕՔԹՈՐԼ. — Կեցցէք օրիորդ Աննա, ձեր այդ յայտարարութիւնը արդէն բաւական է և աւելի բացատրութիւններու մէջ մտնելու պէտք չունիք:

ՍՕՖԻ. — Բայց, տօքթոր, հիմա որ պարոն կարկամեանը դատապարտեցինք, կարզը ձեզի եկաւ, զուք ալ պէտք է որ մեզի բացատրէք ձեր ըմբոնումները կամ գաղափարները սիրոյ մասին:

ՏՕՔԹՈՐԼ. — Իմ ըմբոնումներս շատ յստակ են... ես կը հաւատամ սիրոյ տեւականութեան և այն համոզումը ունիմ որ երբ մարդ մէկ անդամ անկեղծօրէն կը սիրէ, այլեւս չկրնար հրաժարիլ այդ սէրէն կամ մոռնալ զայն:

ՓԱՍՏԱԲԱՆԼ. — Այդ տեսակ տեւական սէր մը ունեցած էք երբեք:

ՏՕՔԹՈՐԼ. — Ո՛չ տակաւին... եթէ ունենայի հմակ ամուսնացած կ'ըլլայի:

ՍՕՖԻ. — Ահաւասիկ տիպար ամուսին մը ըլլալու արժանի մէկը:

ՏՕՔԹՈՐԼ. — Ծնորհակալ եմ, տիկին, ձեր փաղաքշական գնահատումին համար:

ՓԱՍՏԱԲԱՆԼ. — Այդ յայտարարութիւնները ո և է նշանակութիւն չունին ինծի համար:

ՏՕՔԹՈՐԼ. — Ինչո՞ւ...

ՓԱՍՏԱԲԱՆԼ. — Որովհետեւ անկեղծ չեն և կը յայտարարուին մասնաւոր նպատակով մը, մինչդեռ ես առանց որ եւ է նկատողութեան, իմ գաղափարս արտայատեցի:

ՏՕՔԹՈՐԼ (սրտմտած). — Կարծեմ իրաւունք չունիք իմ խօսքերուս անկեղծութիւնը կասկածանքի ենթարկելու: Եւ յետոյ ի՞նչ մասնաւոր նպատակ կրնամ ունենալ այսպիսի կարծիք մը յայտնելով:

ՓԱՍՏԱԲԱՆԼ. — Ո՞վ զիտէ... թերեւս ամուսնական ծրագիր մը:

ՏՕՔԹՈՐԼ. — Կը խնդրեմ որ ձեր քերնէն ելած խօսքերը կը ունիք:

ՓԱՍՏԱԲԱՆԼ. — Շատ լաւ կը ունած են...

ՏՕՔԹՈՐԼ. — Ընդհակառակը առանց մտածելու կը խօսքը և եթէ այդ կերպով շարունակէք...

ՓԱՍՏԱԲԱՆԼ (ընդմիջելով). — Ի՞նչ կրնայ ըլլալ...

ՏՕՔԹՈՐԼ. — Անհանոյ միջադէպեր...

ՓԱՍՏԱԲԱՆԼ. — Սպառնալի՞ք կ'ընէք կոր:

ՏՕՔԹՈՐԼ. — Կարծեմ որ եւ է սպառնալիք չըրի և ընելու ալ միտք չունիմ, միայն թէ կը պահանջեմ որ ձեր ըսածները պարզաբանէք... որ եւ է մէկու մը չեմ կրնար թոյլատրել որ իմ խօսքերուս անկեղծութիւնը կասկածանքի ենթարկէ:

Տիկինները եւ օրիորդ Աննա տեսնելով որ երկու երիտասարդները կռիւի պիտի բրնուին, կ'ուզեն կամաց մը հեռանալ: Նախ օրիորդ Աննա պատրուակ մը զանելով կը հեռանայ, յետոյ տիկին Մաննիկ, իբր թէ ամուսնոյն բան մը ըսելու համար, կը թողու կ'երթայ եւ ի վերջոյ տիկին Սօֆի եւս կը մեկնի: Կարկամեան եւ տօքթոր Վարդան առանձին կը մնան:

ՏՕՔԹՈՐԸ.—Հիմակ որ առանձին մնացինք, բաշատք տեսնենք միտք:

ՓԱՍՏԱԲԱՆԸ.—Բացատրելիք բան մը չունիմ... մինչեւ ետքը աշխատեցար զիս վարկարեկելու... տիկիններուն և օրիորդին քով, ես ալ փոխադարձաբար նոյնը ընել ուղեցի:

ՏՕՔԹՈՐԸ.—Ե՞րբ քեզի վարկարեկեցի:

ՓԱՍՏԱԲԱՆԸ.—Իմ սիրային արկածներս պատմած առենս... կը կարծե՞ս որ չհասկցայ քու խօսքերուդ իմաստը և մանաւանդ նպատակը:

ՏՕՔԹՈՐԸ.—Ի՞նչ, կը կարծես որ Աննային քով քեզ վարկարեկը ընելու համար այդպէս խօսեցայ:

ՓԱՍՏԱԲԱՆԸ.—Բնականաբար... ատոր բնաւ տարակոյ չունիմ, բայց մի կարծեր որ այդ կերպով կը բնաս Աննային տիրանալ:

ՏՕՔԹՈՐԸ.—Աննային տիրանալու համար որ և է արգելք չի կայ ինձի համար, ատոր կը նաս ապահով ըլւալ:

ՓԱՍՏԱԲԱՆԸ.—Շատ կը սիսալիս, տօքթոր Վարդան, Յովոէի էֆէնտին շատ աղեկ կը ճանչնայ երկուքս ալ:

ՏՕՔԹՈՐԸ.—Դուն այդպէս կարծէ... քիչ օրէն ամէն բան յայտնուի կ'ըլլայ:

ՓԱՍՏԱԲԱՆԸ.—Այո՛, քիչ օրէն ամէն բան կը յայտնուի... առ այժմ մնաս բարով:

ՏՕՔԹՈՐԸ.—Երթաս բարով:

ՓԱՍՏԱԲԱՆԸ.—Դիտցած եղիր որ քեզի պէս տօքթորները տասը փարայի արժէք չունին իմ աչքիս:

ՏՕՔԹՈՐԸ.—Քեզի պէս փաստաբաններն ալ ինձի համար կուտ մը չեն արժեիր

Այս համակրական խօսքերը փոխանակելէ ետքը, երկու երիտասարդները իրարմէ կը բաժնուին ատելավառ նպաւածքներ արծակելով:

Փաստաբանը, զրգուուած վիճակի մէջ, քիչ մը եւս կը մնայ ու հրաժեշտ առնելով կը մնկնի: Տօքթորը քիչ ետքը կը հետեւի իրեն: Միւս հիւրերը կէս զիշերին մօտ կը մնկնին:



ԳԼՈՒԽ Գ.

ԵՐԿՈՒ ՈՍՈԽՆԵՐԸ

Երկու շաբաթ ետքը, Սամուրեանին տունը, տիկին Մաննիկ, տիկին Սօֆի և տիկին Սաթենիկ կոկոնեան նստած կը խօսակցին։ Տիկին Սաթենիկ Գատըգիւղէն եկած է, տիկին Մաննիկի ազգականուհին ու անոր հիւրն է։ Շատ խօսուած կին մը. ամուսնական յարկը լրած, սիրահարին հետ իզմիր փախած ու յետոյ կրկին վերադարձած է ամուսնոյն քով։ Այս վերջինը, փիլիսոփայական խառնուածքով մէկը, աւետարանական ներողամութիւն մը ցոյց տուած է եւ ամէն բան կլած ընտանեկան պատիւը անաղարտ պահելու համար։ Յանկարծ ներս կը մտնէ Հրանդ էֆէնտի Պէպէքեան։

ՄԱՆՆԻԿ (սիրալիր կերպով մը) .—Աղէկ որ եկար սիրտերնիս կը նեղանար կոր, և խօսակցութեան նիւթերնիս սպառած էր։

ՀՐԱՆԴ.—Մաքէս անցաւ որ այնպէս ըլլալու էր և յատկապէս անոր համար եկայ։

ՍՕՖԻ.—Հսել է լուրերով բեռնաւորուած կուգաս։
ՀՐԱՆԴ.—Այո՛ . . . նոր եւ անտիպ լուրեր։

ՄԱՆՆԻԿ .— Խօսէ՞ տեսնենք։

ՀՐԱՆԴ.—Նշանտուքը իմացաք հարկաւ։

ՍՕՖԻ.—Ի՞նչ նշանտուք։

ՀՐԱՆԴ.—Այն նշանտուքը որուն նախատօնանք։

Կատարեցինք անցածները։

ՍՕՖԻ.—Պերճեանե՞նց տունը։

ՀՐԱՆԴ.—Այո՛ :

ՄԱՆՆԻԿ.— Հսել է Աննան նշանեցին։

ՀՐԱՆԴ.— Երէկ ցերեկ, ժամը 2ին։

ՍՕՖԻ.— Կարկամեանցն հետ։

ՀՐԱՆԴ.— Զէ՛, տօքթոր Վարդանին հետ։

ՄԱՆՆԻԿ.— Ես անանկ լսած էի որ Կարկամեանին հետ պիտի նշանեն։

ՀՐԱՆԴ.— Ինչպէս յայտնի է, գործը նուազուրդի դրուեցաւ և տօքթոր Վարդանին վրայ մնաց աղջիկը։

ՍՕՖԻ.— Խերը թո՛ղ տեսնայ . . . բայց ինչպէ՞ս եղաւ տեսնենք, մանրամասնութիւնները պատմէ՛։

ՀՐԱՆԴ.— Շատ հետաքրքրական են մանրամասնութիւնները, այս տեսակ նշանառութներ քիչ կը պատահին։ Նախ փաստաբանին կ'առաջարկեն աղջիկը, Կարկամեան հինգ հազար ոսկի օժիտ կը պահանջէ, ասոր վրայ տօքթորին կը զիմնին, տօքթորը 4500 ոսկիի կը հաւանի։ Կարկամեան կը լսէ ու 4000ի կ'իջեցնէ օժիտը։ Տօքթոր Վարդան 3500 ոսկիի հաւանութիւն կուտայ։ Կարկամեան նոյն գումարով կը հաւանի առնել Աննան, ասոր վրայ տօքթոր Վարդան 3000 ոսկիի կ'իջեցնէ օժիտը, փաստաբանը մէկ կողմ կը քաշուի ու աղջիկը կը մնայ տօքթորին։

ՄԱՆՆԻԿ.— Բայց, շիտակը, երեք հազար ոսկիով կլուեկիք բան չէ։

ՀՐԱՆԴ.— Դեռ ժառանգութիւն ալ ունի ուտեւիք։

ՄԱՆՆԻԿ.— Խեղձ տօքթոր Վարդան, լաւագոյն բախտի մը արժանի էր։

ՀՐԱՆԴ.— Բայց կ'երեւայ որ գործը այստեղ չի

լմնար . . . փաստաբանը ինքպինք յաղթուած չնկատեր կոր :

ՍՈՅԻ .—Քանի որ նշանտուքը եղեր լմնցեր է ալ ի՞նչ կրնայ ընել :

ՀՐԱՆԴ .—Շատ բաներ . . . վերջապչս մարդ սկառապ տեղը փաստաբան չըլւար : Կ'երեւայ որ կ'աշխատ՝ եղեր այժմ նշանտուքը ետ ընել տալու :

ՄԱՆԵԿ .—Ի՞նչ կերպով . . .

ՀՐԱՆԴ .—Օրինական կերպերով անշուշտ, կամ աւելի ճիշդր զարաւողի միջոցներով :

ՍՈՅԻ .—Իսկ Աննա՞ն, ինչ դիրք բռնած է խողովն մէջ :

ՀՐԱՆԴ .—Իմ առած տեղեկութիւններուս համեմատ Աննան աւելի համակիր է եղեր Տօքթոր Վարդանին :

ՄԱՆԵԿ .—Այս ատեն փաստաբանը թո՞ղ վազ անցնի այս գործէն :

ՀՐԱՆԵԵ .—Կ'երեւայ որ այդ Կարկամեանը շատ յամառ մէկն է և երբ միտքը բան մը զնէ դիրաւ չիրաժարիր անկէ :

ՍՈՅԻ .—Եթէ անպատճառ կ'ուզէր Աննան առնել թո՞ղ օժիտին գումարը աւելի իջեցնէր :

ՀՐԱՆԴ .—Այդ ալ կ'երեւայ որ իի հաշիւին չեր ի գոր :

ՄԱՆԵԿ .— Բայց Կարկամեան ի՞նչ միջոցներու կը դիմէ այժմ որու ձեռք անցնելու համար :

ՀՐԱՆԴ .— Շատ աղաստ միջոցներու : Պարզապէս վարկարեկիչ լուրեր սկսած է տարածել տօքթորին մայն և այդ լուրերը հառած են տօքթնրին ականջը որ, բարկացած : ուզած է իր հակառակորդէն վրէժ լուծել : Եւ ահա՛ հիմա այդ երկու նախկին բարեկամները կատաղի թշնամիներ եղած են :



ՕՐԻՈՐԴ ԱՇԽԵՆ (Կարուհի)

ՍՈՅԻ. — Այս գործը կ'երեւայ որ շատ պիտի կնճռոտի :

ՍՍԹԵՆԻԿ. (որ մինչեւ այն ատեն լուռ մնացած էր). — Այդ տօքթոր վարդանը շատ յանձնարարելի մէկը չէ :

ՄՄՆՆԻԿ. — Կը ճաջնամ և բաւական մօտէն . . . և իր մասին այնպիսի բաներ գիտեմ որոնք եթէ այսօր այդ կարկամեանին ականջը հասնին կրնայ 24 ժաման մէջ նշանը ետ ընել տալ :

ՀՐԱՆԴ. — Ահաւասիկ զգայացունց յայտարարութիւն մը :

ՍՈՅԻ. — Ըսէ՛ տեսնենք այդ գիտցածներդ :

ՍՍԹԵՆԻԿ. — Շատ հետաքրքիր ես :

ՍՈՅԻ. — Բնականարար, հետաքրքիր ենք ամիսքս ալ :

ՍՍԹԵՆԻԿ. — Դժբախտարար ձեր հետաքրքրութիւնը պիտի չկրնամ գոհացնել :

ՄՄՆՆԻԿ. — Ինչո՞ւ համար . . .

ՍՍԹԵՆԻԿ. — Որովհետեւ գաղտնիք մըն է այս և կնոջ մը պատիւը կայ խնդիրն մէջ :

ՀՐԱՆԴ. — Բայց իրա՞ւ զգայացունց յայտնութիւն է տիկին Սաթենիկին ըսածք :

ՍՈՅԻ. — Յայտնութիւն մը որմէ տակաւին բան մը չհասկցանք :

ՀՐԱՆԴ. — Ես իրողութիւնը քիչ շատ կռահեցի կարծեմ :

ՍՈՅԻ. — Ուրեմն մեզի բացատրէ՝ տեսնենք :

ՀՐԱՆԴ. — Տօքթոր վարդան մտերմական յարա-

բերութիւններ կը մշակէ, կ'երեւայ որ, կնոջ մը հետ որ ծանօթէ տիկին Սաթենիկի :

ՍՍԹԵՆԻԿ. — Կը խնդրեմ որ չստիպէք մանրամասնութիւններու մէջ մտնելու :

ՍՈՅԻ. — Ըսէ՛ միայն թէ Հրանդ էֆէնափի ենթադրութիւնը ճիշտ է :

ՍՍԹԵՆԻԿ. — Եթէ այդչափով գոհ կ'ըլլաք, լաւ ուրեմն ճիշտ է :

ՄՄՆՆԻԿ. — Միայն թէ զբարարութիւն մը չըլլայ ատիկա :

ՍՍԹԵՆԻԿ (Հաստատ շեշտով մը). — Բացարձակ իրողութիւն է ըսածս :

ՀՐԱՆԴ. — Թերեւս հին կապ մըն է որ այժմ գոյութիւն չունի :

ՍՍԹԵՆԻԿ. — Դեռ մինչեւ երէկ դոյութիւն ունէր, իսկ եթէ այսօր խզուեցաւ, լուր չունիմ :

ՍՈՅԻ. — Այդ կինը հոմանուհի մըն է :

ՍՍԹԵՆԻԿ. — Տօքթոր վարդան ի վիճակի չէ հոմանուհի մը ունենալու :

ՄՄՆՆԻԿ. — Ամուսնացած կին մըն է :

ՍՍԹԵՆԻԿ. — Այո՛ . . .

ՄՄՆՆԻԿ. — Որ իս ամուսնոյն հետ կ'ապրի:

ՍՍԹԵՆԻԿ. — Բնականարար . . . իր ամուսնոյն եւ զաւակներուն հետ :

ՀՐԱՆԴ. — Զաւակներ ալ կան :

ՍՍԹԵՆԻԿ. — Ինչո՞ւ պիտի չըլլան, քանի որ կինը ամուսնացած է :

ՍՈՅԻ. — Եւ այդ կինը ծանօթէ մեղի :

ՍՍԹԵՆԻԿ. — Բայց նախապէս ըսի որ մանրամասնութիւններ չեմ ուզեր տալ :

ՀՐԱՆԴ. — Զեր ըսածները կրնան պարզ կասկածի մը արդիւնքը ըլլալ :

ՍՍԹԵՆԻԿ. — Կասկած չեն՝ այլ բացարձակ իրականութիւն :

ՀՐԱՆԴ. — Վերջապէս չէք կրնար ապացուցանել :

ՍՍԹԵՆԻԿ (խորհրդառոր ժամանակ մը). — Ո՞վ գիտէ . . .

ՀՐԱՆԴ. — Այդ յարաբերութիւնները որչա՞փ տենէ ի վեր կը տեւեն :

ՍՍԹԵՆԻԿ. — Երկար ժամանակէ ի վեր :

ԱՅՖԻ. — Եւ ամուսինը բնաւ տեղեկութիւն չունի՞ :

ՍՍԹԵՆԻԿ. — Եթէ տեղեկութիւն ունենայ վայրկան մը չապրիր կնոջը հետ որովհետեւ շատ պատուախնդիր անձ մըն է . . .

ՀՐԱՆԴ. — Եւ հարո՞ւստ . . .

ՍՍԹԵՆԻԿ. — Ինքն ալ հարուստ է, կինն ալ . . .

ԱՅՖԻ. — Բայց անունը տո՛ւր լմնայ :

ՍՍԹԵՆԻԿ. — Ատիկա անկարելի է . . . եթէ անունը տամ մասնութիւն մը ըրած պիտի ըլլամ բարեկամուհիի մը հանդէպ :

ԱՅՖԻ. — Ուրեմն այդ կինը քու բայեկամուհի՞դ է :

ՍՍԹԵՆԻԿ. — Եւ մտերիմ բարեկամուհիս :

ՀՐԱՆԴ (հեգնական). — Աստուած մեզ պահպանէ մեր բարեկամուհիներէն :

ՍՍԹԵՆԻԿ. — Բայց ես կարծեմ անունը չտուի :

ՀՐԱՆԴ. — Զէ՛, բայց մազ մնաց :

ՄՍՆՆԻԿ. — Ես ետքը անունդ բերնէդ կ'առնեմ . . .

ՀՐԱՆԴ. — Մէկ կէտ մը մութ կը մնայ այս խնդրին մէջ. քանի որ տօքթոր վարդան այդչափ սերտ յարաբերութիւն ունի այդ կնոջ հետ և երկար ժամանակաբարութիւն :

Նակէ ի վեր, ի՞նչպէս կ'ըլլայ որ ամուսինը իր գլխուն եկած փորձանքը չէ իմացած :

ՍՍԹԵՆԻԿ. — Որովհետեւ շատ զգուշութեամբ գործ կը տեսնեն և յետոյ ամուսինը թերեւս չփատեր անդամ տօքթորին գոյութիւնը:

ԱՅՖԻ. — Տօքթորը իրենց տունը չերթա՞ր :

ՍՍԹԵՆԻԿ. — Բնաւ երբեք :

ԱՅՖԻ. — Այն ատեն ո՞ւր կը տեսնեն իրար :

ՍՍԹԵՆԻԿ. — Բայց կամաց կամաց բերնէս ամէն բան պիտի առնէք :

ՀՐԱՆԴ. — Քանի որ տիկիննին անունը չէք տար, կընաք մնացածը ըսել :

ՍՍԹԵՆԻԿ. — Բայց ի վերջոյ կը վախնամ որ այդ անունը կը գուշակէք :

ՀՐԱՆԴ. — Գոնէ ես պիտի չկինամ գուշակել որովհետեւ իմ ճանչցած կիներուս մէջ մէկը չեմ տեսներ կոր որ տօքթոր վարդաննին սիրուհին ըլլայ : Բայց թողունք ասիկա և դառնանք բուռն խնդրին : Այսպէս ուղունք ասիկա և դառնանք բուռն խնդրին : Կը տեսնայ տունին գուրս :

ՍՍԹԵՆԻԿ. — Այո՛, մասնաւոր սենեակ մը . զոր տիկիննը յատկապէս վարձած է և որուն վարձքն ալ ինքը կը գնարէ :

ԱՅՖԻ. — Ատիկա շատ պատուաբեր չէ տօքթորին համար :

ՍՍԹԵՆԻԿ. — Ինչ ընէ խեղճը, դրամ չունի . . . արդէն միայն այդ չէ, տօքթորը նոյն իսկ կը վայելէ կը նոյն ուրիշ նիւթական օժտնութիւնները :

ՄՍՆՆԻԿ. — Ի՞նչ կ'ըսես,

ՍՍԹԵՆԻԿ. — Հագուստ, կօշիկ, գուլպայ, ճերմա-

կեղին, զլխարկ, վզնոց, շապիկ, վերջապէս ամէն
բան տիկինին դրամովը կը շինուի:

ՀՐԱՆԴ.— Ի՞նչ բախտաւոր մարդ է եղեր այդ
տօքթորը:

ՍՈՅԻ.— Բախտաւոր թերեւս, բայց ապահովա-
բար ոչ շատ պատուաւոր:

ՀՐԱՆԴ.— Հիմա այդ տեսակ գործերու մէջ շատ
բարակը նայող չի կայ:

ՄԱՆՆԻԿ.— Ի՞նչ որ ալ ըլլայ, հիմակ որ տօքթոր
վարդան Աննային հետ նշանուեցաւ եւ երեք հազար
ոսկի ալ օժիտ կ'առնէ կոր անշուշտ իր յարաքերու-
թիւնները պիտի խզէ այդ կնոջ հետ:

ՍՈՅԹԵՆԻԿ.— Զեմ կարծեր... իրարմէ չեն կրնար
բաժնուիլ:

ՄԱՆՆԻԿ.— Ի՞նչո՞ւ համար:

ՍՈՅԹԵՆԻԿ.— Կինը բնաւ տրամադիր չէ տօքթորին
օձիքը ձգելու:

ՄԱՆՆԻԿ.— Բայց վերջապէս չկրնար զայն բոնի
կապել:

ՍՈՅԹԵՆԻԿ.— Ես վստահ եմ որ տօքթորն ալ պատ-
ճառներ ունի այդ կնոջմէն չլամփնուելու:

ՀՐԱՆԴ.— Չեր պատմութիւնը, տիկին, հետզհետէ
շահնեկան կը դառնայ:

ՍՈՅԹԵՆԻԿ.— Միայն թէ ա'լ վերջացաւ կարծեմ:

ՍՈՅԻ.— Ուրիշ մանրամասնութիւններ պիտի չի տա՞ս:

ՍՈՅԹԵՆԻԿ.— Զէ՛, արդէն պէտք եղածէն աւելի
խօսեցայ... և շիտակը կը զղջամ կոր:

ՀՐԱՆԴ.— Չեմ զղջումը քիչ մը ուշ մնաց:

ՄԱՆՆԻԿ.— Հիմա պէտք է հասկնալ թէ ո'վ է
այդ կինը:

ՍՈՅԹԵՆԻԿ.— Ատիկա ես չեմ որ պիտի ըսեմ:
Նոյն միջոցին դուռը կը բացուի եւ ներս կը մտնէ
Աշխէն, շատախօս ու բանքասող կարուհին:

ԱՇԽԵՆ.— Բարեւ, տիկին Մաննիկ, հոսկէ կ'անց-
նէի կոր անգամ մը հանդիպեցայ, որ թերեւս, ինձի
պէտք կ'ունենաք:

ՄԱՆՆԻԿ.— Զէ՛, այս միջոցիս քեզի տալիք գործ
մը չունիմ, բայց նորէն բարով եկար:

ԱՇԽԵՆ (վեհերու ձեւով մը).— Գուցէ ձեր խօսակ-
ցութեան արգելք ըլլամ:

ՄԱՆՆԻԿ.— Բնաւ երբեք, գաղտուեկ բանի մը վրայ
չէինք խօսեր կոր... ասդիէն անդիէն, օրուան լուրե-
րուն վրայ... դուն նոր բան մը ունի՞ս աեմնանք:

ԱՇԽԵՆ.— Նոր բա՞ն... ի՞նչ կ'ուզէք որ ըլլայ:

ՍՈՅԻ (միջամտելով).— Նշանտուք, են:

ԱՇԽԵՆ.— Գուք ինէ առաջ լսած ըլլալու էք:

ՍՈՅԻ.— Որո՞ւ նշանտուքը:

ԱՇԽԵՆ.— Տօքթոր վարդանին նշանտուքը օրիորդ
Աննայի հետ...

ՄԱՆՆԻԿ.— Եկած ատենդ ձիշդ ատոր վրայ կը
խօսէինք կոր:

ԱՇԽԵՆ (հետաքրքիր).— Իրա՞ւ կ'ըսէք... շատ տե-
սակ տեսակ բաներ կը խօսին կոր այդ մասին, թէեւ ես
ամէն լսածիս չեմ հաւատար:

ՍՈՅԻ.— Ի՞նչ կ'ըսեն կոր տեսնենք:

ԱՇԽԵՆ.— Այս նշանտուքը աղջկան կամքովը չէ
եղեր և իր քոյրը տիկին վերգինը ոտք կոփեր եւ ու-
զեր է տօքթորին տալ, մինչդեռ օրիորդ Աննա փաստա-
բան կարկամեանը առնել կ'ուզէ եղեր:

ՀՐԱՆԴ.— Ահաւասիկ նոր յայտնութիւն մը:

ՄԱՆԵՒԻԿ .— Ինչո՞ւ համար փաստաբանը կը նաշխընտրէ կոր տօքթորէն :

ԱՇԽԵՆ .— Ո՞վ գիտէ, կ'երեւայ որ սիրաը ան սիրեր է :

ՍՈՅԻ .— Եթէ այնպէս ըլլար Կարկամեանին կուտային, վերջապէս օրիորդ Աննան պղտիկ աղջիկ մը չէ և իր կամքին տէրն է :

ԱՇԽԵՆ .— Տիկին Վերդին մեծ աղգեցութիւն ունի եղեր քրոջը վրայ և անիկա պահանջեր է որ անպատճառ տօքթորը առնէ :

ՄԱՆԵՒԻԿ .— Պահանջե՞ր է ...

ԱՇԽԵՆ .— Ես այնպէս լսեցի :

ՍՈՅԻ .— Բայց ինչո՞ւ համար այդ տեսակ պահանջում մը պիտի ընէ :

ԱՇԽԵՆ .— Տեսակ տեսակ բացատրութիւններ կուտան կոր ... թերեւս սուտ խօսքեր են ... միշտ այս տեսակ խնդիրներու մէջ չարախօսութիւններ կ'ըլլան :

ՀՐԱՆԴ .— Չարախօսութի՞ւն կայ գործին մէջ :

ԱՇԽԵՆ .— Բնական է որ մէջտեղ զրուած խօսքերը բարեկամական չեն :

ՄԱՆԵՒԻԿ .— Կը տեսնամ կոր որ լեզուիդ տակ բան մը կայ, տոպրակդ պարապէ՛ տեսնանք :

ԱՇԽԵՆ .— Ամէն ըսուածներուն պէտք չէ ականջդնել :

ՀՐԱՆԴ .— Իտենք որ այնպէս է և մենք ալ քուըսելիքներդ իրեւ հաւատոյ հանգանակ պիտի չընդունինք, այսուհանդերձ բա՛տ տեսնենք թէ ինչո՞ւ տիկին Վերդին անպատճառ կ'ուզէ եղեր որ իր քոյրը տօքթորին հետ ամուսնանայ և ո՞չ թէ Կարկամեանին հետ :

ԱՇԽԵՆ .— Ատոր պատճառը ... այսինքն ցոյց տըրւած պատճառը ... ինչպէս ըսեմ, քիչ մը թօհափ է :

ՄԱՆԵՒԻԿ .— Ամա՞ն, Աշխեն, դուն ալ մինչեւ որ բան մը ըսես մարդուս հոգին կը հանես :

ՍՈՅԻ .— Ինքզինքը ծանրէն ծափել կ'ուզէ :

ԱՇԽԵՆ .— Հաւատացէ՛ք որ այնպէս չէ, միայն թէ չեմ տղեր որ պարապ տեղը բամբասանք մը ըրած ըլլամ:

ՄԱՆԵՒԻԿ .— Բամբասանքի բան չիկայ, քեզ խօսք մը ըսեր են և դուն ալ այդ խօսքը պիտի կրկնես ... դուն միտքէդ չես հնարեր կոր ա' ...

ԱՇԽԵՆ .— Աստուած չընէ, միտքէս մի հնարեմ, ես ասամնկ բան չեմ կրնար ընել ... ընդհակառակը մինչեւ որ լսածն աղէկ մը չստուգեմ և ճշմարիտ ըլլալուն հնաւատամ ուրիշն բան չեմ ըսեր :

ՍՈՅԻ .— Ուրեմն ապահով ես որ տօքթօր Վարդանին մասին խացածդ ճիշդ է :

ԱՇԽԵՆ .— Գրեթէ ապահով եմ, որովհետեւ շատ լաւ տեղէ մը լսեցի :

ՄԱՆԵՒԻԿ .— Այն ատեն երկար մի՛ ըներ և ըսելիքդ ըսէ՛ :

ԱՇԽԵՆ .— Էֆէնտիմ, տիկին Վերդինին այդչափ ստիպելուն պատճառը այն է եղեր որ տօքթօր Վարդանը կը սիրէ եղեր և քոյրը անոր տալով իրեն գործիք ընել կ'ուզէ :

ՀՐԱՆԴ .— Վայ սարսափելի ... դեռ ինչեր պիտի իմանանք :

ՄԱՆԵՒԻԿ .— Իմ միտքէս անցաւ այդ բանը :

ԱՄԹԵՆԻԿ .— Իսկ ես բնաւ չեմ հաւատալ :

ՍՈՅԻ :— Ինչո՞ւ համար :

ՄԱՅԵՆԻԿ. — Պատճառը քիչ մը առաջ ձեզի բացարեցի... տօքթօրը ուրիշ կին մը կը սիրէ արդէն:

ԱՇԽԵՆ. — Ուրիշ կի՞ն մը...

ՀՐԱՆԴ. — Ասիկա կարեւորութիւն չունի, տօքթօրին պէս երիտասարդ մը կրնայ միեւնոյն ժամանակ մէկ քանի կիներ սիրել:

ՄԱՅԵՆԻԿ. — Եւ միեւնոյն ատեն իր սեփական օքինաւո՞ր կինը:

ՀՐԱՆԴ. — Ի՞նչու չէ:

ՄԱՅԵՆԻԿ. — Ահաւասիկ բաւական ծանր եւ վըտանգաւոր կացութիւն մը:

ՀՐԱՆԴ. — Եւ նոյն ժամանակ բաւական ալ յոդնեցուցիչ:

Բամբասանքը այս ծեւով կը շարունակուի բաւական ժամանակ. ի վերջոյ հիւրերը կը մեկնին ու տիկին Մաննիկ առանձին կը մնայ կարուհիին, Աշխէնի հետ: Այս վերջինը դիտմամբ չէ մեկնած միւսներուն հետ, որովհետեւ կարեւոր հասկնալիք մը ունէր:

ԱՇԽԵՆ. — Հիմակ որ ես իմ գիտցածս ըսի, կը ինդրեմ որ դան ալ քու գիտցածդ ըսիս:

ՄԱՅԵՆԻԿ. — Ի՞նչ բանի մասին:

ԱՇԽԵՆ. — Տօքթոր Վարդանի մասին... քիչ մը առաջ տիկին Սաթենիկ բան մը ըստաւ. կը լիշե՞ս... տօքթորը ուրիշ կին մը կը սիրէ եղեր, ճի՞շդ է ատիկա:

ՄԱՅԵՆԻԿ. — Կ'երեւայ որ ճիշդ է:

ԱՇԽԵՆ. — Ո՞վ է այդ կինը:

ՄԱՅԵՆԻԿ. — Սաթենիկ չուզէր անունը տալ, բայց մանրամասն տեղեկութիւններ տուաւ... .

ԱՇԽԵՆ. — Կ'աղաչեմ որ պատմես, չատ հետաքրքրքիր եմ:

ՄԱՅԵՆԻԿ. — Իեչո՞ւ այդչափ հետաքրքրութիւն: ԱՇԽԵՆ. — Պատճառ չի կայ... պարզ հետաքրքրութիւն, որովհետեւ շատ տարօրինակ կը թուի կորինծի տօքթորին ընթացքը:

ՄԱՅԵՆԻԿ. — Կեցիր պատմեմ:

Ու Մաննիկ մանրամանօրէն կը պատմէ ինչ որ լսած էր Սաթենիկէն: Աշխէն կը լափէ այդ գայթակղալից պատմութիւնը, կը ջանայ իր մտքին մէջ անջնջելի կերպով դրոշմել եւ յետոյ հրաժեշտ առնելով կը մեկնի: Արագ քայլերով կը դիմէ տուն մը ուր կը բընակի փաստաբան պը. Կարկամնան: Այս վերջինը կ'երեւայ թէ իրեն կը սպասէ, որովհետեւ զուարթ ու գոհի դէմքով մը կ'ընդունի կարուհին:

ԱՇԽԵՆ (խանգավառ). — Բանե՞ր, բաներ ունիմ որ ափով ոսկի կ'արժեն:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Տօքթորի՞ն մասին:

ԱՇԽԵՆ. — Այո՛, տօքթորին մասին և անանկ բաներ մը որ... իր եռլարը մեր ձեռքն է:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ի՞նչպէս, բացատրէ՝ տեսնենք:

ԱՇԽԵՆ. — Տօքթոր Վարդան ամուսնացած կնոջ մը հետ յարարերութիւն ունի եղեր, կինը մասնաւոր սենեկ մը բռնած է եղեր տան մը մէջ, հոն իրար կը տեսնան եղեր և այդ կինը շատ հարուստ է եղեր և տօքթորին բոլոր հագուսաները և ճերմակենները ան կը շինէ եղեր...

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ինծի նայէ՛, Աշխէն, այդ պատմութիւնդ շատ աղմաւոր է և մեր գործին սքանչելի կերպով կուգայ, միայն թէ բանէ մը կը վախնամ:

ԱՇԽԵՆ. — Ի՞նչ բանէ...

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Զելլայ մեր համար պատմութեան պէս ոուտ ըլլայ, ... տիկին վերգինին ու տօքթորին

սիրահարութեան պէս . . . գոնէ այդ պատմութիւնը քանի մը տեղ պատմեցի՞ր :

ԱՇԽԵՆ .— Սամուրեանենց տունը պատմեցի :

ԿԱՐԿԱՄԵԱՆ .— Որո՞ւ . . . մինակ տիկին Մաննիկին :

ԱՇԽԵՆ .— Զէ, ուրիշներ ալ կային, Տավուլեան տիկին Սօֆին ալ հոն էր, ինչպէս նաև տիկին Սաթենիկ Կոկոնեանը . . . սա զիտես ա՛, Գաաը զիւդ կը բնակի, սիրահարին հետ իզմիր փախաւ ժէ, ետքը նորէն էրկանը քով եկաւ . . .

ԿԱՐԿԱՄԵԱՆ .— Հասկցայ . . . ուրիշ մարդ կա՞ր :

ԱՇԽԵՆ .— Մէջ մըն ալ բանը կար . . . տէլիրաց, արդէն միշտ անոնց տունն է . . . Հրանդ էֆէնտի Պէպէքեանը :

ԿԱՐԿԱՄԵԱՆ .— Միշտ որո՞նց տունն է :

ԱՇԽԵՆ .— Ճանրակ խօսքերնիս որո՞նց համար է . . . Սամուրեանենց տունը :

ԿԱՐԿԱՄԵԱՆ .— Հրանդ էֆէնտին ամէն տուն կը մտնայ կ'ելլայ :

ԱՇԽԵՆ .— Այսպէս է . . . բայց Սամուրեանենց տունը ամէն օր կ'երթայ . . .

ԿԱՐԿԱՄԵԱՆ .— Էյ ի՞նչ ըսել կ'ուզես . . .

ԱՇԽԵՆ .— Ոչինչ . . . շատ բարեկամ են իրարու հետ այդչափ բարեկամութիւնն ալ շատ աղէկ չէ :

ԿԱՐԿԱՄԵԱՆ .— Հիմա այդ չարախօսութիւնները ձգէ՝ մեր գործին դառնանք . . . ըսել է իրենց պատմեցիր քեզի ըսածներս :

ԱՇԽԵՆ .— Զարմանալի՞ բան, ինչո՞ւ պիտի չպատմեմ, հարկաւ պատմեցի, քիչ մըն ալ իմ քովէս աւելցնելով :

ԿԱՐԿԱՄԵԱՆ .— Հաւատացի՞ն :

ԱՇԽԵՆ .— Հալած իւղի պէս կլեցին . . . չի հաւատալու բան կա՞յ . . . չեղած, չտեսնուա՞ծ բաներ են :

ԿԱՐԿԱՄԵԱՆ .— Յետոյ ուրիշ տեղ ալ դացի՞ր :

ԱՇԽԵՆ .— Զէ՛, երբոր աօքթորին վրայ այդ միւս պատմութիւնը լսեցի, ա՛լ մտածեցի որ մեր պատմութեան պէտք չէ մնացած և վազեցի հոս եկայ :

ԿԱՐԿԱՄԵԱՆ .— Բաել է Սամուրեանենց տունը լսեցիր այդ բաները :

ԱՇԽԵՆ .— Այո, տիկին Սաթենիկը պատմեց . . . ես չպացած երկար բարակ խօսեր է, իմ քովս սանկ պատիկ ակնարկութիւն մը ըրաւ . . . բայց անմիջապէս հասկցայ որ գործ ելլալիք բան կայ, սպասեցի որ հիւրերը երթան և անոնց երթալիքն ետքը տիկին Մաննիկը հարցուփորձեցի . . . ամէն բան տեղոք պատմեց աօքթոր Վարդանը երկու տարիէ ի վեր կանոնաւոր յարաբերութիւն ունի եղեր այդ կնոջ հետ :

ԿԱՐԿԱՄԵԱՆ .— Էյ, կնոջ ամուսի՞նը . . .

ԱՇԽԵՆ .— Բանէ մը իսապար չունի եղեր . . . տօքթորը անգամ չի ճանչնար . . . և թէ շատ ալ նախանձոտ ու պատուաւոր մարդ է եղեր . . . տիկին Սաթենիկը ըսեր է որ եթէ փոքրիկ կասկած մը ունենայ կնոջը պարկեշտութեան մասին ամէն բան տակնուվրայ կը դարձնէ :

ԿԱՐԿԱՄԵԱՆ .— Այդ ամէնը աղէկ, բայց էն կարեւոր բանը մոռցար ըսելու :

ԱՇԽԵՆ .— Ի՞նչ բան . . .

ԿԱՐԿԱՄԵԱՆ .— Կնոջ անոնը :

ԱՇԽԵՆ .— Ստիկա շատ ստիպեր են, բայց տիկին Սաթենիկ չէ ուզեր յայտնել, որովհեանւ այդ կինը իր բարեկամուհին է եղեր :

ԿԱՐԿԱՄԵԱՆ .— Այն ատեն, քանի որ այդ կնոջ անոնը չենք զիտեր, քու պատմութիւնդ կուտ մը չարժեր :

ԱՇԽԵՆ.—ԶԻՆՔ գիտեր, բայց կրնանք գիտնալ:
ԿԱՐԿԱՄԵԱՆ.—Խնչաէս . . .

ԱՇԽԵՆ.—Ատկէց դիւրին բան չի կայ, միայն թէ
քիչ մը դրամ աչքէ հանելու է:

ԿԱՐԿԱՄԵԱՆ.—Դրամը խողիր չէ, եթէ պէտք
ուլայ դրամական զոհողութիւն մը կ'ընեմ:

ԱՇԽԵՆ.—Այն ատեն դուն այդ կնոջ անունը ինէ
գիտցիր:

ԿԱՐԿԱՄԵԱՆ.—Ի՞նչ պիտի ընես, բացատրէ՛ տես-
նենք, քանի որ դրամ պիտի տամապէտք է որ իմ խելքս
ալ համին, ես ալ համոզում գոյացնեմ:

ԱՇԽԵՆ.—Ընկելիքս շատ պարզ է . . . կին մը կը
ճանչնամ որուն արհեստն է այս տեսակ քննութիւններ
ընել կամ, աւելի բաց խօսիմ, մարդիկ լրտեսել . . .
այդ կնոջ ցոյց կուտամ տօքթորին տունը և տօքթոր
վարդանն ալ կը ճանչցնեմ, լմնցաւ գնաց, ա'լ անշկա
տօքթորին օձիքը թող չի տար, և որովհետեւ շաբաթը
քանի մը անդամ իրար կը տեսնան եղեր, շաբաթը չան-
ցած ամէն բան կը հասկնանք:

ԿԱՐԿԱՄԵԱՆ.—Այդ ըսած կնիկդ հաւատարիմ է,
մեղի խաղի չբերէ:

ԱՇԽԵՆ.—Ի՞նչ կ'ըսես կարկամեան էֆէնտի, շը-
նորհքով, պատուաւոր կնիկ է և շատ ալ ճարպիկ . . .
բո՛ւն ասանկ գործերու յարմար անձն է, ասկէ զատ
գաղտնապահ . . .

ԿԱՐԿԱՄԵԱՆ.—Ի՞նչ տալու ենք իրեն:

ԱՇԽԵՆ.—Այդ մասին ես բան մը չեմ կրնար ըսել,
կնիկը կ'առնեմ հոտ կը բերեմ դուն հետը կը խօսիս,
սակարկութիւնը կ'ընես:

ԿԱՐԿԱՄԵԱՆ.—Այդ չեղաւ, չեմ ուզեր որ կնիկը

հոս գայ, ոչ ալ գիտնայ թէ ես այդ տեսակ բանով մը
կը զբաղիմ . . . զուն պիտի ընես ամէն բան, ես միայն
դրամները պիտի առամ:

ԱՇԽԵՆ.—Այն ատեն մէյ մը զինքը տեսնամ, հե-
տը խօսիմ և քեզի լուր կը բերեմ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ.—Նայէ՛ որ աժանի կապես:

ԱՇԽԵՆ.—Զեռքէս եկածին չափ կ'աշխատիմ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ.—Ե՛րբ լուր կը բերես:

ԱՇԽԵՆ.—Վաղը առտու:

ԿԱՐԿԱՄԵԱՆ.—Աղէկ . . . նայելու ենք որ շուտ
գործենք . . . եթէ օր անցնի ամէն բան ջուրը կ'ինայ,
որովհետեւ իմացածիս նայելով հարսնիքը շուտով պիտի
ընեն և անգամ մը որ կարգուեցան, ա'լ խելը տես . . .

ԱՇԽԵՆ.—Հիմա, հոսկէ եղելուս պէս այդ կնկան
պիտի երթամ և պէտք եղածը կը խօսիմ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ.—Զըլլայ որ անունս տաս . . .

ԱՇԽԵՆ.—Մեղայ, խենդ եմ որ անուն ըսեմ . . .
արդէն ինք ատանկ բաներու հետաքրքիր չէ, միայն
դրամ առնելու կը նայի . . . պատուաւոր կերպով գործ
կը տեսնայ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ.—Դրամին համար ալ առաջուց ը-
սեմ, ամէնքը կանխիկ չեմ ի տար, առ հաշիւ բան մը
կը վճարեմ, երբոր գործը լմնցնէ այն ատեն մնացածն
ալ կուտամ:

ԱՇԽԵՆ.—Ատիկա կարգի կը գնենք խնդիր չէ,
արդէն ամէնքն ալ կանխիկ չեն վճարեր:

Այս կարգադրութիւնը ընելէ ետքը, կարուիին ոտ-
քի ելաւ եւ մեկնեցաւ խոստանալով առտուն կանուխ
գալ եւ լուր բերել:

Գ. Լ. ՈՒ Խ. Թ.

ՆՇԱՆԱԾՆԵՐԸ

Պերճեաններու տան մէջ, հիւրասենեակը, առանձին, Աննա եւ տօքթոր Վարդան իրարսւ հետ կը խօսին:

ԱՆՆԱ. (յանդիմանական). — Այսօր ինչո՞ւ ուշացար, ժամէն աւելի է որ քեզի կը սպասեմ:

ՏՕՔԹՈՐԸ. — Անակնկալ գործ մը... վիրաբուժական ծանր գործողութիւն մը... սիրելիս մեր արհեստը այսպէս է, երբեք մեր ժամերուն տէրը չենք:

ԱՆՆԱ. — Վիրաբուժական գործողութիւն թէ ժամաղբութիւն մը:

ՏՕՔԹՈՐԸ. — Այդ ի՞նչ կասկածներ են, գեռ շատ կանուխ չէ... զիս պարզապէս կը սարսափեցնես կոր:

ԱՆՆԱ. — Ինչո՞ւ համար:

ՏՕՔԹՈՐԸ. — Բայց եթէ այժմէն այդպէս նախանձու ըլլաս եւ կասկածներ ունենաս, ի՞նչ պիտի ըլլայ ամուսնութենէն ետքը:

ԱՆՆԱ. — Կասկածի ու նախանձի բան չի կայ, սովորականէն ժամ մը ետքը եկար ուզեցի պատճառը հասկնաւ:

ՏՕՔԹՈՐԸ. — Եւ ես ալ ըսի որ վիրաբուժական ծանր գործողութիւն մը կատարելու ստիպուած էի... պէտք էր հաւատալ խօսքիս և ժամաղբութեան խօսք չընել:

ԱՆՆԱ. (թէրահաւատ). — Վիրաբուժական ի՞նչ գործողութիւն էր արդեօք, կրնա՞ս ըսել առանց մեղանչելու արհեստիդ պահանջած գաղտնապահութեան դէմ:

ՏՕՔԹՈՐԸ. — Զարմանալի՛ հետաքրքրութիւն... արանտիսիթի գործողութիւն մը:

ԱՆՆԱ. — Որուն ենթական կի՞ն մըն էր:

ՏՕՔԹՈՐԸ. — Ո՞չ, այր մը: Բայց զոցենք այս վիրաբուժական խօսակցութիւնը որ չպատշաճիր մեր կացութեան հետ... կ'ուզե՞ս որ քեզի դիտողութիւն մը ընեմ:

ԱՆՆԱ. — Անհամբեր կը սպասեմ:

ՏՕՔԹՈՐԸ. — Լաւ ուրեմն այսօր քեզ աւելի գեղեցիկ կը գտնեմ քան ուրիշ անդամներ:

ԱՆՆԱ. — Ուրեմն ուրիշ անդամներ տղեղ էի...

ՏՕՔԹՈՐԸ. — Կ'աղաքեմ խօսքերը չիսեղաթիւրենք... ըսի պարզապէս որ այսօր ա'լ աւելի գեղեցիկ ես:

ԱՆՆԱ. — Այդ յաւելուածական գեղեցկութիւնս կրնա՞ս բացարել թէ ինչ բանի մէջ կը կայանայ:

ՏՕՔԹՈՐԸ. — Բացարարութիւնը դժուար է... այսօր աւելի հրապուրիչ ես ու աւելի տպաւորութիւն կը գործես կոր վրաս:

ԱՆՆԱ. — Շնորհակալ եմ ձեր քօմբիմանէն... և կ'ուզեմ փոխադարձնել քեզի:

ՏՕՔԹՈՐԸ. — Ինչպէս:

ԱՆՆԱ. — Յայտարարելով որ դուն ալ այսօր աւելի գեղեցիկ կ'երեւաս աչքիս:

ՏՕՔԹՈՐԸ. — Երաւունք ունիմ այդ յայտարարաւթեան անկեղծութեանը կասկածելու:

ԱՆՆԱ. — Ինչո՞ւ համար:

ՏՕՔԹՈՐԸ. — Որովհետեւ իմ յայտարարութենէս ետքը եկառ և կրնայ անոր ընդօրինակութիւնը նկատեիլ:

ԱՆՆԱ. — Ես առանց դիտողութեան հաւատացիքու ըստածիդ, հետեւաբար դուն ալ պէտք է նոյնը ընես։
ՏՕՔԹՈՐԼ. — Կը հպատակիմ քանի որ այդպէս կը հրամայես։

ԱՆՆԱ. — Այսպէս ուրեմն հաստատուած իրողութութիւն մըն է որ այսօր երկուքս ալ աւելի գեղեցիկ ենք քան երէկ։

ՏՕՔԹՈՐԼ. — Բնդունեցի։

ԱՆՆԱ. — Իսկ վա՞զը . . .

ՏՕՔԹՈՐԼ. — Վաղը Ս.ստուծոյ կը պատկանի։ Չենք կրնար զիանալ թէ ինչ պիտի պատահի։

ԱՆՆԱ. — Շատ հաւանական է ոչ հակառակը պատահի։

ՏՕՔԹՈՐԼ. — Այսինքն փոխանակ գեղեցկանալու տղենա՞զք։

ԱՆՆԱ. — Սնշուշտ, քանի որ այդ է բնական օրէնքը . . . ամէն որ մէյմէկ քիչ կը ծերանանք և ծերութիւնը ինքնին տղեղութիւն մըն է։

ՏՕՔԹՈՐԼ. — Կը տեսնամ որ մելամաղձոտ տրամադրութեան մը մէջ ես այսօր, ինչ որ ներելի չէ նոր նշանուած աղջկան մը համար։

ԱՆՆԱ. — Միայն այսօր չէ որ այդ տրամադրութիւնը ունիմ, այլ բաւական ժամանակէ ի վեր . . . կամ եթէ կ'ուզես որ ճշդեմ թուականը . . . բայց ի՞նչ հարկ կայ։

ՏՕՔԹՈՐԼ. — Բնդհակառակը շատ կարեւոր է առիկա . . . ըսէ՛ տեսնենք տիսուր տրամադրութեանդ սկզբնաւորութեան բուն թուականը։

ԱՆՆԱ. (նեղուած). — Զէ՛, մի ստիպեր։

ՏՕՔԹՈՐԼ. — Կը ինդրեմ որ ըսես։

ԱՆՆԱ. — Ինչո՞ւ կ'ուզես որ անհաճոյ բաներ ըսեմ։

ՏՕՔԹՈՐԼ. — Կամ պէտք է որ ամբողջացնես։

ԱՆՆԱ. — Լաւ ուրեմն, մեր նշանուած օրէն ի վեր այս տրամադրութիւնը ունիմ։

ՏՕՔԹՈՐԼ. (ապշահար). — Ի՞նչ կ'ըսես . . . ի՞նչ տարօրինակ յայտնութիւն, ի՞նչ խոստովանութիւն։ Զիս պարզապէս կը յուսահատեցնես։

ԱՆՆԱ. — Նախազգացում մը ունիմ . . . նախազգացում մը որ չեմ կրնար վանել, հակառակ փափաքիս։

ՏՕՔԹՈՐԼ. — Ի՞նչ նախազգացում։

ԱՆՆԱ. — Ինձի այնպէս կը թուի որ մեր ամուսնական կեանքը դժբախտ պիտի ըլլայ։

ՏՕՔԹՈՐԼ. — Ի՞նչ իսենդ ենթադրութիւն։

ԱՆՆԱ. — Ենթադրութիւն մը չէ, այլ պարզ նախազգացում մը առանց որ և է պատճառի։

ՏՕՔԹՈՐԼ. — Բնդհակառակը ես ամէն բան փայլուն կը տեսնամ։

ԱՆՆԱ. — Երանի՛ քեզի։

ՏՕՔԹՈՐԼ. — Բայց պէտք է որ դուն ալ իմ լաւատեսութիւնս ունենաս . . .

ԱՆՆԱ. — Եթէ կարենայի . . . բայց, ափսո՞ս, ինձի կը թուի թէ զիս չես սիրեր . . . կամ շատ թեթեւ, շատ հարեւանցի կերպով կը սիրես և թէ այդ սէրը, եթէ երբեք գոյութիւն ունի, շուտով պիտի անցնի։

ՏՕՔԹՈՐԼ. — Այդ խօսքերովդ պարզապէս զիս կը

վերաւորես... եթէ քեզ չպիրէի՝ ինչո՞ւ պիտի ուղէի
հետդ ամուսնանալ :

ԱՆՆԱ. — Զեմ գիտեր, բայց, ո՞վ գիտէ, թերեւս
ուրիշ նպատակներ ունիս :

ՏՕՔԹՈՐԸ. — Ի՞նչ նպատակներ... նիւթական
ակնկալութիւններ... դրամօժիտ առնելու փափա՞ք... ,

ԱՆՆԱ. — Չէ՛, երբեք այդ բանը մտքէս չեմ ան-
ցուցած, կ'երդնում քեզի... և ի ցի՛ւ թէ այդ ըլլար...

ՏՕՔԹՈՐԸ. — Ի՞նչ ըսել կ'ուզես.

ԱՆՆԱ. — Բայց կ'ուզեմ որ եթէ միմիայն իմ դրա-
մօժիտիս համար հետո ամուսնանալ ուղէիր զո՞ն պիտի
մնայի :

ՏՕՔԹՈՐԸ. — Բայց բոլորովին առեղծուածավին
գառնալ կը սկսիս և չեմ գիտեր թէ ինչպէս բացատրեմ
քու խօսքերդ :

ԱՆՆԱ. — Լա՛ւ է որ ա՛լ չխօսինք այս մասին :

ՏՕՔԹՈՐԸ. — Ընդհակառակը պէտք է որ կատար-
եալ կերպով լուսաբանես զիս, ըսես թէ ինչ են քու
կասկածներդ և թէ ինչ թագուն նպատակներ կը վե-
րազրես ինձի :

ԱՆՆԱ. (շեշտակի տօքթորին աչքերուն մէջ նայե-
լով). — Կը մտածեմ որ թերեւս ինձի հետ ամուսնանա-
լով նպատակ ունիս... (կը լոէ) :

ՏՕՔԹՈՐԸ (անհամբեր). — Բայց կը ինչպեմ, խօսէ՛ :

ԱՆՆԱ. — Նպատակ ունիս... , ուրիշ սէր մը զո-
հացնելու :

ՏՕՔԹՈՐԸ (ապշահար). — Ի՞նչ... քեզի հետ ա-
մուսնանալով նպատակ ունիմ ուրիշ սէր մը զոհացնե-
լո՞ւ : Ի՞նչ խորհրդաւոր ամբաստանութիւն :

ԱՆՆԱ. — Ես չեմ այդ ամբաստանութիւնը ընողը
ները այլ ուրիշներ :

ՏՕՔԹՈՐԸ. — Որո՞նք ըսէ՛ տեսնենք... բայց նախ
այդ ուրիշ սէրը բացատրէ՛ :

ԱՆՆԱ. — Բացատրութիւնը այս նամակին մէջն է
(Անա կուրծքէն թուղթ մը կը հանէ և դողահար ձեռ-
քով մը կ'երկարէ տօքթորին):

ՏՕՔԹՈՐԸ. (թուղթը գրեթէ յափշտակելով). — Վեր-
ջապէս ձեռք անցուցինք գաղտնիքին բանալին (թուղթը
կը բանայ և կը սկսի կարդալ մտովի):

«Օքտորդ Սննա, իբրեւ ձեր անկեղծ բարեկամը,
պարտք կը զգամ յայտնութիւն մը ընել ձեղի, այժմէն
առաջը առնելու համար աւագայ դժբախտութիւննե-
րու: Խնդիրը ձեր ամուսնութեան շուրջը կը դառնայ:
Տօքթորդ Վարդան կրնայ շատ ճարտար բժիշկ մը, շատ
չնորհքով երիտասարդ մը, շատ կրթուած ներկայանալի
և նոյնիսկ ամէն աղնիւ ձիրքերով օժտուած անձ մը
ըլլալ, բայց իր բոլոր այդ յատկութիւնները բաւական
չեն ձեզ երջանիկ ընելու համար: Ամէնէն էականը, եր-
ջանկութեան միակ պայմանը, այսինքն անկեղծ սէրը
կը պակսի իր քով: Տօքթորդ Վարդան չսիրեր ձեղի:
Մի՛ կարծէք որ զինքը պիտի ամբաստանեմ ըսելով որ
ձեղի հետ կ'ամուսնանայ ձեր զրամին համար: Ա՛չ,
տօքթորդ զրամապաշտ մէկը չէ. միայն թէ ի ցի՛ւ թէ
զրամի համար ամուսնանար, այն ատեն կրնայիք յու-
սալ թէ օր մը սէրն ալ պիտի գար: Բայց, ափսո՞ս,
տօքթորդ Վարդան ձե ի հետ կ'ամուսնանայ պարզապէս
զիւրացնելու համար մեղապարտ սէր մը: Մէկ բառով
ըսեմ, տօքթորը կը սիրէ ձեր քոյքը, տիկին վերգինը
և ձեր քոյքն ալ փոխսղարձար կը սիրէ տօքթորը:

Թերեւս զուք ալ մինչեւ այսօր նշմարած ըլլաք այն չափաղանց մտերմութիւնը որ կոյ երկուքին միջեւ, իսկ եթէ չէք նշմարած՝ կրնաք ասկէ ետքը ձեր աչքերը քիչ մը աւելի բանալ և այն ատեն պիտի նշմարէք ամէն բան։ Ինչ որ կը յայտնեմ, սիրելի օրիորդ, բացարձակ ճշմարտութիւն մըն է և կը յուսամ որ օր մը գոհ պիտի մնաք որ այս ճշմարտութիւնը իմացուցած եմ ձեզի։ Զեր անկեղծ բարեկամը»։

Տօքթոր Վարդան քանի այս նամակին ընթերցումը առաջ կը տանէր այնքան կ'աւելնար իր յուզումը. երբ ընթերցումը աւարտեց դողահոր ձեռքով մը թուղթը վերադարձուց իր նշանածին։

ՏՕՔԹՈՐԸ (չափաղանց յուզուած)։— Եւ այս աներեւակայելի զրպարտութիւնը կարդալո՞վ է որ այդ խօսքերը ըսիր ինձի... ինչպէ՞ս բոպէ մը կրցար մտքէդ անցնել որ այսպիսի հրէշային բան մը կրնայ իրաւ ըլլալ... ինչպէ՞ս կարեւորութիւն տուիր անստորագիր նամակի մը...։

ԱՆՆԱ. (ինքն ալ յուզուած և չփոթած)։— Ի՞նչ գիտնամ... խորհեցայ որ թերեւս... .

ՏՕՔԹՈՐԸ. — Թերեւս ի՞նչ... .

ԱՆՆԱ. — Թերեւս ճշմարտութիւն մը կար այս գրուածքին մէջ։

ՏՕՔԹՈՐԸ. — Բայց այդպիսի ենթադրութիւն մը ընելով ո՛չ թէ միայն զիս նախատած կ'ըլլաս, այլ ինէ աւելի քոյրդ։

ԱՆՆԱ. — Այնպէս է, սակայն չեմ զիտեր ի՞նչու այս նամակը տակն վրայ ըրաւ զիս։

ՏՕՔԹՈՐԸ. — Յայտնի է որ վատ ու անպատկառ թշնամիի մը գործն է այս։

ԱՆՆԱ. — Ես չեմ կարծեր որ թշնամի մը ունենամ, ո՛չ մէկուն գէշութիւն մը ըրած եմ կեանքիս մէջ... .

ՏՕՔԹՈՐԸ. — Դուն թերեւս չունիս, բայց ես ունիմ և այս թշնամական գործը ո՛չ թէ քեղի, այլ ինձի ուղղուած է, ասոր բոլորովին ապահով եմ։

ԱՆՆԱ. — Ի՞նչ նպատակով։

ՏՕՔԹՈՐԸ. — Նպատակը շատ պարզ է, մեր ամուսնութիւնը արդիլելու համար։

ԱՆՆԱ. — Բայց ո՞վ պիտի փորձէր այդպիսի բան մը։

ՏՕՔԹՈՐԸ. — Սիրելիս կը տեսնամ որ շատ միամիտ ես, նոյն իսկ չափազանց միամիտ, չե՞ս գուշակեր թէ ուրիէ կուգայ հարուածը... ես նամակը կարդալու պէս գուշակեցի։

ԱՆՆԱ. — Հաւատա՛որ ես կարող չեմ գուշակելու։

ՏՕՔԹՈՐԸ. — Գիտես որ քեզի հետ նշանուիլ ուզող ուրիշ թեկնածու մըն ալ կար։

ԱՆՆԱ. — Փաստաբան Կարկամեա՞ն է ֆէնտին։

ՏՕՔԹՈՐԸ. — Նոյնինքը... արդ հարխւրին հարիւր յայտնի է որ հարուածը անոր կողմէ կու գայ։

ԱՆՆԱ. — Կը կարծե՞ս որ այդպիսի վատութիւն մը գործելու կարող է, ինք, փաստաբան մը... .

ՏՕՔԹՈՐԸ. — Ո՛չ թէ կը կարծեմ, այլ բացարձակապէս կը հաւատամ... . այս նամակը իր կողմէ գրուած է ասոր բնաւ տարակոյս չի կայ... . եւ նոյնիսկ ապացոյցներ ունիմ։

ԱՆՆԱ. — Ապացոյցնե՞ր... .

ՏՕՔԹՈՐԸ. — Այսինքն գիտեմ որ կարկամեան չափաղանց զայրացած է իր նպատակին չհամելուն համար և իր արժանապատութիւնը վիրաւորուած կը զգայ, ասոր համար ամէն տեսակ աղասոտ միջոցներու կը

Դիմէ կոր, ամէն տեսակ չարախօսութիւններ կը հնարէ կոր իմ մասիս...

ԱՆՆԱ. (համոզուած).— Այդ ճշմարիտ կրնայ ըլլալ ... Այս հաւանական է որ Կարկամեանի կողմէ գրուած է նամակը:

ՏՕՔԹՈՐԸ. — Ո՞չ թէ հաւանական, այլ ապահով է...

ԱՆՆԱ. — Ուրեմն այս գրուածները ծացրէ ի ծայր ստութիւններ են:

ՏՕՔԹՈՐԸ. — Բայց չեմ ներեր քեզի որ այդ մասին նոյնիսկ ամենափոքր կասկած մը ունենաս, եթէ ինձի չես խնայեր՝ գոնէ քրոջդ տիկին վերդինին խնայէ:

ԱՆՆԱ. — Այս, կը հաւատամ խօսքէդ, եղածը ըստորին զբարարութիւն մըն է, իրաւունք ունիս (նաև մակը զոր տակաւին ձևոքը բռնած է կտոր կտոր կ'ընէ ու կը նետէ) խենդ էի որ այդ գրուածքին հաւատաք ընծայեցի...

ՏՕՔԹՈՐԸ. — Կը յուսամ որ գոնէ քրոջդ բան մը յայսնի ըրբը:

ԱՆՆԱ. — Ո՞չ բարեբախտաբար, պահ մը յուզումէս տարուած՝ խորհեցայ նամակը իրեն ցոյց տալ, բայց յետոյ նախամեծար համարեցի քեզի խօսիլ:

ՏՕՔԹՈՐԸ. — Շատ ազէկ ըրեր ես, պարապ տեղը քոյլդ ալ յուզունքի պիտի մատնէիր:

ԱՆՆԱ. — Ուրեմն վստահ ես որ Կարկամեանի գործն է այս:

ՏՕՔԹՈՐԸ. — Ուրիշ ո՞վ կրնայ ըլլալ, այն միան շահ ունի որ մեր ամուսնութիւնը ջուրը իջնայ:

ԱՆՆԱ. (կասկածու). — Միայն ա՞յն...

ՏՕՔԹՈՐԸ. — Ուրիշ ո՞վ կ'ուզես որ ըլլայ:

ԱՆՆԱ. — Թերեւս ուրիշներ ալ կան որոնք գոհ չեն այս ամուսնութիւնէն:

ՏՕՔԹՈՐԸ. — Ուրիշ մէկը չեմ տեսնար կոր ես:

ԱՆՆԱ. — Օրինակի համար կին մը կամ օրիորդ մը:

ՏՕՔԹՈՐԸ (զարմացած). — Կի՞ն մը կամ օրիորդ մը ... ի՞նչ ըսել կ'ուզես, որու կ'ակնարկես:

ԱՆՆԱ. — Ո՞չ մէկու կ ակնարկեմ այլ պարզ ենթագրութիւն մը կ'ընեմ... այնպէս տարտամ կասկած մը:

ՏՕՔԹՈՐԸ. — Աւելի յստակօրէն խօսէ՛, կը տեսնամ որ այսօր սովորականէն տարբեր տրամադրութեան մը մէջ կը գտնափիս...

ԱՆՆԱ. — Չի՞ կրնար ըլլալ որ կին մը կամ օրիորդ մը քեզ սիրէ և իմանալով որ ինձի հետ նշանուած ես, այսպիսի միջոց մը խորհի միզ իրարմէ հեռացնելու համար:

ՏՕՔԹՈՐԸ. — Ահաւասիկ տարօրինակ ենթագրութիւն մըն ալ... բայց ինչո՞ւ երեւակայական հակառակորդներ վնասել երբ բո՛ւն հակասակորդը մէջանեղն է:

ԱՆՆԱ. — Չեմ զիտեր, բայց անգամ մը որ կառկածը մտաւ մաքիս մէջ ա՛լ հանգիստ չեմ:

ՏՕՔԹՈՐԸ. — Զուր տեղը ինքզինքդ յուզմունքը ներու կը մասնես, սիրելիս:

ԱՆՆԱ. — Պարզապէս նախազգացումի արդիւնք, բան մը ինձի կ'ըսէ թէ սպառնալիք մը կայ մեր զլսուն վրայ:

ՏՕՔԹՈՐԸ. — Մի՛ հաւատար այդ տեսակ բաներու և նայէ՛ որ միտքդ այդ խորհուրդներով չչարչարես, ու ըսովհետեւ յաճախ բան է գժբախտութիւն մը նախագուշակեւ որպէսզի այդ գժբախտութիւնը իրաւցնէ կա-

տարուի։ Ես այս խնդիրը լրջօրէն պիտի քննեմ և կր յուսամ որ երեւան հանեմ նամակագիրը որ ուրիշ մէկը չկրնար ըլլալ, այլ նոյնինքն այդ վարնոց փաստաբանը ։ միայն թէ նամակը պատռելու չէր։

Աննեն. — Կը կարծէ՞ս որ կարկամեան իր ձեռքի գիրով գրած ըլլայ զայն։

ՏՕՔԹՈՐԸ. — Այդ տեսակ աղտոտ գործեր երբ մէկը կ'ընէ, չուզեր մեղսակինցներ ունենալ, ես կ'ենթագրեմ որ ինք գրած է, գիրը կեղծելով անշուշտ։

Աննեն. — ՄԵՇՊ որ նամակը պատռեր եմ ուրեմն։

ՏՕՔԹՈՐԸ. — Ինչ որ է եղածը եղած է ա՛ւ չխօսինք ատոր վրայ։

Նոյն միջոցին դուռը կը բացուի եւ ներս կը մըտնէ տիկին Վերգին։ Ժպտուն դէմքով կը մօտենայ երկու նշանածներուն։

ՎԵՐԳԻՆ. — Ա՛ւ բաւական է որքան որ զլուխ զըլի առանձին միացիք։

ՏՕՔԹՈՐԸ. — Բայց տիկին, ո՞վ կ'արգիլէր ձեզի առաջին վայրկեանէն մէր մօտը գալու։

ՎԵՐԳԻՆ. — Այդ աստիճան չար չեմ. . . յետոյ ուղեցի որ Աննան քեզի հետ քիչ մը առանձին մնայ որպէսդի զուարթանայ. . . շատ պէտք ունէր զուարթանալու և հիմա կը տեսնամ որ ուզածս եղեր է։

ՏՕՔԹՈՐԸ. — Ուրեմն ես չեկած տխո՞ւր էր։

ՎԵՐԳԻՆ. — Զափազանց. . . ո՛չ թէ միայն տխուր այլ մտահոգ և ասիկա երկու օրէ ի վեր, չեմ զիտեր ինչ ունէր, թերեւս դուն կրցար հասկնալ։

Աննեն. (յանդիմանական). — Բայց, Վերգին, ինչո՞ւ պարապ խօսքեր կ'ընես, ո՛չ տխուր էի և ո՛չ ալ մտահոգ։

ՎԵՐԳԻՆ. — Ես ըսածս զիտեմ, ճիշտ իրողութիւնն է որ կ'ըսեմ, պարապ տեղը մի՛ ծածկեր, միայն թէ կ'ուզէի հասկնալ, վերջապէս մեծ քոյրդ եմ և պէտք է որ ամէն բան ըսես ինձի։

ԱՆՆԱ. (նեղուած) . — Բայց ըսելիք բան մը չի կար, քիչ մը զլուխս կը ցաւէր, հիմա անցաւ։

ՎԵՐԳԻՆ. (թերահաւատ) . — Երկու օրէ ի վեր շարունականաբար զլո՞ւխդ կը ցաւէր. . . թո՞ղ ըսէիր դեղ մը կ'ընէին ։ կամ բժիշկ մը բերել կու տայինք։

ՏՕՔԹՈՐԸ. — Պարապ տեղը սիրտ մի հատցնէք, տիկին, վստան եղէք որ Աննա որ եւ է հոգ. կամ արխրութիւն չունի. . .

ՎԵՐԳԻՆ. — Կ'երեւայ որ դուն յաջողեր ես իր արխրութիւնը փարատելու։

ՏՕՔԹՈՐԸ. — Թերեւս. . . բժիշկ եմ և այսօր բժիշկ մը, ձշմարփտ հոգեբան բժիշկ մը, կարող է բուժել թէ՛ մարմնական և թէ հոգեկան տկարութիւնները։

ՎԵՐԳԻՆ. — Այդ խօսքերով կը հաստատես թէ Աննա բան մը ունէր. . . զո՞նէ հոգեկան տագնապ մը։

ՏՕՔԹՈՐԸ. — Այդ տեսակ խօսք մը չըսի. . . իրողութիւնը այն է որ Աննա բան մըն ալ չունի. (Աննային դառնալով) այնպէս չէ. . .

Աննեն. — Բնականաբար. . .

ՎԵՐԳԻՆ. — Ես իմ հաստատ համոզումս ունիմ եւ անկէ չեմ կրնար բաժնութիւլ։

ՏՕՔԹՈՐԸ. — Ի՞նչ է այդ համոզումը.

ՎԵՐԳԻՆ. (յանկարծ նշմարելով քիչ մը առաջ Աննային պատռած ու մէկ կողմ նետած նամակին կտորները). — Ահաւասիկ իմ համոզումս (թղթի կաորները ցոյց կուտայ)։ Ի՞նչ են այդ թղթի կտորները։

ՏՕՔԹՈՐԸ (անտարբեր) .— Պատուած նամակի մը կտորները . . . ի՞նչ նշանակութիւն ունի :

ՎԵՐԳԻՆ .— Շատ մեծ նշանակութիւն . . . այս սենեակը դեռ ժամ մը առաջ աւլել ու մաքրել առուի , հետեւաբար այդ կտորները նոր նետուած են այդ տեղ :

ՏՕՔԹՈՐԸ (հեղնական) .— Հարցաքննիչ դատաւոր ըլլալու էիք , տիկին , կը տեսնամ որ շատ յարմարութիւն ունիք այդպիսի պաշտօնի մը համար բայց ենթագրենք որ իրաւոցի նոր պատուած է այս նամակը , ի՞նչ կը հետեւի ատկէ :

ՎԵՐԳԻՆ .— Կը հետեւի որ կամ դատն կամ Աննան պատուած է :

ՏՕՔԹՈՐԸ .— Այդ ալ կ'ընդունիմ , յետո՞յ . . .

ՎԵՐԳԻՆ .— Հիմա պիտի բացատրեմ հետեւանքը : Աննային տիրութիւնը և մտահոգութիւնը սկսաւ այն օրէն ուր այս նամակը ստացաւ և այս բանը ինձի իմացուց սպասուհին որ նամակը իրեն յանձնած էր . . .

ԱՆՆԱ (բնդմիջելով) .— Բայց , Վերզին , չափազանց կարեւորութիւն կուտաս ոչինչ բաներու . . .

ՎԵՐԳԻՆ .— Ի՞նչ որ քեզի կը վերաբերի ինձի համար ոչինչ չէ . . . զիտես թէ որչափ կը սիրեմ քեզի :

ԱՆՆԱ .— Ատոր կասկած չունիմ :

ՎԵՐԳԻՆ .— Քեզի հարցուցի թէ ի՞նչ էր այդ նամակը և պատասխանեցի , որ բարեկամուհիի մը կողմէ թէմի հրաւէր մըն էր . . . վստահ եմ որ ճիշտ չխօսեցար , այդ նամակին մէջ բան մը գրուած էր որ պատճառ

եղաւ քեզ տիրեցնելու . . . և հիմա այդ նամակին կտորներն են ասոնք :

ՏՕՔԹՈՐԸ .— Կը տեսնամ որ , տիկին , ձենէ բան մը կարելի չէ պահել . . . կ'ուղէք որ ամբողջ ճշմարտութիւնը բակմ ձեզի , քանի որ Աննա կը դժկամակի կորիուելու :

ՎԵՐԳԻՆ .— Անտարակայս կ'ուղեմ :

ՏՕՔԹՈՐԸ .— Լաւ ուրեմն ձեր կասկածը կամ գուշակութիւնը ճիշտ է . . . Աննա նամակ մը ստացած է . . . անստորագիր նամակը մը և ատոր վրայ մտատանջութեան մատնուած և հիմա այդ նամակն է որ պատուց զայն ինձի կարդալէ ետքը :

ՎԵՐԳԻՆ .— Ի՞նչ կար գրուած այս նամակին մէջ :

ՏՕՔԹՈՐԸ .— Ի՞նչ որ ընդհանրապէս կը գրուին անստորագիր նամակներու մէջ . . . զրպարտութիւններ վերգին .— Որո՞ւ մասին :

ՏՕՔԹՈՐԸ .— Իմ մասիս . . . բայց այնպիսի արտապոց զրպարտութիւններ որոնք մէկ վայրկեանի մէջ կրցայ ջրել եւ հիմա անոնց հետքն անգամչինաց , այնպէս չէ Աննա :

ԱՆՆԱ .— Եւ հետքը չմնալուն ապացոյցն ալ այն է որ նամակը ես իմ ձեռքովս պատուեցի :

ՏՕՔԹՈՐԸ .— Ահաւասիկ , տիկին , ամբողջ ճշմարտութիւնը :

ՎԵՐԳԻՆ .— Բայց ատիկա առաջին վայրկեանէն կրնար բակլ ինձի , փոխանակ զիս խարելու :

ՏՕՔԹՈՐԸ .— Բնդմակառակը Աննա չատ փափկա-

Նկատութեամբ վարուած է և ես չնորհակալ եմ իրեն . . .
փոխանակ ուրիշներուն կարդալու այդ զրպարտիչ նա-
մակը ուղղակի ուզած է ինձի ցոյց տալ և ասով ապա-
ցուցանել թէ հաւատք ունի իմ վրաս : Ուրեմն, այս-
պէս, ինդիրը վերջնականապէս փակուած է :

Վերդին .— Բայց ինչո՞ւ և ի՞նչ զրպարտութիւն-
ըրած են ձեզի դէմ :

ԱննԱ .— Կ'աղաչեմ, Վերդին, ա՛լ գոցենք այս
խօսքը :

ՏՕՔԹՈՐԼ .— Զրպարտութիւնը, ինչպէս ըսի, ար-
տառոց բան մըն էր և չարժեր վրան խօսիլ անդամ իսկ
թէ ինչո՞ւ այդ զրպարտութիւնը ըրած են, շատ գժուար
չէ գուշակել, պարզապէս մեր միութիւնը արդիկելու
համար և ընողն ալ տարակոյս չի կայ թէ փաստաբան
Կարկամեանն է . . .

Վերդին (զարմացկոտ) .— Ի՞նչ կ'ըսես, ապացոյց
մը ունի՞ս այս մասին :

ՏՕՔԹՈՐԼ .— Բայց ուրիշ ո՞վ կ'ուզէք որ ըլլայ
քանի որ այժմ իմ միակ հակառակորդս այն է յորմէնտէ
Աննան յափշաակեցի իր ձեռքէն . . .

(Նոյն միջոցին սենեակին դուռը բացուեցաւ եւ
ներս մտաւ տիկին Սօֆի Տափուկեան: Այս այցելութիւնը
վերջ դրաւ նախորդ խօսակցութեան: Քաղաքափարա-
կան բարեւտուքներէ եւ իրարու որպիսութեան մասին
սովորական հարցումներէ ետքը, նոր խօսակցութիւն մը
սկսաւ:)

ՍԳՖԻ .— Այսպէս ուրեմն, տօքթոր Վարդան, կ'ե-
րեւայ որ ձեր դարմանատունը հոս փոխաղրած էք :

ՏՕՔԹՈՐԼ .— Կրնա՞մ հարցնել, տիկին, թէ ի՞նչ բան
այդպէս ենթաղրել կուտայ . . .

ՍՈՅԻ (խնդալով) .— Բայց ձեր ներկայութիւնը
այսուեղ :

ՏՕՔԹՈՐԼ .— Նշանած մը իրաւունք չունի՞ այցե-
լելու իր նշանածին :

ՍՈՅԻ .— Անշուշտ իրաւունք ունի, միայն թէ կի-
րակի օրերը, մինչդեռ այսօր հինգչարթի է :

ՏՕՔԹՈՐԼ .— Զէի զիտեր որ այդպիսի կանոն մը
գոյութիւն ունի :

ՎԵՐԴԻՆ .— Ատոնք հին սովորութիւններ են, տիկին
Սօֆի, հիմա նշանածները ամէն օր իրար կը տեմնան :

ՍՈՅԻ .— Եւ շատ ալ աղէկ կ'ընեն, իմ ըստած պարզ
կատակ մըն էր, նշանածութեան շրջանը լաւագոյնն է;
քաղցր երազանքն է այն . . .

ՏՕՔԹՈՐԼ .— Իսկ ամուսնութիւնը :

ՍՈՅԻ .— Դժնդակ զարթումը . . .

ՏՕՔԹՈՐԼ .— Կ'աղաչեմ, տիկին, գոնէ մեզի մի'
ըսէք այդ բաները :

ՍՈՅԻ .— Ես անկեղծօրէն կը խօսիմ ինչ որ կը
մտածեմ:

ՏՕՔԹՈՐԼ .— Զեր խօսքերը լսողը պիտի կարծէ թէ
զժրախտ ամուսին մըն էք :

ՍՈՅԻ .— Ես իմ անձնականիս մասին չեմ խօսիր . . .
Ես ընդհակառակը մինչեւ այսօր երջանիկ ապրած եմ իմ
ամուսնոյս հետ :

ՏՕՔԹՈՐԼ .— Ուրեմն ինչո՞ւ այդ երջանկութիւնը
կ'ուզէք զանալ ուրիշներւն :

ՍՈՅԻ. — Որովհետեւ շուրջս ամուսնական դժբախ-
տութիւններ կը տեսնամ միայն :

ՏՕՔԹՈՐԸ. — Բայց կ'ընդունէ՛ք որ բացառու-
թիւններ կան, օրինակ՝ դուք :

ՍՈՅԻ. — Անշուշտ...

ՏՕՔԹՈՐԸ. — Լաւ ուրեմն չէ՞ք կարծեր որ այդ
բացառութիւններէն մէկն ալ մէնք կրնանք ըլլալ :

ՍՈՅԻ. — Ո՛չ թէ կարծել, այլ կը մաղթեմ որ
այնպէս ըլլալ :

ՏՕՔԹՈՐԸ. — Շնորհակալութիւն ուրեմն :

ՍՈՅԻ. — Արգէն ևս բնաւ մտքէս չանցուցի ձեղի
ակնարկել ... միայն թէ այսօր գէշ տպաւորութեան մը
ներքեւ կը գտնուիմ և թերեւս այդ պատճառով յոսի-
տես գարծեեր եմ :

ՎԵՐԳԻՆ. — Ինչւ համար...

ՍՈՅԻ. — Որովհետեւ ընտանեկան շատ տիսուր
պատմութիւն մը լսեցի այսօր :

ՏՕՔԹՈՐԸ. — Կ'երեւայ որ շատ դիւրազգած էք,
տիկին, և ատիկա լաւ բան մը չէ... տեսէ՛ք նոյնիսկ
ձեր դատողութեան վրայ կ'ազգէ կոր :

ՎԵՐԳԻՆ. — Բայց ի՞նչ է տեսնենք այդ տիսուր
պատմութիւնը :

ՍՈՅԻ. — Չեմ ուզեր այս նշանաձներուն քով
պատմել...

ԱՆՆԱ. — Մենք մտիկ չենք ըներ :

ՎԵՐԳԻՆ (հետաքրքիր). — Վրան բայց պատմու-
թիւն մըն է :

ՍՈՅԻ. — Բնաւ երեք...

ՏՕՔԹՈՐԸ. — Բայց մեր հետաքրքրութիւնը բա-
ւական գրգռեցիք, տիկին, կը իննորեմ որ պատմէք ձեր
պատմութիւնը :

ՍՈՅԻ. — Բնտանեկան տուամ մըն է :

ՎԵՐԳԻՆ. — Զաւակ ունեցա՞ն...

ՍՈՅԻ. — Ազուօրիկ մանչ մը :

ՎԵՐԳԻՆ. — Էյ ի՞նչ է եղեք...

ՍՈՅԻ. — Երէկ իրիկունինքինքը թունաւորեր է...

ՎԵՐԳԻՆ. — Ի՞նչ կ'ըսես, ինչո՞ւ համար, ի՞նչ-
պէս... բան մը եղաւ...

ՍՈՅԻ. — Վիճակը բաւական ծանր է... բայց բը-
ժիշկը կ'ըսէ որ կեանքը վտանգի մէջ չէ :

ՏՕՔԹՈՐԸ. — Ինչպէս թունաւորեր է ինքզինքը :

ՍՈՅԻ. — Իրա՞ւ որ լաւ մը չեմ զիտեր..., կ'երե-
ւայ որ ծանր թոյն մը առեր է թէեւ, բայց քանակու-
թիւնը քիչ է եղեք, եւ այդ պատճառով յոյս ունինք
զինքը ազատելու :

ՎԵՐԳԻՆ. — Բայց պատճառը ի՞նչ է այս յուսահա-
տական արարքին :

ՍՈՅԻ. — Պատճառը խելքէ մտքէ չանցնելիք բան
մը... ամուսինը ընտանեկան յարկը լքելով թողեր հե-
ռացեր է...

ՏՕՔԹՈՐԸ. — Բոյց թերեւս վայրկենական յիմա-
րութիւն մըն է այդ... յաճախ պատճած են նմանօրի-
նակ բաներ, ատոր համար չարժեր այդ տեսակ յուսա-
հատական միջացներու զիմելու :

ՍՈՅԻ. — Դեռ մանրամանութիւնները չէք զիտեր :

ՎԵՐԳԻՆ. — Պատճէ՛ տեսնենք :

ՍՈՅԻ. — Այդ սրիկան Պոլսէն հեռացած է և տա-
կաւին յայտնի չէ թէ ո՛ր կողմ գացած է :

ՏՕՔԹՈՐԸ. — Իրարու հետ սիրով չէի՞ն :

ՍՈՅԻ. — Կինը շատ կը սիրէր իր ամուսինը և ամուսինն
ալ այնպէս մը ցոյց կուտար թէ ինքն ալ կնոջը վրայ
կը խենդենայ: Բայց ամէնը այդ չէ ամէնէն սարսափե-
լին կայ:

ՎԵՐԳԻՆ .—Ի՞նչ է տեսնենք . . .

ՍՈՅԻ .—Այդ խայտառակը առանձին չէ զացեր այլ իր հետ տարեր է նաև ամուսնացած կին մը . . .

ՏՕՔԹՈՒԼ (զայթակղած դէմքով մը) .—Այդ սոսկ կալի բան է . . . անբարոյականութեան ծայրացել աստիճանն է . . . ու այդ կինը զաւակներ ունի :

ՍՈՅԻ .—Այո՛, երկու փոքրիկ զաւակներ :

ՎԵՐԳԻՆ (ողբերգական) .—Դե՛ռ ինչե՛ր պիտի լսենք Աստուած իմ :

ՏՕՔԹՈՒԼ .—Այդ անհաւատարիմ կնոջ ամուսինը ի՞նչ ընթացք կը բռնէ կոր :

ՍՈՅԻ .—Կ'երեւայ թէ շատ հոգ ըրած չունի, որովհետեւ ինք արդէն հոմանուհի մը ունի եղեր որուն հետ կ'անցնէ ժամանակը :

ՏՕՔԹՈՒԼ (ներողամիտ) .—Այն ատեն իր կնոջ յանցանքը կը մնեմանայ :

ՍՈՅԻ .—Ինչ որ ալ ըլլայ մեծ դժբախտութիւն մընէ այս . . . երկու ընտանիքներու քայլայումը . . . ահա՛ ասոր համար շատ յուետես տրամադրութեան մը մէջ կը գտնուիմ այսօր :

ՏՕՔԹՈՒԼ .—Այդ տեսակ դէպքերը, բարեբախտաբար բացառութիւն կը կազմեն . . . ամէն պարագային ես վստահ եմ որ այդպիսի բան մը պիտի չպատահի երբոր ես և Աննա միասին ամուսնանանք :

ԱՆՆԱ (կասկածոտ) .—Բոլորովին ապահով ես այդ մասին :

ՏՕՔԹՈՒԼ :—Գոնէ ես տեղի պիտի չի տամ, այդ մասին կրնամ վստահացնել ձեզ, գալով քեզի, նոյնքան ապահով եմ քու մասիդ ալ :

ԱՆՆԱ .—Շատ շնորհակալ եմ քու այդ գնահատումէջ :

ՊԼՈՒԽ Ե.

ԿԱՐՈՒՇԻՆ ԿԸ ԳՈՐԾԷ

Օրիորդ Աշխէն իր ժամանակը պարապ չանցուց եւ հաւատարմաբար ծառայեց Կարկամեանին: Այս ծառայութիւնը ընականաբար ծրի չէր, այլ ընդհակառակը առատօրէն վարձատրուած: Աշխէն զնաց զտաւ այն կինը որուն յանձնեց տօքթոր Վարդանը լրտեսելու գործը, ամէն պէտք եղած մանրամասն ծանօթութիւնները տայով: Պառաւ զատուկը որ Ազապի տուտու կը կոչուէր եւ ընդարձակածաւալ ծանօթութիւններ ունէր Բերայի հայ ընտանեկան բոլոր խաւերուն հետ, իսկոյն ճանցաւ տօքթոր Վարդանը, նոյնիսկ Աշխէնէն առաջ ըստ թէ ո՛ւր կը բնակէր: Միայն թէ գործի սկսելէ առաջ կանխավճար մը ուզեց: Կարկամեան 25 ուկի վճարեց որուն հինգը, բնականաբար Աշխէն գըրպանեց իբրեւ միջնորդէք: Բաց աստի հինգ ոսկի ալ փառտաբանէն առաւ կարուին:

Կարկամեան ամէն օր կը սպասէր այդ լրտեսութեան արդիւնքին, բայց բաղդաբար իր սպասումը երկար չտեսեց: Դեռ շաբաթը ըրոլորած՝ Աշխէն իրիկուն մը յաղթականօրէն մոտաւ փաստաբանին գրասենեակը, երբ այս վերջինը առանձին նստած գրասեղանին առջեւ, կը սպասէր միամիտ ու հարուստ յաճախորդի մը որ, ափսոս, չէր զար:

Ինչպէս յայտնի է, հարուստ եւ միամիտ յաճախորդ մը բոլոր փաստաբաններուն մտատիպարն է,

թէեւ այդ չնաշխարհիկ թուզունը շատ հազուազիւտ է այժմ:

Աշխինին զուարթ ու յաղթական մուտքը գրասենեակէն ներս՝ իսկոյն փաստաբանին ուշը գրաւեց:

ԿԱՐԿԱՄԵԱՆ.— Ի՞նչ լուր տեսնենք, երեսդ կը խնդայ կոր:

ԱՇԽԵՆ.— Հարկաւ պիտի խնդայ . . . գողը բռնեցինք:

ԿԱՐԿԱՄԵԱՆ.— Ի՞նչպէս . . .

ԱՇԽԵՆ.— Տօքթօրը մեր ձեռքին մէջն է, այսօր եթէ ուզենք կրնանք նշանը ետ ընել տալ . . . միայն թէ հօ ոսկի պիտի տաս:

ԿԱՐԿԱՄԵԱՆ.— Որո՞ւ, ինչո՞ւ համար . . .

ԱՇԽԵՆ.— Զարմանալի՛ հարցում, որո՞ւ պիտի տաս, հարկաւ ինձի տալու չես, այլ Ագապի հանրմին դուրսը կը ոսկասէ կոր:

ԿԱՐԿԱՄԵԱՆ.— Միասին եկաք:

ԱՇԽԵՆ.— Ի՞նչ լնեմ, հետո բերել չուզեցի, բայց օձիքս չթողուց . . .

ԿԱՐԿԱՄԵԱՆ.— Բայց նախ սա եղածը պատմէ՛ յետոյ դրամի խնդիրը կարելի է կարգադրել:

ԱՇԽԵՆ.— Եթէ կ'ուզես ինքը հոս բերեմ թո՞ղ տեղնի տեղօք պատմէ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ.— Այդ աւելի աղէկ կ'ըլլայ:

Աշխին դուրս կ'ելլայ ու վայրկեան մը ետքը կը վերադառնայ Ագապի տուտուին հետ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ.— Հքամմէ՛ մայրիկ, եկուր նստէ՛ նախինք, ինչպէ՞ս ես աղէ՞կ ես . . . սիկարա մը կը ծըխի՞ս:

ԱԳԱՊԻ.— Էյ հատ մը իմեմ . . . փա՛ռք Աստուծոյ զաւուկս աղէկ հանդիսաւ եմ, իշաղահ դուն ալ աղէկ ես:

ԿԱՐԿԱՄԵԱՆ.— Շնորհակալ եմ, աղէկ եմ:

ԱԳԱՊԻ.— Աստուծած աւելի աղէկ ընէ՛

ԿԱՐԿԱՄԵԱՆ.— Էյ ի՞նչ ըրիր նայինք քեզի յանձնուած գործը:

ԱԳԱՊԻ.— Ինչ պիտի ընեմ, պէտք եղածին պէս ըրի, իմ ձեռքէս բա՞ն կը փախչի . . . շատ յոգնեցայ ամևա, ծայրը բերի:

ԿԱՐԿԱՄԵԱՆ (հետաքրքիր).— Էյ, պատմէ՛ տեսնենք:

ԱԳԱՊԻ.— Պատմեմ զաւակս, բայց մեր յոգնութիւնը պարապը չերթայ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ.— Աս ի՞նչ խօսք է . . . ես ուրիշին իրաւունքը ուտառզ մարդ չեմ . . . նոյնիսկ քեզի կանխիկ դրամ վճարեցի, երեսդ անգամ չտեսած:

ԱԳԱՊԻ.— Ողջ ըլլաս, այնպէս է բայց ինչ գիտնամ, հիմակուան մարդիկը ամայիս են, գործերնին տեսնալնէն ետքը ա'լ փարա տա, չեն ուզեր:

ԿԱՐԿԱՄԵԱՆ.— Ես ացդ տեսակ մարդերէն չեմ:

ԱՇԽԵՆ (միջամտելով).— Կարկամեան էֆէնտին անանկ մարդ չէ, խօսքին տէրն է:

ԿԱՐԿԱՄԵԱՆ.— Հիմա մեր պայմանը ի՞նչ էր գըրամին կէսը առաջ պիտի տայի կէսն ալ ետքը, այնպէս չէ՞ . . . բայլէ որ 25 ոսկի կ'ուզես . . . պատմէ պատմելիքդ ու դրամդ ա'ռ, հոս պատրաստ է:

ԱԳԱՊԻ (դժոն կերպարանքով մը Աշխինին դառնալով).— Տեսա՞ր մի եղածը:

ԿԱՐԿԱՄԵԱՆ.— Ի՞նչ է եղեր որ . . .

ԱԳԱՊԻ (միշտ խօսքը Աշխինին ուզելով).— Մեր խօսքը ասա՞նկ որ:

ԱՇԽԵՆ (քիչ մը շփոթած).— Այսինքն կարկամեան էֆէնտին անանկ ըստաւ որ 25 ոսկի առաջ կուտայ 25 ոսկի ալ ետքը:

ԿԱՐԿԱՄԵԱՆ (վճռաբար). — Մեր սակարկութիւնը
այնպէս էր :

Ա.ԳԱ.ՊԻ (Սշխէնին), — Ամմա ես ի՞նչ ըսի :

ԱՇԽԷՆ. — Դուն ալ ըսիր որ եթէ գործը յաջողցը-
նես՝ բացէն նուէր մը կ'ուզես :

Ա.ԳԱ.ՊԻ. — Դուն ալ ըսիր որ «այդ նուէրը ինէ գիտ-
ցիր» անանկ չեղա՞ւ, աղջիկս, նայէ՛ վերը Աստուած-
կայ, իրարու սուտ չխօսինք :

ԱՇԽԷՆ. — Սուտ խօսելիք բան չի կայ, իոա՛ւ է որ
այնպէս ըսիր :

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ես այդ նուէրէն լուր չունիմ, բայց
ինչ որ է, քանի որ օրիորդ Աշխէնը իր կողմէն ատանկ
խօստում մը ըրեր է, ես ալ կ'ընդունիմ ու բացէն բան-
մը կը վճարեմ... բայց նախ սա եղածը իմանանք :

Ա.ԳԱ.ՊԻ. — Առաջուց գիտցած ըլլաս տէ, ետքէն
էվէլ պակաս խօսք չըլլայ :

ԿԱՐԿԱՄԵԱՆ (անհամբեր). — Շատ աղէկ, հաս-
կցանք, սա ըսելիքդ ըսէ :

ԱՇԽԷՆ (Աղապիին). — Երկար մի՛ ըներ, Կար-
կամեան էֆէնտին խօսքին տէրը մարդ է, քու հա-
յլդ չուտեր :

Ա.ԳԱ.ՊԻ. — Էֆէնտիմ, երկու երեք օր, պարապ-
տեղը, տօքթորին ետեւէն պտտելէս ետքը, առջի օրը,
ցերեկէն ետքը, ժամը երկուքին ատենները, ահսայ որ
տանէն դուրս ելաւ և թաքսիմի կողմերը գնաց, Ա.Յա-
րութիւն եկեղեցին փողոցը մտաւ, յետոյ դէպ աջ դար-
ձաւ և տան մը առջեւ կեցտւ ու դուռը զարկու : Ասիկա
տեսնելուս պէս հասկցայ իի տօքթորը եահան ձեռք
տուաւ :

ԿԱՐԿԱՄԵԱՆ (միամիտ). — Բայց ինչո՞ւ այդպէս
ևնթագրեցիր :

Ա.ԳԱ.ՊԻ. — Մեղայ... ատ տունը մատամ Կալիո-
փին տունն է... հինուց զիտեմ :

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Կալիօփին ո՞վ է...

Ա.ԳԱ.ՊԻ. — Ճանրու, հոռոմ կնիկ մը... տունը
բռնած է, օսա օսա իիրայի կուտայ... տօքթորին պէս
գործ ունեցողներուն :

ԿԱՐԿԱՄԵԱՆ (ժամելով). — Հասկցայ... է՛յ, շա-
րունակէ :

Ա.ԳԱ.ՊԻ. — Էֆէնտիմ, տօքթորին հոն մտնալը տես-
նալուս պէս, ես սկսայ փողոցին մէջ վեր վար պտը-
տիկ... կիկյի մը ասանկ պտտեցայ, հիմեն հեռան եր-
կու ասհարի չափ... մէյմըն ալ տանը դուռը բացուե-
ցաւ ու տօքթորը դուրս ելաւ, ետեւէն ալ կնիկ մը...
է՛յ, կնիկը տեսայ չաեսայ խենթենալը եկաւ...

ԿԱՐԿԱՄԵԱՆ (հետաքրքիր). — Ինչո՞ւ համար, ո՞վ
էր որ...

Ա.ԳԱ.ՊԻ (գայթակղած դէմքով մը). — Վո՛ւյ, ա-
սիկա հիչ խելքէ միտքէ անցնելիք բան չէր... իրա՛ւ
որ աշխարհքը փիք գէցցեր է... աչքերուս հաւատալս
չեկաւ :

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Բայց ո՞վ էր այդ կինը, ըսէ
շուտով :

Ա.ԳԱ.ՊԻ. — Սպանի պէս էրի՞կ չունենայ, զաւակ-
ներ չունենայ... վայ չամցած կնիկ... փարա ըսես
կայ, հանգստութիւն, տուն տեղ, բան մը պակաս չէ,
էրիկը ըսես վրան կը խենդենայ, մէկ խօսքը երկուք
ընել չի տար... ամէն ուզածը վայրկենական կ'ընէ...

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ըսել է դուն մօտէն կը ճանչնաս
կոր այդ կինը :

Ա.ԳԱ.ՊԻ. — Հարկաւ... քրոջս աղջիկը իրենց տու-
նը սպասուհի է :

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Բայց դեռ անունը չըսիր :

Ա.Գ.Ա.ՊԻ. — Մէրտինեան Անիկտոս Էֆէնտին կնիւ կը... ռիկին Ֆուլիկի:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Յա Պոլսոյ կողմը մեծ վաճառատուն մը ունի նէ...

Ա.Գ.Ա.ՊԻ. — Ճիշտ անիկա... կը ճանչնա՞ս կոր: որ
ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Մէրտինեան Անիկտոս Էֆէնտին
ո՞վ չճանչնար:

Ա.Գ.Ա.ՊԻ. — Իսկ Տիկին Ֆուլիկը:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Տիկինը չեմ տեսած, ինտո՞ր բան
է, գեղեցի՞կ է...

Ա.Գ.Ա.ՊԻ. — Գեղեցկութեանը ըսկլիք չի կայ...
ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ե՛յ, սա պատմութիւնդ շարունակէ:

Ա.Գ.Ա.ՊԻ. — Էֆէնտիմ, ինչպէս ըսի տունէն միասին
գուրս ելան, հո՞ն դրան առջեւ քիչ մը փար փար իրա-
րու հետ տեսնուեցան, ետքը մէկը մէկ կողմ՝ զնաց
միւսը միւս կողմ: Իսկ ես գացի տուն:
ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Աղէկ ամմա, Ագապի հանրմ, աս
պատմածդ կրնայ ըլլալ որ դիպուածական բան մը ըլ-
լայ... նայինք ուրիշ անդամ ալ այդ տունը գացե՞ր
են միասին...

Ա.Գ.Ա.ՊԻ. — Մտիկ ըրէ, Էֆէնտիս, ես երբոր գործ
մը տեսնամ թամահովը կը տեսնամ, անանկ կիսկա-
տար բան չեմ ըներ, ատկէ ետքն ալ մինչեւ որ ես ա-
ղէկ մը չհամոզուիմ՝ ուրիշին բան չեմ խօսիր... դուն
ինձի Աշխէնին հարցուր, ան շատ աղէկ կը ճանչնայ...
ԱՇԽԻՆ. — Իրաւ է որ Ագապի հանրմը այս տեսակ
գործերու մէջ շատ լրջութեամբ գործ կը տեսնէ և եր-
բոր բան մը ըսէ պէտք է հաւատալ խօսքին:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Կը հաւատամ, բայց կ'ուզեմ որ
հաստատ պացոյցներ ունենամ ձեռքս...

Ա.Գ.Ա.ՊԻ. — Պիտի տամ քու ուզած ապացոյցներդ...
ինչպէս ըսի, տուն գացի և քանի մը ժամ նստելէ ետ-
քը ելայ գուրս ու շունչս շիտակ Մէրտինեանենց տունը
տոի, Զապելը տեսնելու համար:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Զապելը ո՞վ է,

Ա.Գ.Ա.ՊԻ. — Զապելը քրոջս աղջիկն է որ ինչպէս
ըսի անոնց տունը կը գտնուի: Հանրմը տուն եկեր ու
նորէն գուրս ելեր էր, անանկ որ Զապելին հետ մի-
նակ էինք, աղէկ մը խօսեցուցի զինքը...

ԿԱՐԿԱՄԵԱՆ. (հետաքրքիր). — Ե՞յ ի՞նչ իմացար
տեսնենք:

Ա.Գ.Ա.ՊԻ. — Իմացածս այն է որ երկու օրը անգամ
մը կէսօրէն ետքը, տիկին Ֆուլիկ թուալէթը ըրած
գուրս կ'ելլայ եղեր...

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Եւ ո՞ւր կ'երթայ:

Ա.Գ.Ա.ՊԻ. — Ո՞ւր պիտի երթայ, իր սիրականը տես-
նելու:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ապացոյց:

Ա.Գ.Ա.ՊԻ. — Ապացոյցը ի՞նչ է... կօրիւնին քօյ
զըլալուզ իարկւմէզ.

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Աղէկ, բայց այդ ըստներդ պարզ
ենթազրութիւններ են, ինձի պէտք եղածը իրողու-
թիւն, ապացոյց է:

Ա.Գ.Ա.ՊԻ. — Թօհա՛ֆ բան, կալիօրիին տունէն եր-
կուքնին մէկ գուրս ելլենին ալ ենթադրութիւն է:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ադ ուրիշ, ատոր ըսկլիք չունիմ,
բայց մէկ անգամ ատանկ բան մը եղեր է, ատկէ ի՞նչ
կը հետեւի...:

Ա.Գ.Ա.ՊԻ. — Ի՞նչ մէկ անգամ, թող տուր որ խօսքս
լմցնեմ... Զապելին աս ըսածին վրայ միտքս դրի որ
երթամ, երկու օր ետքը նորէն կալիօրիին տունին մօ-
տերը պտտիմ, կէսօրէն ետքը և այսօր գացի... կու-

զե՞ս իի ժամը երկուքին մօտերը տիիին ֆուլիկ գայ ու
տանը դուռը զարնէ ու ներս մտնայ... տասը վայր-
կեան վրան չանցաւ, մէյ մըն ալ տօքթօրը տնկուե-
ցաւ իր ախրի մօրուքովը ու ան ալ ներս մտաւ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. (Ուրախութեամբ). — Իրա՞ւ կ'ըսես:
ԱԳԱՊԻՌ—ՄԵՂԱՇ, ասանկ բանը սուտ կ'ըսուի,
Հոգի պիտի տամ նէ...:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Հիմա տես խնդիրը լուրջ կերպա-
րանք մը տուաւ: Միայն թէ որպէս զի բոլորովիւ-
ապահով ըլլանք, վաղը չէ միւս օր անգամ մըն ալ դուն
ադ կալիօրիին տունին կողմերը դնա:

ԱԳԱՊԻ. — Ատիկա գիւրին է... ես ուրիշ բան ալ
պիտի ընեմ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ի՞նչ բան:
ԱԳԱՊԻ: — Պիտի երթամ կալիօփին գտնամ եւ
վարպետութեամբ խօսեցնեմ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ատիկա շատ աղէկ մտածեր ես...
մօտէն կը ճանչնա՞ս զինքը:

ԱԳԱՊԻ. — Ատենօք իրարու հետ քրոջ պէս կը
տեսնուէինք... իմ դրացիս էր, բայց տունէն ելլելին
ետքը ալ չեմ տեսած զինքը, բայց վնաս չունի, կ'եր-
թամ կը տեսնամ, միայն թէ մահանա մը դանելու է որ
կաոկածի չերթայ...:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Դուն վարպետ կնիկ մը կ'երեւաս
կոր, միջոց մը կրնաս դանել... ժամանակ չանցուցած
մէյ մը ատ կնիկը տես, և ինձի ալ լուր մը բեր:

ԱԳԱՊԻ. — Դլուուս վրայ, էֆէնտիս, վաղը կ'եր-
թամ կը տեսնամ...:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Միւս օրն ալ դարձեալ քու հրո-
կողութիւնդ կ'ընես, ժամը երկուքին ատենները:

ԱԳԱՊԻ. — Հոգ մի՛ ըներ այդ մասին:

Փաստաբանը գրպանէն թղթապանակը հանեց եւ
25 ուկինոց թուղթ մը երկարեց պառաւին, որ դրամը
առնելէ ետքը բացէն նուէր մըն ալ պահանջեց: Կար-
կամեան դիտել տոռաւ որ տակաւին գործը բոլորովին
չէր լրացած եւ թէ երբոր լրանար այն ատեն կրիին
նուէր մը պիտի ընէր: Ագապի աւելի չպնդեց եւ 25
ուկինոցը գրպանելով մեկնեցաւ, կրկին ու կրկին ը-
նորհակալութիւն յայտնելով:

ԱՇԽԵՆ. (յաղթական). — Տեսա՞ր մի ես ինտոր գործ
կը տեսնամ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Կեցցե՞ս, միայն թէ տակաւին
ուրիշ հասկնալիք բաներ ունինք:

ԱՇԽԵՆ. — Անոնք ալ կը հասկնանք... մեր ձեռքին
տակ Ագապիին պէս կնիկ մը ունենալնէս ետքը ամէն
բան կրնանք հասկնալ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Հիմա որ տօքթու վարդանին
գաղտնիքը ձեռք անցուցինք՝ ի՞նչպէս պիտի շահագոր-
ծենք ասիկա...

ԱՇԽԵՆ. — Ատկէց գիւրին բան չի կայ... մտածելու
պէտք անգամ չունիս, ընելիքդ շատ պարզ է:

ԿԱՐԿԱՄԵԱՆ: — Ի՞նչպէս...

ԱՇԽԵՆ. — Նամակ մը կը գրես, առանց ստորագրու-
թեան կամ կեղծ ստորագրութեամբ, Անիկտոս էֆէն-
տիին ու ամէն բան տեղն ի տեղօք կ'իմացնես ու զինքն
ալ կը հրաւիրես որ այնինչ օր, այսինչ ժամուն երթայ
այնինչ փողոցը և աչքովը տեսնայ ամէն բան:

ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Ատիկա շատ գործնական միջոց չէ
և անպատեհութիւններ ունի:

ԱՇԽԵՆ. — Ի՞նչ անպատեհութիւն:
ԿԱՐԿԱՄԵԱՆ. — Կրնայ ըլլալ որ նամակը առնելուն
պէս Անիկտոս էֆէնտիին բաւական պաղարիւնութիւն և

համբերութիւն չունենայ իր կնիկը լրտեսելու և ուղակի կնոջը վրայ կոխի երթայ... այն ատեն ի՞նչ պիտի պատահի, կինը ամէն բան պիտի ուրանայ և բնականաբար ա'լ կալիօփիին տունը պիտի չերթայ և էրիկն ալ պիտի չկրնայ իր կնոջ անհաւատարմութիւնը ապացուցանել ու այսպէս ընտանեկան կոփւով մը խնդիրը պիտի գոցուի և ո'չ ոք բան մը պիտի իմանայ, տօքթորին վրայ որ և է արատ պիտի չի գայ ու Աննացին հետ ամուսնութիւնն ալ պիտի կատարուի, իմ տուած դրամներս ալ վրայ պիտի երթան...

ԱՇԽԵՆ. — Ուրեմն ի՞նչպէս ընելու է:

ԿԱՐԿԱՄԵՍՆ. — Պէտք է որ մէկը երթայ և ուղղակի Անիկտոս էֆէնտիին հետ խօսի, բերանացի պատմէ իրողութիւնը ու յետոյ միասին առնէ տանի կալիօփիին տունը... աս գործը այդ կերպով միան կը յաջողի:

ԱՇԽԵՆ. — Բայց ո՞վ կընանք զրկել Անիկտոս էֆէնտիին:

ԿԱՐԿԱՄԵՍՆ. — Զարմանալի՛ հարցում, երթալիք անձը մէջաեղն է, Ագապի տուտուն:

ԱՇԽԵՆ. — Պիտի ուզէ՞ այդ պաշտօնը կատարել:

ԿԱՐԿԱՄԵՍՆ. — Ինչո՞ւ չուզէ, մանաւանդ երբ ծայրը դրամ ալ ըլլայ... բայց նախ սպասենք լրացուցիչ տեղեկութիւններու:

ԱՇԽԵՆ. — Երկու օրէն ամէն բան իմացած պիտի ըլլանք:

ԿԱՐԿԱՄԵՍՆ. — Այսատեն չորս օրէն ալ Անիկտոս էֆէնտին կը առնինք կալեօփիին առւնը եւ տեսնենք թէ հետեւանքը ի՞նչ կ'ըլլայ... .

ԱՇԽԵՆ (խնդալով). — Հետեւանքը խաղութիւն լսալքութեանց. հիմտի իմ հաշիւս ալ տե՛ս նայինք:

ԿԱՐԿԱՄԵՍՆ (թղթապանակը կրկին հանելով). — ԱՇԽԵՆ. ուկի ալ քեզի:

ԱՇԽԵՆ. — Քիչ չէ:

ԿԱՐԿԱՄԵՍՆ. — Ընդհակառակը շատ է անդամ:

Հետեւեալ օրը Ագապի տուտուն նորէն գործի վրայ էր: Պիտի երթար կալիօփիին տեսնար եւ ասիկա, իրեն համար բաւական կնճռոտ խնդիր մըն էր: Շատոնց ի վեր յարաբերութիւնը խզած էր արդ յոյն կնոջ հետ եւ հիմա կը վախնար որ իր անակնկալ այցելութիւնը կասկածանքի տեղի տար: Երկար խորհելէ ետքը իր ծրագիրը պատրաստեց եւ գնաց նախկին բարեկամուհին տեսնելու: Այս վերջինը 48—50 տարեկան, միջահասակ, գեր կին մը, ուրախութեան լընծ ցոյցերով ընդունեց պառաւը եւ առաջնորդեց զայն գետնայարկի սկնեակը որ փողոցին կողմը կը զտնուէր:

ԿԱԼԻՅՈՓԻ (խանդակալօ). — Վա՛յ, մատամ Ագապի այս որչափ ժամանակ է իրար չենք տեսած... .

ԱԳԱՊԻ. — Շիտակը ես միշտ կը փափաքէի գալ քեզ տեսնել, բայց միշտ մէջմէկ արդելք կ'ըլլար... այսօր ա'լ միտքս դրի դալու, մանաւանդ որ պէտք ունէի քեզ տեսնելու:

ԿԱԼԻՅՈՓԻ. — Բայց այս նոր տունս ի՞նչպէս գտար:

ԱԳԱՊԻ. — Շատոնց գիտէի որ հոս կը նստի... մատամ Մառիքայէն իմացայ:

ԿԱԼԻՅՈՓԻ. — Բարի եկար հազար բարով, ըսկը թէ զիս տեսնելու պէտք ունիս... .

ԱԳԱՊԻ. — Այս... կարծեմ վարձու սկնեակ կուտաս:

ԿԱԼԻՅՈՓԻ. — Վարձու սկնեակներ ունիմ, բայց քիչ մը սուզ են:

ԱԳԱՊԻ. — Գինը կարեւորութիւն չունի, խնդիրը այն է որ սկնեակը յարմար ըլլայ:

ԿԱԼԵՅՈՓԻ. — Սա ալ ըսեմ թէ ամէն մարդու սկն-

եակ չեմ տար, պէտք է որ չնորհքով մարդիկ ըլլան..
սենեակ ուզողը կի՞ն է թէ էրիկ մարդ :

Ա.Գ.Ա.ՊԻ .—Էրիկ մարդ է :

ԿԱԼԻՕՓԻ (գէմքը ծամաժուելով).—Շիտակը ես կը
նախընտրեմ կիներու վարձու տալ սենեակներս, և հի-
մակուան վարձականերս բոլորն ալ կին են :

Ա.Գ.Ա.ՊԻ .—Բայց այն մարդը որ սենեակ սիստի-
բոնէ շատ չնորհքով անձ մըն է... պարկեշտ. պատ-
ւառոր և տարիքոտ :

ԿԱԼԻՕՓԻ .—Այն ատեն թերեւս կը յարմարինք,
որովհետեւ տանս մէջ երիտասարդ էրիկմարդ չեմ ու-
ղեր :

Ա.Գ.Ա.ՊԻ .—Այդ մասին անհոգ եղիք... բայց բնաւ
էրիկմարդ չկայ այս տանը մէջ :

ԿԱԼԻՕՓԻ .—Գրեթէ չի կայ :

Ազատի կը փափազի սենեակները աչքէ անցնել եւ
երկու կիները կ'ուղղուին վերի յարկը. Կալիօփի կ'ըսէ
թէ առաջին յարկի բոլոր սենեակներն ալ կիներու կող-
մէ վարձուած են : Երկրորդ յարկը կ'ելլեն եւ պառա-
ւը բաց դուռ մը տեսնելով իսկոյն ներս կը մտնէ,
մինչ կալիօփի ետեւէն կուգայ:

Ա.Գ.Ա.ՊԻ .—Ահաւասիկ գեղեցիկ սենեակ մը, թէ
մեծ, թէ օդաւէտ և թէ լուսաւոր և շատ ալ աղէկ
կահաւորուած :

ԿԱԼԻՕՓԻ .—Տանս ամէնէն գեղեցիկ սենեակն է
այս :

Ա.Գ.Ա.ՊԻ .—Ասոր ամսականը քանի՞ է :

ԿԱԼԻӨՓԻ .—Բառասուն ոսկիի վարձու տուած եմ :

Ա.Գ.Ա.ՊԻ .—Վարձու տուած ես... բայց մէջը մարդ
չկայ և որ և է զգեստ ալ չիմ տեսնար կոր սենեակին
մէջ... ես կարծեցի որ վարձու տրուած չէ :

ԿԱԼԻӨՓԻ .—Վարձուած է դժբախտաբար և այն-
պիսի մէկու մը որմէ չափազանց գոհ եմ... գրեթէ
սենեակը իմ տրամադրութեանս ներքեւ է :

Ա.Գ.Ա.ՊԻ .—Ի՞նչպէս կ'ըլլայ ատիկա :

ԿԱԼԻӨՓԻ .—Երիտասարդ մը վարձած է... կարծեն
տօքթոր է, զոնէ գէմքէն այնպէս կ'երեւայ, զիշերները
բնաւ չի գար, այլ միայն ցերեկները :

Ա.Գ.Ա.ՊԻ .—Զարմանալի՞ բան, ցերեկը ի՞նչ պէտք
ունի սենեակի :

ԿԱԼԻӨՓԻ .—Այն ալ շաբաթը երեք օր, ցերեկէն
ետքը և հազիւ մէկ երկու ժամ մնալէ ետքը կը մեկնի :

Ա.Գ.Ա.ՊԻ .—Եւ ատոր համար 40 ոսկի ամսականն կը
վճարէ :

ԿԱԼԻӨՓԻ .—Ամսական հինգ ոսկի ալ բացէն նուէր :

Ա.Գ.Ա.ՊԻ .—Բայց ի՞նչ պէտք ունի այս սենեակին
քանի որ գիշերը հոս չանցներ :

ԿԱԼԻӨՓԻ .—Ամէն մարդ իրեն համար հաշիւ մը
ունի :

Ա.Գ.Ա.ՊԻ .—Հասկցայ, այդ մարդը անպատճառ կին
մը կը սիրէ ու անոր հետ ժամադիր կ'ըլլան այստեղ :

ԿԱԼԻӨՓԻ .—Շատ սատանայ կնիկ ես, ճիշդ գու-
շակեցիր :

Ա.Գ.Ա.ՊԻ .—Այսօր իրենց գալուն օ՞րն է :

ԿԱԼԻӨՓԻ .—Զէ՛, բայց վաղը անպատճառ կուգան :

Ա.Գ.Ա.ՊԻ .—Աս ի՞նչ աղէկ վարձակալ մը գտեր ես :

ԿԱԼԻӨՓԻ .—Աքանչելի՞...

Ա.Գ.Ա.ՊԻ .—Կ'երեւայ որ կինը որուն հետ յարաբե-
րութիւն ունի ամուսնացած է :

ԿԱԼԻӨՓԻ .—Հաւանական է որ այնպէս ըլլայ, չի-

տակը ես բնաւ չեմ հետաքրքրուիր, այլ միայն դրամ՝
առնելս կը նայիմ:

ԱԳԱՊԻ.—Շատո՞նց է որ այս սենեակը վարձած է:
ԿԱԼԻՕՓԻ.—Վեց ամիս մը կայ:

ԱԳԱՊԻ.—Այդ տօքթոր ըսածդ միշտ միեւնոյն կնո՞ջ
հետ կուգայ:

ԿԱԼԻՕՓԻ.—Այո՛, միեւնոյն կնոջ հետ... բայց
ինչո՞ւ այդչափ կը հետաքրքրուիս:

ԱԳԱՊԻ.—Հետաքրքրուելու բան չի կայ, պարզա-
պէս խօսք մը բնելու համար է, եթէ ոչ ինծի՞ ինչ, ինչ
կ'ուզեն թո՞ղ ընեն, ես ո՞չ այդ մարդը կը ճանչնամեռ
ո՞չ ալ կինը... բայց մե՞ղք, այս սենեակը շատ կը յար-
մարէր իմ մարդուս... եթէ 40 ոսկիէն աւելի վճարէ
իրեն չե՞ս տար:

ԿԱԼԻՕՓԻ.—Նոյնիսկ եթէ 50 կամ 60 ոսկի տայ
ամսական դարձնալ չեմ տար, որովհետեւ ինչպէս ըսի,
զբեթէ որէն դրամ մըն է կ'առնեմ և շատ անդամ այս
սենեակը երկու դիշերուան համար ուրիշներու վար-
ձու կուտամ, այնպէս որ ամսական 15—20 ոսկի ալ
այդ կերպով կ'առնեմ:

ԱԳԱՊԻ.—Այն ատեն իրաւունք ունիս ուրիշի վար-
ձու չի տալու:

Երկու կիները կ'ուզդուին երրորդ յարկը ուր եր-
կու պարապ սենեակներ կան: Սգապի շատ փոքր ու
անյարմար կը գտնէ այդ սենեակները: Սրդէն սենեակ
վարձելը պարզապէս պատրուակ մըն էր պառաւին
համար կալիօփիին այցելելու՝ առանց կասկածանքի
տեղի տալու: Իր նպատակին հասած էր եւ նոյնիսկ
կրցած էր թանկագին տեղեկութիւններ առնել տօք-
թորին ու տիկին ֆուլուկի մասին: Միասին իջան սը-

յահ:

ԱԳԱՊԻ.—Բարո՛վ նստիս, տունդ շատ աղուոր է,
մեղք որ ինծի յարմար սենեակ չի մնացեր: Քանի մը
տեղ ալ նայիմ, եթէ գործիս չի գան՝ նորէն հոս պիտի
զարնեմ գլուխ:

ԿԱԼԻՕՓԻ.—Տունը միշտ քուկդ է, դարձեալ հը-
րամիէ...:

Սգապի չնորհակալութիւն յայտնելով, ածազարեց
մեկնելու: Ճամբան տղու մը պէս կը խայտար: Առա-
ռւ լիուլի տեղեկութիւններ քաղած էր, որոնցմէ
վստահ էր որ չափազանց գոն պիտի մնար վաստաբան
կարկամնանը:

Մէկ կողմէ կը փութացնէր քայլերը, որպէս զի
այս աւետիւը շուտով հաղորդէ, միւս կողմէ միտքը
տենդուա կը գործէր, իր ընելիքները ծրագրելով:

Մնացորդ քամնը կինզ ոսկին անպատճառ կը
զանձեմ այսօր, մարդը անհամբեր լուրի կը սպաէ հի-
մա: Բայց ասով չպիտի վերջանայ այս գործը, գեռ ծայրն
հնք ծրարոց, այս մարդը տակտւին շատ պէտք պիտի
ունենայ իմ ծառայութեանս: Ապրի՛ աչքը բաց Ազա-
պի, քեզ նայիմ, աս գործէն շատ կայ, այս անդամ ալ
եթէ կլորիկ հարստութիւն մը չի շննե՞ ա՛յ մարդ ըլլա-
լիք չունիս: Ամէնքն ալ ճանկիս մէջն են, Մէրտինեան
հաւկո՛ւր Սնիկառուէն անպատճառ խոշոր պարզեւ մը
ունիմ: Ֆուլիկը ո՛վ գիտէ ինչ լեզուներ պիտի թափէ,
ոս ո ձեռքս պիտի իյնայ որ էրկանը շիմացունեմ, տօք-
թորը «Ամա՞ն նշանածիս ականջը չի հասնի» ըսնէն
դրապանները պիտի պարպէ...: Աննային ըերնէն ալ մին-
չե որ խօսք չառնեմ փայլուն վարձատրութեան մը
նշանածին գաղտնիքը չեմ տար...:

Սգապի, իր փայլուն և հնչուն ծրագիրները դեռ

յէր աւարտած, երբ հասաւ Կարկամեանի զրաւենեակը՝ Պէտք չունեցաւ կարգի սպասելու, որովհետև զրէթէ շարթուան մէջ յաճախ ամբողջ օրը Կարկամեանի զրաւենեակը... Ադապետն զատ ուրիշ յաճախորդ չէր հանգիպեր...:

ԿՈՐԿԱՄԵԱՆ. — Ի՞նչ լուր տեսնենք, ափկին Ազատի: Բարի լուրն ընթիր:

ԱԳԱՊԻ. — (Երբեւ թէ ուժապառ, փռուելով աթոփ մը վրայ) — Ամա՞ն զաւակս կեցիր, սօղուս ըըստեցաւ, խանուէ մը ըսէիր, պուտ մը ջաւր ալ մէկ-անդ բերէր:

Ագապի կը ջանար ծանրէն ծախսել ինքզինքը, մինչ Կարկամեան անհամբեր՝ կախուած էր աթունքն:

ԿՈՐԿԱՄԵԱՆ. — Քրտնե՛ր ես, վազեցիր Ի՞նչ ըրի՛ Ադապի հանըմ:

ԱԳԱՊԻ. — Ի՞նչ ընմէ զաւակս, ժամ առաջ լուր տա՞ր ըսի, ատեն չունինք, վաղը վիզիթային օրն է եղեր:

ԿՈՐԿԱՄԵԱՆ. — Տոքթորի՞ն:

ԱԳԱՊԻ (Հեղնաբար). — Հասկա՛, տոքթորին: Մատամ Ֆուլիկիս վիզիթայի պիտի զայ, ծանր տեսակէն հիւանդ է զավալլըն...:

ԿՈՐԿԱՄԵԱՆ. — Լեզուիդ ատկը շատ բաներ կան, Ադապի հանըմ:

Ադապի որ քսանըհնդու ոսկիի վերջին մասնավճարը ողջնցնել կ'ուզէր, իսկոյն պատրուտկ մը հնարած էր, նախ զրտմը փրցնելու համար:

ԱԳԱՊԻ. — Նիւակ Կալիօրիին տունը կ'երթացի կօր, ձամբան տանտէրս զիմացս ելաւ, «Աման Ադապի հանըմ, երեք անգամ քեզի եկայ տունը չէիր, զիուխա կրտկի մէջ է, ինծի յիսուն ոսկի պիտի գտնաս, իրայն

սեպէ ի՞նչ բանի կ'ուզես սեպէ» ըսելին ի՞նչ լեզու կը թափէ տղան: «Կեցի՛ր նայիմ, ձեռքս գործ մը կայ, զլուխ հանեմ նէ բան մը կ'ըսենք» ըսի: Աղաւչից պազաւեցաւ, վազուան համար խօսք ասաւ: Ա՛խ, շատ անառակ տղայ է, մօրը մէկ հատիկն է, խեղճ կնիկը ամին ըրածին աչք կը գոցէ, հոգի մը ունի կը գողաց վրան, ի՞նչ ընէ ուրիշ մխիթարութիւն չունի: հայրը շատանց մեռած է, վեց հատ իրաս ձգեց, աս տղան մէկիկ մէկիկ ծախսեց կերաւ, հրմա մէյ մը իրենց նստած տունը ունին, մէյ մըն ալ մեր նստած տունը: Զեօքք բաց, հովարտս տղայ է, զիտնալո մերեկս ալ ունի, կուզկիմ տղան մոխիրի վրայ կը նստեցունէ կօր....:

ԿՈՐԿԱՄԵԱՆ. — Հասկցուեցա՛ւ, մեր քսանըհնդու սակիմն գլուխը պիտի ուտէ ատ տղան....:

ԱԳԱՊԻ (Երբեւ թէ զգածուած). — Ի՞նչո՞ւ ատանկ կ'ըսէք, Կարկամեան էֆէնտի, ատ քսանըհնդու ոսկին ոզորմութիւն չըր զիտնալու....:

ԿՈՐԿԱՄԵԱՆ. — Ատիկտ ըսել չուզեցի, միայն թէ պարապ ձանձրութիւն կրեցիր տանտէրին հանդիպած ընտլդ պատմելով, դրամդ պատրաստ է արդէն....:

ԱԳԱՊԻ (Լայն շունչ մը տոնելով). — Գիտեմ զաւակս, ատոր խօսքը չըլլար....:

ԿՈՐԿԱՄԵԱՆ. — Նիւակ Կալիօրիին տունը գացի ըսիր....:

ԱԳԱՊԻ. — Հա՛: Կալիօրին մնծ պատիւ ըրաւ, աս ո՞ր հովերը վիշեց ըսաւ, վարձու սենեակ կը վնասեն կօր, ըսի, տունը վերէն վար պատցուց: Օ Տէյլիշեն Հարցուցի վնասեցի որ ո՞վ են վարձակալները: Փառաւոր սենեակ մը մտանք, «իշտի աս սենեակը իմ գործիս կուզայ» ըսի: — Զէ, ի՞նչ կ'ըսես Ագապի հանըմ, ասիկ կա տօքթոր մը բոնած է, ըսաւ: Ա՞վ կ'ուզես որ ըզայ

առ առքթորը, քառ սիրտկան տաքթորիդ բռնած սեն-
եակն է եղեր . . . :

ԿԱՐԿԱՄԵՍՆԵ (իւանդավառ). — Շաբաթը քանի՞ հեղ
կուգայ եղեր :

ԱԳԱՊԻ. — Զօրեցարթի օրերը, «Աղուոր տիկինի մը
հետ մէկտեղ», բաւ . . . :

ԿԱՐԿԱՄԵՍՆԵ. — Ժա՞մը . . . , երանի՛ թէ ժամը հաս-
կնայիր :

ԱԳԱՊԻ. — Ես պակաս զործ չեմ ահսնար, հարկաւ-
ժամն ալ հարցուցի. 11ին կուգան 4ին կը դառնան եւ-
ղեր :

ԿԱՐԿԱՄԵՍՆԵ. — Բաել է ճաշն ալ հօն կ'ընեն կոր :

ԱԳԱՊԻ. — Անանկ ըլլալու է, ա'լ ճա՞շ կ'ընեն մի,
շամբանիանե՞ր կը բանան մի, ատիկա մէյ մը կալիորին
և չորս պատերը դիտեն, մէյ մըն ալ զավալլը Անիկ-
առու էֆ ին ժիկ՞ն :

Աւելորդ է ըսել որ Ադապի անխոհեմութիւնը չէր
ունեցած այսքան մանրամասն տեղեկութիւններ հար-
ցնելու կալիօրիին, որուն կասկածը կրնար արթնցնել,
բայց պէտք տեսու այս սուսաերը շինելու, կարկամ-
եանի հետաքրքրութեան գոհացում տալու և վայրկեան
մը առաջ 25 ոսկին շորթելու համար :

Կարկամեանի զրպանը թէեւ ցոյցի համար լոկ 25-
ոսկինոց մը կար, զոր ամէն անդամ որ (շատ հազուա-
դէալ) յաճախորդի մը հետ գործ ունենար՝ ստէպ, . . . զըր-
պանէն կը ձգեր, բայց շվարմանցաւ Ազապիին ձեռքը
դնելու, երբ անիկա ոտքի ելած էր ու կը պատրաս-
տուէր մնկնելու . . .

ԿԱՐԿԱՄԵՍՆԵ. — Քեզի տակաւին շատ պէտք պիտի
ունենամ Ագապի հանըմ, նորէն կը տեսնուինք :

ԱԳԱՊԻ. — Ալ ոսկէ ետքը ամէն որ հսու եմ, մինչեւ

օր կը այկիմին առջեւ աղէկ մը խայտառակ ենք : Այդ
տնաւեր տոքթօրը թող հառկնայ քի ուրիշին եռվան-
քակելը և եղին աղջկան արունը մտնալը ինտո՛ր կ'ըլ-
լայ . . . :

Դ Լ Ո Ւ Խ Զ.

ՄԵԿԻ ՏԵՂ ԵՐԿՈՒ ԳԱՅՐԱԿՆՈՒԹԻՒՆ

Տիկին Մաննիկ Սամուրեանի և Հրանտ Պէպէքեաւ-
նի միջեւ համակրութիւնը օր օրի կը սաստկանար :
Հրանտ սկսած էր անփոհեմ ըլլալ, իր յաճախակի ացցե-
լութիւնները նոյն իսկ կասկած ներշնչած էին սպասու-
հին, որ գաւառուցի հաւատարիմ կին, ընտանիկան
սրբութեան նախանձախնդիր, չէր ծածկեր իր սրտամու-
թիւնը, ու ամէն անգամ որ Հրանտ տուն կուղար
խեղճ կինը գուռը երեսին փա՛ելու կը փորձուէր, կամ
«Տիկինը գուրս ելաւ» ըսելու կը մղուէր, բայց համար-
ձակութիւնը չէր ունենար ըսելու :

Եւ ամէն անգամ որ Հրանտ և Տիկին Մաննիկ հիւ-
րասենեաւիկին թանձր վարագոյրներուն ետեւ կը սկսէին
խօսակցիլ, սպասուհին՝ պատրուակ մը կը գտնէր ներս
մտնելու, կամ սենեակին գուրսը կը սկսէր ուժով քայ-
լերով պատիկ, իր ոսնաճայնին աղմուկով խանգարելու
համար իր միտքէն անցած «հազա՛ր բաները» . . . :

Տիկին Մաննիկ. — Հրանտու, անշուշտ ոչ քու

ձեռքդ է ոչ ալ իմա, չնոք կրնար բաժնուիլ իրարմէ,
բայց ձեւ մը խորհելու ենք: Այստեղ, այս տունին մէջ
պարզապէս հատնում, տառապանք է մեր կեանքը, այս
սպասուին անպատճառ կուահած է որ իրարու հանգէպ
համակրութիւն ունինք, և չե՞ս տեսնար, պարզապէս
միշտ վախու դոզի մէջ կը ձգէ մեզի, ոչինչ պատրուա-
կով մը սենեակ մտնելով կամ դրան ետեւէն լրտեսելով
մեզի...:

ՀՐԱՆԴ. — Բայց ոչ, չե՞մ կրնար բաժնուիլ քենէ
Մանուս, ամէն ծայրայնուութեան պատրաստ եմ...:

ՏԻԿԻՆ ՄԱՆԵԼԻԿ. — Ոե՞նդ ես Հրանդ, խորհէ որ
երկու զաւակ ունիմ:

ՀՐԱՆԴ. — Ուրեմն պիտի լքե՞ս ինձի...:

ՏԻԿԻՆ ՄԱՆԵԼԻԿ. — Ատիկա եթէ զու՞ւն իսկ պահան-
ջնս, չեմ թողուր օծիքդ. բայց ամէն պարագայէ
մէջ այստեղ աղատ ասպարէդ չափտի կրնանք դանել,
իրարու աչքի մէջ նայելով նայելով պիտի հալինք հատ-
նինք, վե՛րը տանք այս պղատոնական հասնումնե-
րան...:

ՀՐԱՆԴ. — Այս Մանսիկս, կը չփոթեցնես կոր
ինձի...:

ՏԻԿԻՆ ՄԱՆԵԼԻԿ. — Մե՛զք, ես ալ չափազանց ինե-
լացի տղայ մը կը կարծէի քեզի, չհասկցա՞ր ըսածս,
ծամեմ ծամեմ բերա՞նդ դնեմ:

ՀՐԱՆԴ (Աչքերը փայլատակելով կը բացադանչէ).
— Հասկցա՞... (և իր թեւերուն մէջ կ'ուղէ սեղմել)
ՏԻԿԻՆ ՄԱՆՆԻԿԸ:

ՏԻԿԻՆ ՄԱՆԵԼԻԿ. — Անդի՞ն, շուտ, ոտքի ձայն
կայ...:

ՀՐԱՆԴ. — Ոյս սա անիծեա՛լ սպասուհիները, ոտ-
քերնին կտրելու է:

ՏԻԿԻՆ ՄԱՆԵԼԻԿ (Յանդիմանական ու ծուռ ծուռ
նազելով Հրանդի աչքերուն մէջ). — Պարո՞նս, քանի՞
սպասուհիներ արդիօք ձեր զաղտնի մտերմութիւնները
խանգարած են որ պէտք կը տեսնաք բոլոր սպասու-
հիներն ալ անիծելու:

ՀԲԱՆԴ (յուզուած). — Ա՛յ չէ, առաջին և վերջին
սէրս ես գուն...: Բան մը ըսե՞մ քեզի, Մաննիկ...:
Ճամբէ՛ սա սպասուհիդ...:

ՏԻԿԻՆ ՄԱՆԵԼԻԿ. — Որպէս զի աշխարհ արարատին
պատմեն այն ամէն բաները զօրս տեսնալու ասիթ չենք
տուած բարեբախտաբար, բայց կասկածելու՝ գու-
ցէ՛...:

ՀՐԱՆԴ. — Շիտակը բան մը ըսե՞մ, բնաւ սիրոս չէ
քաշած առ սպասուհիդ: Սպասուհի ըսածդ, մանաւանդ
Հայ Լայֆի ծառայող սպասուհի մը, քիչ մը հաճոյակա-
տար, աչք գոցող և երեսին վրաց ժափտ ըլլալու է: Աս-
քու սպասուհիդ բնա՛ւ շնորհ չունի, երեսը միշտ կախ,
կարծես թէ քեն բրեկ է, մանաւանդ ինձի՛, չեմ զիաեր
ի՞նչ կ'ուղէ ինէ, ինձի տեսնալուն պէս կարծես թէ զը-
խուս բան մը պիտի իջեցնէ...:

ՏԻԿԻՆ ՄԱՆԵԼԻԿ. — Գիտե՞ս թէ կերջին գալէդ ետքը
ի՞նչ անցաւ դարձաւ այստեղ: Տու՛մ, պարզապէս տու՛մ:
Հազիւ թէ փողոցին դուռը դոցած էր, վեր վաղեց.
ծունկերուս տոջեւ ինկաւ, լա՛ւ մը, լա՛լ մը որ...
«Ի՞նչո՞ւ կուլս աղջիկս» ըսի, պատախան չտաք.
բարեբախտաբար մանչօ եկաւ, դուռը բանալու համար
զար գնաց, ա՛լ ես ալ սիրտ շըրի նորին հարցընելու.
բայց զիաեմ որ ի՞նչ պիտի պատախանէր...:

ՀՐԱՆԴ. — «Աս միւսիին երես մի տար հանը՛մս»...:

ՏԻԿԻՆ ՄԱՆԵԼԻԿ. — Տարակոյս չկա՞յ...:

ՀՐԱՆԴ. — Եւ գուն ալ այս փայտի կտորին համելի

ըլլալու համար որոշեցիր դուռդ փակել երկոխս . . . :

Տիկին ՄԱՆՈՒԵԼԻ. — Կրնամ դուռս փակել, բայց ո՞չ սիրտս : Գտի՛ր, ստեղծէ՛ ուրեմն այն տեղը ուր պիտի երնաս ազատ համարձակ բանալ սիրտս, և վստահ ըլլալ որ բաց է թէ փակ անոր դուռը . . . :

ՀՐԱՆԴԻ. — Այս բացուգոցի խնդրին վերջ տանք Մաննիկս, և լրջօրէն խորհինք : Ա՛խ, հաւատա՛ որ շատ անփորձ եմ . . . : Բ՛ւր, ա՛խ, օ՛ւր : Հա՛, դատա՛յ Օննիկին կ'ըսեմ, աղէկ գտա՛յ :

Տիկ Ն ՄԱՆՈՒԵԼԻ (Յօնքեր խոժուած) : — Ո՞վ է Օննիկը, խելքո թոցուցի՞ր Հրանդ, երթաս բարեկամներուդ պիտի իմացնես . . . :

ՀՐԱՆԴԻ. — Բայց ո՞չ, անիկա հոմանուհի մը ունի, սենեակ մը վարձած է անոր, խսանան գալրոցին կողմերն է, բայց տունը չեմ գիտեր, շտրաթը երկու երեք գիշեր ճնողքին քովին կը բացակայի, հոն կ'երթայ . . . :

Տիկին ՄԱՆՈՒԵԼԻ. — Եւ Պ. Օննիկը պիտի տեսնայ մեզի միասին՝ իր հոմանուհին ննջասենեակին առ ջեւ . . . :

ՀՐԱՆԴԻ. — Զէ՛, շէնք չնորհք պատուաւոր բանսիօն է, սենեակ սենեակ վարձու կուտայ, տեսնամ Օննիկը, հասցէն իմանամ կը բաւէ, իր միջնորդութեանը պէտք չունիմ սենեակ բռնելու համար, և անշուշտ ինքն ուշ չպիտի գիտնայ թէ ես ցերեկ ատեն այդ տունը կուդամ :

Տիկին ՄԱՆՈՒԵԼԻ. — Ամէն պարագայի մէջ ծայրայեղ զգուշաթիւն Հրանդ, հիմակաւընէ սարսուռ կուգայ կոր վրաս, մահու կենաց իննիր է, խորհէ որ ի՞նչ կ'ըլլայ վիճակս, պատերը անգամ աչք ունին, դիտած ըլլաս :

Սպասուհին ներս մտաւ, սուրճի զաւաթները առ նելու պատրուակով, և չկընալով զսպել զայրալից ակնարկ մը՝ զոր անփոյթ մը չտեսնալ ձեւացուց Հրանդ, սի-

կարեթին տուփը հանելով գրանէն և իր թէ բնդհատուած խոռքը շարունակելով .

ՀՐԱՆԴԻ. — . . . Ամէն պարագայի մէջ Տիկին դուք ալ ձեր ձեռքին եկածը ընելու էք, ալիւր և մանաւանդ հանդերձեղին զրկելու համար Հայտստանի սովեալներուն :

Տիկին ՄԱՆՈՒԵԼԻ (Սոյնչափ անտարբեր) : — Արդէն ամուսինս նախաձեռնարկ եղած է, և կարծեմ 500 տուփ կաթ և 200 ձեռք զգեստեղին հաւաքած են արդէն :

ՀՐԱՆԴԻ. — Ամերիկեան Նպաստամատոցին ձեռքով ոլիտի զրկեք տիկին :

Սպասուհին ակամայ մեկնեցաւ սենեակին, ակռաներուն մէջէն մռնչելով .

— Անշնորհք, ո՞վ կը խարէ կօր : Աս հիմակուան պոռադ նայէ, զուռը բացի նէ ձանը բացուեցաւ :

ՀՐԱՆԴԻ. — Աղէկ յարմարցուցի . . . :

Տիկին ՄԱՆՈՒԵԼԻ. — Կը կործե՞ս որ կլեց :

ՀՐԱՆԴԻ. — Թող կառկառա ընէ . . . , մէյ մըն ալ կը տեսնայ մեղի . . . է՛, Մաննա՛ս, ես երթա՛մ, ո՞խ ուաքերս առաջ չեն երթար կօր, անզա՛մ մը, զոնէ անզամ մը (երկու թեւերուն մէջ առնել կը փորձէ) :

Տիկին ՄԱՆՈՒԵԼԻ (Աեւերուն մէջէն խոյս տալ ջանալով) : — Հրանդ ինքզրնքի եկուր . . . :

Տիկինը կը յաջողի խոռափիլ, և ոտքին մատներուն վրայ կոխելով հայելիին առջև կը փախի, մինչ Հրանդ իր որսը կորսնցուցած վագրի մը պէս աչքերը բոցայտա՛ կանգ կ'առնէ, յուսահատօրէն թեւերը ձգելով, համոզուած թէ մեծ անխոնեմութիւն է հալածելու փորձ մը ընելը . . . Մաննիկ ցուցամատը շարժելով և գրգռիչ ծիծաղ մը դէմքին վրայ .

Տիկին, ՄԱՆՆԻԿ. — Համբերէ՛ պէսէքս...:

Հրանդ գրգուռած, զլուխը ցնցեց, ուժով մը բաշաւ դուռը և նշմարեց որ սպասուհին սանդուխին գըշտուխը կեցած է: Յետոյ կրկին գոցեց դուռը, և շեշտակի նայելով Մանսիկին, կատաղութեան ժղիտ մը դէմքին վրայ, հառաջեց.

ՀՐԱՆԴ. — Շատ պիտի զզիաս...:

Տիկին, ՄԱՆՆԻԿ (Միշտ ծիչաղելով). — Ո՞ւշ մինչ հուշ պէտք՝ քս...:

Հրանդ վորանեցաւ մեկնելու, երակներուն մէջ ուրիշը կը փրփրէր, Տիկինի քրքիջները կ'ըմբսատացնէին իր ժիկերը: Յետոյ, հօմակերպեցաւ, դու ող բացաւ և ջանալով պաղարինութիւնը պահել, բարձրածայն րուն:

ՀՐԱՆԴ. — Յարդանքներս թովմաս էֆ. ին: Առաջ Առաւած, ձիւն ձմեռը չեկած, Հայաստանի մերկ ու բաղիկ մեր եղյայրները տղէկ մը կը պատսպարենք: Ի՞նչ բննք Տիկին, մեր պարաւականութիւնն է, աղէտ մըն է եկաւ, ծալլապատիկ նստիլ չըլլար:

Տիկին ՄԱՆՆԻԿ (գէպի դուռը յառաջանալով). — Անշոշտ, որո՞ւն կոկորդէն վար կ'երթայ կոր պատառք, երբ զիտենք որ անդին պաւտ մը կաթի կարօտը կը քաշեն ա՛խ Հայաստանի մեր մանսուկները:

ՀՐԱՆԴ (զերասանական մէսիթ մը ըրաւ, թեւերը յուսահասորէն արձակելով օդին մէջ և ձայնին սղբերգական շեշտ մը առավ, ի տես սպասուհիին որ ունկնդիր կ'ըլլար այս շնոծու խոսակցութեան): — Այո՛, ամսո՛ս, հազա՞ր տփսոս տիկին:

Սպասուհին փողոցի գուռը գոցելով Հրանդին վրայ, դէպի խոհանոց գնաց, ինքնիրենը խօսելով..

— Ճիշճնէմին ալուճախը դնա՛, անշնո՛րնք, լիսկնէր

ա՛, սըւոր նայեցէք, բերնիդ կը վազէ՛ կոր «Հայատատան»: Էյոր ամէն հեղ զալուդ Հայաստանին ալուր, հազոււստ զրկելու վրայ կը խորամթէիր կոր նէ, մինչեւ հիմա հազա՞ր պալիս լաթ կ'երթար:

Հրանդ, Տիկին Մաննիկի զովէն բաժնուելէ նտքը, շխատկ Օննիկին գրասենեակը զնաց: Օննիկ, Ազապիկ ամստէրը, քօմիսիօնի պիւրօ մը բացած էր, որ պէտք է խստովանիլ թէ՛ բանի մը չեր ծառայեր, զրեթէ պարասղ տեղը վարձք կուտար, բարօյական օդուտ մը մինակ ունէր, երեւոյիները կը փրկէր, շրջուն քօմիսիօննիի զիրքէն կը բարձրացնէր զինքը: Հօրը ժառանգութիւնը վասնած ըլլալուն համբաւը՝ մեծ վարկ մը չեր տար իրեն՝ զաճառականներուն քով, որոնք թէեւիր բարեցիշատակ հայրը յարգելնուն համար պղտիկ զործեր մը կուտային, բոյց ամէն անզամուն ալ վըստահ էին որ... խեր պէտք չէ սպասել այդ գործէն:

ՕՆՆԻԿ. — Օ՛, տա ի՞նչ պատիւ, Հրանդ պէյս...:

ՀՐԱՆԴ. — Շատ կարօցեր էի քեզի, անդամ մը երթամ տեսնամ, ըսի:

ՕՆՆԻԿ. — Զահմէթ ըրեր ես:

ՀՐԱՆԴ. — Ի՞նչ կայ չկայ նայինք Օննիկս, գործերը ի՞նչպէս կ'երթան կոր:

ՕՆՆԻԿ. — Ըսկը աւելորդ է, զոիզ կայ, դանակի պէս զործերը կտրած են...:

ՀՐԱՆԴ. — Տիկինը ինչպէս է:

ՕՆՆԻԿ. — Ենորհակալ եմ, շատ տղէկ է:

ՀՐԱՆԴ. — Պակաւեցէ՛ք լմնաց երթայ եղբայր:

ՕՆՆԻԿ. — Մամա՞ս, խեղճն օիրտին կ'իջնայ երը խմանայ որ Հոռմի աղջկան հետ կը կարգուիմ կոր: Այ զինքը մատիկ ընելու է, «Հայու աղջի՞կ կը պակուր»: «Քինծի գերեղման զիր ի՞նչ կ'ուղես ըրէ»....

ՀՐԱՆԴ. — Միշտ նոյն տօնման էք, կեցիր նոյնում ուր
էք . . . :

ՕՆԵԻԿ. — Խսանան փողոցին ետեւը, Մատամ կա-
լիօրին բանսիօնը :

ՀՐԱՆԴ. — Այս', այս', իիշեցի:

Հրանդ թէև անտարբերութիւն կը կեզծէր, բայց
նպատակն էր տեղն ի տեղօք հասցէն ժմանալ, դռւոնէ
դուռ թափուելով մատամ կալիօրին բանսիօնը փնտե-
լու անհաճոյ հարկին տակ չգտնուելու համար :

ՀՐԱՆԴ. — Բայց կարծեմ այն փողոցը արեւ չի տես-
նար, չատ խոնաւ է:

ՕՆԵԻԿ. — Զէ՛ այդչափ, արդէն Բերայի մէջ բար
առները մութ են:

ՀՐԱՆԴ. — Պատուաւոր փողոց է, անանկ չէ:

ՕՆԵԻԿ. — Այս', Թաքսիմէն դառնալուդ առաջին
փողոցը :

Հրանդ խօսքը երկարելու պէտք չունէր, սիրալիք
էներպով բաժնուեցաւ իր սարեկամէն և ուղղակի զնաց
նոյն փողոցը. նպարավաճառի, մը խանութը մատաւ և
տուփ մը սիկտէթ առնելէ ետքը, հետաքրքրուեցաւ
դիսնալ թէ ուր է Տիկին Կալիօրիի բանսիօնը, ուր
վարձու սենեակ կայ եղեր: Նպարավաճառը հրամայեց
իր աշկերտին որ տռաջնորդէ պարօնը կալիօրիի տունը:
Հրանդ բոլոր յարկերը պտտեցաւ, զոհ մնաց տունէն,
փողոցը բազմամարդ չէր, աղմուկ, մխոր ալ չկար,
կարելի էր ամէն աչքէ ու կասկածէ հեռու մնալ այս
խուլ անկիւնին մէջ: Տունէն բոլոր վարձականներն ալ
օտարազգի էին, որով ծանօթի մը հանդիպելու վախն
ու չունէին: Մասնավճարը տուաւ անմիջապէս ու վերի
յարկի սենեակը վարձեց, բացառիկ վճարում մըն ալ
ըբաւ, նոր կահերով օժտել տալու համար սենեակը:

ԿԱԼԻՒՅԻ. — Առանձին պիտի ընակիք պարոն:

ՀՐԱՆԴ. (իբրև թէ յուզուելով). — Ո՛չ, արդէն պի-
չերները պիտի չկրնամ մնալ, շարժուան մէջ մէկ եր-
կու ցերէկ պիտի հանդիպիմ: Միայն թէ այս ունեակին
բանալին միշտ իմ վրաս պէտք է ըլլայ, չեմ ընդունիր
որ պիշերները պարապ ըլլալուն համար ուրիշներուն
տրուի: Կրնայ ըլլալ որ գիշերներ ալ գտմ:

ԿԱԼԻՒՅԻ. — Անշուշտ, ատիկա ըսել չուզեցի, պարդ
հետաքրքրութիւն մը . . . :

Մատամ կալիօրիի չարաճճի ժպիտներուն՝ Հրանդ
շանաց պահել իր լուրջ անտարբերութիւնը, և ուրախ
զուարիթ մեկնեցաւ տունէն:

Հրանդ ճամբան կը մնեախօսէր.

— Կինը օտարազգի, բանսիօներները օտար, ոչ մէկը
պիտի հետաքրքրուի մեզմագ . . . :

Երկու օր ետքը Հրանդ Տիկին Մաննիկի ընակա-
րանն էր:

ՀՐԱՆԴ. — Ամէն գործ կարգին է Մաննիկս, ամէն
աչքէ հեռու տեղ մը, ոչ մէկ վախ ու կասկած պիտի
ունենաս, կարծես թէ զիխարկ կապելու գացեր ևս,
այնչափ աննշմար պիտի անցնի տունէդ բացակայու-
թիւնդ . . . :

Տիկին Մաննիկ սարսուս մը ունեցաւ:

ՏԻԿԻՆ. ՄԱՆՆԻԿ. — Ախ, թող չըլլայ, խզճի իսայթ
կ'ունենամ կար . . . :

ՀՐԱՆԴ. — Խզճի խայթ, որո՞ւն համար, ամուսի-
նիդ որ յարզդ չի զիտեր, որ քեզի սիրել չի զիտեր . . .

ՏԻԿԻՆ. ՄԱՆՆԻԿ. — Եթէ հմացուի՛, ա՛լ վայրկեան
մը չեմ կրնար ապրել . . . :

ՀՐԱՆԴ. — Աեղք որ Բերայի մէջ կ'ապրիս կոր, ո՞գ
ո՞րի, եթէ զուն մէկ սիրահար ունիո, ուրիշները տա-

որ, քսան, երեսուն հտա ունին։ Այ որ անմեղ է առիկա թող առաջին քարը նետէ . . . Ամենըն ոլ իրենց օխրոդը ունին, վստահ եղիք։ Ի՞նչ, պիտի հանդուրժեն որ բախտին մէկ խաղովը հարստացած, խոփած ծերուկի մը թեւերուն մէջ թառամի իրենց գեղեցիութիւնը, բանապրկութ իրենց հոգին որ թափ է կ'ուզէ, և այրին սիրուելու ծարաւով։ Զէ՛, Մաննիկս, խիզճի խնդիր չկայ հոս . ձեր ամօւսինները խզահարութիւն կ'ունենան կոր երը Օլիմբիայի, Բարիզիանայի օթնակներուն խարը շամբանիաներ կը պարպեն, իրենց խեղճ կիները երեսի գրայ ձգած . . . Զէ՛, Մաննաս մը՝ մտաներ, քու իրաւունքիդ մէջ ես։ Ամեն ապահովութիւն ձեռք առած եմ։

Հրանդ յաջողեցաւ ամէն վստահութիւն ներշնչել Տիկին Մաննիկի։

ՀՐԱՆԴ. — Ես հիմա կը մեկնիմ, քիչ մը վերջը եկուր, Թօքաթլը ցուցաինդիկին առջեւ կը սպասեմ քեզի, յետոյ ճամբայ կ'ելլանք, Թաքսիմէն կառք մը ցատկելով շնուր տուներնիս կ'երթանք։

Տիկին ՄԱՆՆԻԿԻ. — Հիմակուընէ կը սոսկամ կոր։

Թէիւ տիկինին վախը իրական էր, բայց միւս յուղուն ալ կը տիրապետէր իր զգացութիւրուն վրայ, որով ուսրափառվ իւտոն վայելքի մը հնաւպատկերը սկսած էր անհամբեր ընել զինքը։

Հրանդ հեռացաւ իսկօյն։ Հազիւ թէ կէս ժամ անշաւ, տիկին Մաննիկ կանչեց սպասուհին։

Տիկին ՄԱՆՆԻԿԻ. — Վարդունի՛, եկուր աղջիկս, քիչ մը օգնէ ինծի, դուրս պիտի ելլամ։

Տիկինը ճոխ արդուղարդերով և բոլոր գոհարները վրան՝ մեկնեցաւ տունէն։ Հրանդ սրտաբրուի կը սպասէր ցուցափեղիկին ետեւ, սեղանի մու առջեւ նստած, արտգ արագ կուլ տալով գտւաթ մը շոքուան։ Տիկին

Մաննիկ գողունի ակնարկ մը նետեց ներս, Հրանդի սիրութ ցնցում մը ունեցաւ, աճտպարեց հաշիւը տեսնելու և ճամբան իրարմէ մէյմէկ քայլ հեռու ու մնաւ վրասակցելով ուղղուեցան դէպի թաքսիմ։

Ա. Ռոկերերանի առջեւ սպասող կառք մը կանչեց Հրանդ, մինչ Տիկինը անդին քառոր բուդափի վաճառուան մը ցուցափեղիկը դիտելու գրադած էր։ Հրանդ կառքը ուղղեց կսահան վարժարանի փողոցը, Տիկին Մաննիկ որ աջքին ծայրովը հետևած էր այս ամբողջն, սահեցաւ կառքին ներս։

Կառապանը զարժացած, ապլած դէմք մը տռաւ։ Կառքը կանգ առաւ Տիկին կալիօրիք տանը առջեւ։ Հրանդ ուղեց կէս ոսկիով ճոմբել կառապանը, որ յածառեցաւ, կուահած էր ամէն բան. երկու ոսկի պահանջեց։ Հրանդ արհամարհնաջով մերժեց, քանի մը թիրախոսքիր ըրաւ կառապանին ընդպիմութիւնը տեսնելով և դուռը երեսին դոցեց։

Կառապանին կատաղութիւնը չափ սահման չունէր։

— Հիմա՛ խերդ անիծեցի՛, նայինք Սամուրեան էֆ. ին կնիկը հոս նետելը ինտո՛ր կ'ըլլայ, մանչեց, և կառքին վրայ ցատկելով մտրակեց ձիերը։

Վայրկենապէս ծրագրած էր ընելիքը։ Խսկոյն թաքսիմ սրճարան մը գնաց, իջաւ կառքէն և ուղղուեցաւ սեղանի մը առջեւ, ուր չորս հողի տաք թղթախաղի մը բռնուած էին։ Սրկածախնդիր, Թափառաշրջիկ, սիսուր անցեալով և ամենատխաւր ներկայով և յունդոյն ապագայով մարդիկ էին, որոնք կառապաններու հետ գաշնակցած՝ ընտանեկտն գաղանիքներ կը հետապնդէին։

ԿԱՐԱՊԱՆԻ. — Տղա՛ք, թուղթը ձգեցէ՛ք, մէծ որս մը կտ' չ. . .

Չորս ստահակները վարկենապէս ձգեցին իրենց
ձեռքի թուղթերը և աչքերնին յառած կառապանին.
անոր ընելիք յայտնութեան կըսպասէին անհամբեր:

ԿԱՌԱՊԱՆԼ. — Տուն մը պիտի կոխենք հիմա:

= Ո՞վ է, մեր զիտցածներէ՞ն է. հետաքրքրուեցան հասկնալ ստահակները:

ԿԱՌԱՊԱՆԼ. — Ասիկա նոր որո է, աւելորդ հարցում մի ընէք, հետեւեցէք:

Չորս արկածախնդիր երիտասարդները հետեւեցան կառապանին՝ ը իր կառքը քշեց իսահեան վարժարանի փողոցէն ներս: Կառքէն իջառ, ընկերներուն հետ մտաւ քովբնտի փողոցին մէջ, դուռի մը առջեկանդ առաւ:

ԿԱՌԱՊԱՆԼ. — Դուք հոս սպասեցէք, ներս մըանմ ես, եթէ գործը անուշի կապեն աղէ՛կ, ապա թէ ոչ ամէն խայտառակութիւն կը հանենք:

Կառապանը՝ կալիօրիի բանսիօնին դուռը զարկաւ, սպասուհին բացաւ գուռը և յանկարծ սարսուռ մը եկաւ վրան, դիմացի պատին տակ տեսնալով դատարկապորտի դէմքով չորս տղաք, որ ձեռքերնին զրպաննին՝ կը շրջէին, աչքերնուն ծայրովը հետեւելով դրան մէջ եղած խօսակցութեան:

ԿԱՌԱՊԱՆԼ. — Մատամը հիմա անպատճառ տեսնալ կ'ուզեմ: Սպասուհին հազիւ թէ հեռացած էր գուռնէն կանչելու համար տիկին կալիօրին, կառապանը արդէն ներս մտած էր ու դէպի սանդուխ կ'ուզզուուէր:

ԿԱԼԻՕԲԻ. — Ո՞վ կ'ուզէք :

ԿԱՌԱՊԱՆԼ. — Հիմա պարոն մը և տիկին մը եկան հոս, շատ կարեսը ըսելիք մը ունիմ, պէտք է տեսնամ զիրենք:



ՏՐԿԻՆ ՄԱՆԵՒԿԻ ԻՐ ԱՐԴՈՒԽԱՐԴԻ ՄՐԱՅԻՆ ՄԷՋ

Կալիօրի որ փորձառու և յանդուզն կին մըն էր,
կոսհելով հանդերձ որ շանրած մը տեղի կ'ունենար.
բոլորովին անտարբեր դէմք մը առաւ:

ԿԱԼԻՕՐԻ. — Ամէն սենհակներն ալ պարոն մը և
տիկին մը վարձած են, ո՞վ է ձեր ուղածը:

ԿԱԼԻՕՐԻ. — Հիմա իմ կառքովս եկան:

ԿԱԼԻՕՐԻ. — Շատ աղէկ, ի՞նչ պիտի ըսէք իրենց:
Կառապանը խոժուռ մը նայելով կալիօրիի աչքե-
րուն մէջ.

— Ամէն բան ձեզի չեմ կրնար ըսել, անձամբ պէտք
է տեսնամ:

— Հաշի՞ւ մը ունիք:

— Այո՛, շատ կարեոր հաշիւ մը:

— Բայց ձեր գրամը առի՞ք կարծեմ:

— Ժամանակ չունիմ, տիկի՞ն, հիմա զիրենք տես-
նալ կ'ուզեմ, այսափ:

— Սպասեցէք քիչ մը, երթամ լուր տամ:

— Միասին երթանք:

— Ո՛չ, վայրկեան մը սպասեցէք:

— Զըլլա՛ր, միասին պիտի երթանք:

— Ի՞նչ ըսել կ'ուզէք:

— Ըսել կ'ուզեմ որ քու տունդ պարախնանէ է,
պատուառոր կիներու արիւնը կը մտնաս կոր:

— Բերա՞նդ կը պատուի՞մ հիմա, գոչեց Կալիօրի
կառապանին վրայ յարձակելու շարժում մը ընելով

— Տեղդ հանդարտ կեցի՞ր, քեզի հետ հաշիւ չու-
նիմ ես, իմ գործս անոնց հետ է:

— Իմ տունիս մէջ ամէն մարդ պատուառոր է,
եթէ գործ մը ունիս գուրաը կրնաս տեսնալ:

— Զկարծես որ բան մը կրնայ թոփի ասկէ, տու-
նըդ պաշարուած է, հիմա ոստիկան ալ կը բերեմ և
ամէն խայտառակութիւն մէջտեղ կ'ելլայ:

Սպասուհին աչքովը հաստատական նշան ըրաւ:
Կալիօրի վերջին ճիգ մը փարձեց.

— Կամ դո՛ւրս կը կորսուիս դուն կամ ես
ոստիկան կը կանչեմ:

— Շա՛տ գոն կ'ըլլամ. մինակ կը ցաւիմ որ քեզի
գէշ պիտի ըւլայ, տո՛ւնդ պիտի գոցեն, առևտուրէդ
պիտի ըլլաս, նոյնիսկ դուցէ՛ բանաը նետեն քեզի:

Կառապանը անդրդուելի կը մնար, բայց միւս կող-
է կըզդար որ շատ յամառ կնոջ մը հետ է գործը, հե-
տեաբար սկսաւ սիրաշահիլ:

— Տիկին կալիօրի՛, չեմ հասկնար որ ինչո՞ւ կ'ընդ-
դիմանաս, կարեոր ըսելիք մը ունիմ պարոնին, ի՛ր ալ,
իրեն հետ եկող կնո՞ջն ալ մանու կենաց ինդիր է
ասիկա, տիկինը շատ աղէկ կը ճանչնամ ես, հի-
մա ամուսինին հեռաձայնով լուր տրուեցաւ որ տի-
կինը այս տունը կը գտնուի, հետեաբար ո՛ւր որ է
պիտի գայ, չե՞ս ուզեր որ քո՞ւ ալ անոնց ալ շահուն
համար երթամ իմաց տամ և պարզն մը առնեմ:

Տիկին կալիօրի որ թէեւ կեղծ անտարբերութեամբ
մը կը լսէր այս խօսքերը, բայց զգալով որ ծշմար-
տութիւն մը չկայ անոնց մէջ, խոհեմութիւն համարեց
Յերկարել խօսակցութիւնը:

— Իմ տանս մէջ սենեակ վարձողները պատուա-
ւոր անհամներ գիտեմ ես, բնականաբար ո՛չ իրենց
ծննդեան վկայականները ոչ ալ պատի արտօնագիրնե-
րը քննելու պէտք ունիմ, ճակատս բաց է, բայց չեմ
ուզեր որ պարզեւէ մը զրկուիս, եթէ երբեք քեզի պար-
զւ մը տրուելու չափ իրաւունք ունիս:

Եւ տիկին կալիօրի առանց պատասխանի սպասե-
լու, ուղղուեցաւ վերի յարկը: Կառապանը կը
հետեւ իրեն, հակառակ տիկինին ստիպումներուն որ
ետ դառնայ, սալօնը սպասէ:

Օտար յարկի մը տակ և ամօթալի գայթակղութեան մը առարկայ դառնալու հեռապատկերին առջև տիկին Մաննիկի զգացած առաջին սարսափները և յուղումները անցած էին արդէն։ Հիմա, Հրատի խանդաղատ բազուկներուն մէջ, սիրոյ ու կարօտի զինարբուքին անձնատուր, մոռցեր էր իր տունը, ամուսինը; զաւակները, իր սիրտը արձակեր էր այս բոլոր նուիրական կապերէն մոռցեր էր իր մայրական որբութիւնը՝ որ խղճի խայթ պիտի տար իրեն, որ պիտի մղէր զինքը՝ Հրանտի հտևէն գուրս նետուելու, և մահու չափ ատելու համար այն զզուելի մարդը զոր կը պաշտէր հիմա։ Կը պաշտէր այս ոճրագործը, որ իր մէջ կըսպաննէր մայրը, որ իր մէջ կը ջախջախէր կնոջուժանապատութիւնն ու հպարտութիւնը որ իր մէջ կը լդրճէր հոգի մը անբծութիւնը։

Յանկարծ Հրանտ և Մաննիկ ցնցում մը ունեցան։ Դուռը զարնուեցաւ։ Վտանդ մը կար անշուշտ, քանի որ հարուածները իրարու կը յաջորդէին։ Տենդաղին անհամբերութիւն մը ցոյց կուտար ա՞ն որ ձեռք առած էր իրենց դուռը։ Տիկին Մաննիկ, անաբեկ, Հրանտին նայեցաւ, որ սառ կարած էր արդէն։ Միայն այդ եղերական վայրկեանին զգա՛ց իր արարքին ահաւոր պատասխանաւութիւնը, զզումը թէւ ուշ, և անօգուտ գուցէ՝ զզրդեց իր ամբողջ էութիւնը և փղձկեցաւ։

—Տղա՛յ մի ըլլար Մաննիկ, նայինք ի՞նչ է, հազիւ կրցաւ կակաղել Հրանտ, որ շուարած շփոթած լրարդէն, իսկ տիկին Մաննիկ կը դողդղար, գոնէ իր երեսը ծածկելու համար թաքասոց մը կը փնտոէր, յուսահատ ակնարկը թափառելով չորս կողմ։ Դուռը կը բաղխէին աւելի ուժգին և աւելի արագ, և տիկին կա-

լիօրի ձայնն էր այս անդամ, որ կ'ազդարարէր չուտ բանալ։

Հրանտ հազիւ թէ բաձկոնը քաշած վրան, մօտեցաւ զուոփն, և յանկարծ դրան առջև Տիկին կալիօրիի դէմքին հետ անձանօթ ու չաբաշուք սիլուէդ մը կանգնեցաւ. կառապանն էր։ Անոր վրէժինդիր ու զալրալից աչքերէն սարուաց։ Հրանտ, ու իր յանցանքը գործած վայրկեանին իսկ բանուած գողի մը պէս խըղձալի ու համակերպիկ երեսյթ մը առաւ։ Տիկին Մաննիկ հազիւ միջոց ունեցած էր մահակալին ետեւ ապաստանելու և վայրկեանէ վայրկեան կը սպասէր հրապարակային գայթակղութեան մը որ իր մահավճիռը պիտի ըլլար։

Տիկին ԿԱԼԻՈԲԻ. —Այս կառապանը սպառնաց ինձի որ խայտառակութիւն պիտի հանէ, ունպատճառ ձեզի աեսնել կ'ուզէ եղեր, տիկինին ամուսինը հոդ պիտի գայ եղեր։

Տիկին ԿԱԼԻՕՐԻ գեռ խօսքը չէր աւարտած, երբ կառապանը մէկ կողմ քաշեց կալիօրին։

—Դուն տեղդ գնա՛, մենք էֆէնտիին հետ կը խօսինք։

Հրանտ գուշակեց իսկոյն որ շանթաժի մը զոհ կ'երթար, հետեւարար համակերպելէ զատ ուրիշ փրկութեան միջոց չունէր։

—Ինձի ճանչցա՞ք, հարցուց կառապանը լիրք ձև մը առնելով։

—Կառապանն էք կարծեմ։

—Այօ՛, տիկինը ո՞ւրի է։

—Տիկինը գնաց։

—Վա՛յ, Տիկին Մամուրեանը գնա՞ց, բայց ի՞նչպէս կ'ըլլայ, մեր աղաքը վարը կը սպասէն կոր, ճանձ չի

կրնար թռիլ ասկէ , ըստու կառապանը հեղնօրէն ծիծաղելով :

— Ի՞նչ Տիկին Սամուրեան , հետո եղող տիկինը իմ կինս էր , ի՞նչ ըսելիք ունիք , չեմ հասկնար կոր , ինձի հետ ի՞նչ զործ ունիք :

— Ո՞ր օրուընէ Տիկին Սամուրեանը ձեր կինը եղաւ , հիմա ուր որ է պիտի գայ արդէն Սամուրեան էֆն , մենք ալ իրեն կը սպասենք կոր , նայինք պիտի ճանշնա՞յ իր տիկինը . . .

Տիկին Մաննիկ որ հեւասպառ ու որտատրոփ կը հետեւէր այս խօսակցութեան , ձեռքերը դիխուն զարկաւ :

— Կարոււած եմ , կորսուած եմ , ի՞նչ բրիր Հրանտ , աղաղակելով խելայեղ ցատկեց մահակալին ետեւէն ու ինկաւ կառապանին ոտքերուն առջեւ :

— Ի՞նայէ՛ ինձի , կը պաղատիմ , դուն ալ Հայ և , տուն մը պիտի կործանի , մեղքցի՛ր :

Բուռն յուզումը կաշկանդած էր Հրանտի լեզուն : Իր առնականութիւնը կորուսած , խաղալիք դարձած էր կառապանին քմահաճոյքին , որ ի՛ր ալ տիկին Մաննիկին ալ ճակատագիրը անոր ձեռքն էր :

— Ամօթ չէ քեզի պարոն որ առանկ պատուաւոր տիկին մը այս խայտառակ տեղերը կը բերես , հիմա ի՞նչ հաշիւ պիտի տաս էրկանը :

— Կ'աղաչէմ , աղատէ մեղիւ կը թախանձէր տիկին Մաննիկ :

— Ամէն մարդ ալ հոգի ունի , առանկ գեղեցիկ կինը ո՞վ չի սիրեր , լրօրէն բացադանչեց կառապանը , ու ձեռքը տարաւ տիկին Մաննիկի ծոծրակին :

Տիկին Մաննիկ այս բիրտ մատներուն հպումին տակ ամբողջ մարմնովը սարսուց , և թոյլ տուաւ որ

անոնք իր վիզէն վերցնեն մարգարտայեաբանարիթը : Կառապանը կանդ չառաւ սակայն , շարունակից իր շահատակութիւնը , յաջորդաբար թոցնելով ապարանջանը և մատանի մը :

Կին Մաննիկ տհանելով որ իր բոլոր գոհաբներէն կը պրկուի , խորհեցաւ թէ ի՞նչ բացարաւթիւն պիտի տար ամուսնին , ուստի ճիգ մը ըրաւ ընդդիմանալու :

— Կը բաւէ՛ , քաշէ՛ ձեռքդ , խիղճ չունի՞ս :

Կառապանը սակայն իր որսը դիւրաւ ձեռքէ հանելու միտք չունիր :

— Հիմա կարզը քեզի եկաւ պարո՞ն , պոռաց Հրանտի երեսին , երբ անիկա լուռ հանդիսատես կ'ըւլար իր զոհին կողոպուտին : Զեռքերը կը գողացին երբ զրամապանակը հանեց զրպանէն , ուրկէ 10 ոսկինոց մը ուսնեցուց կառապանին ձեռքը , բայց այս վերջինը խլեց զրամապանակը .

— Մնա՞ք բարով , ես կ'երթամ կոր , դարձեալ հրամմեցէ՛ք , ունաց ծիծաղելով : և քայլերը ուղղեց զէպի սանդուխ : Հրանտ հաղիւ թէ բողոքելու շարժում մը ըրաւ , լսկ տիկին Մաննիկի զրեթէ իր խելքը կորուսած , աչքերը խելայեղօրէն բացած , կը կրկնէր

— Շո՛ւա ելլանք ասկէ , ուր բերիր ինձի , այս ի՞նչ փորձանք բացիր զիխուս , ի՞նչ պատասխան պիտի տամ ամուսինիս երբ հարցնէ որ զոհաբներդ ուր են :

— Ամէն բան իր տեղը կ'ուզայ , հոգ մի ընկր , ասկէ ինքնինքնիս դուրս նետենք կտկաղեց Հրանտ , որ չոշորդ մը դարձած էր այլնս :

Կառապանը , սանդուխներէն վար իշած պահուն , մարմնին ամէնէն գաղանի տեղուանքը սկսաւ տեղաւորել շորթած գոհաբները և զրամապանակին պարունակութիւնը , 10 ոսկինոց մը միայն զրպանը դնելով :

Դոր ցոյց պիտի տար իր ընկերներուն, իբր իր փրցնել յաջողած բովանդակ կաշառքը :

Տիկին Կալիօրի սանդուխներուն ատարուար անձկութեամբ կրսպասէր որ կոփւ մը, գալթակղութիւն մը պիտի ելլար վերը, ու տեսնալով որ կառապանը գոհունակ դէմքով մը կը մեկնի, սիրաը հանգստացաւ, ու հրամայեց սպասուհիին որ դուռը բանայ :

Կառապանին մեզսակիցները հազիւ թէ նշմարեցին իրենց : Նկերը, հաւաքուեցան շուրջը .

ԿԱՌԱՊԱՆԸ. — Խեղճ բան, հազիւ 10 սոկի մը կրցայ փրցնել, ըստ յուսահատ դէմք մը առնելով :

Ստահակները որ կ'սպասէին մնծ աւարի մը, ըստ պառնական դիրք առին անմիջապէս .

— Հոս եկողը 10 սոկիով չի գար, գրպանը լեցուն կ'ըլլայ՝ տիկինն ալ հարկաւ դոհարներ ունէր վրան, հանէ նայինք :

— Հաւատացէք որ հազիւ հազ այսչափ դրամ մը ելաւ վրայէն :

Կարելի՞ բան էր որ համոզուէին ընկերները . փորձեցին կառապանին գուգաները սկսան խուզարկել : Կառապանը ոգի ի բոխն ընդդիմացաւ, ուրկէ աւելի կատաղեցան սահակները : Գրիթէ ամայի փողոցի մը մէջ, աւարի բաժանումին առթիւ ծագած այս վէճը երբ մէկ կողմէ կը շարունակուէր, կառապանին ընկերներէն երկուքը ձեռք առին կալիօրիի տան դուռը :

Տիկին Մաննիկ և Հրանտ սարսափով լսեցին փողոցին մէջ յանկարծ ծագած այս ժխորը :

— Նայէ ի՞նչպէս դրան զանգակը կը զարնեն կոր, անպատճառ ամուսինս է, աղաղակեց կրկին Մաննիկ ահարեկ :

Արդարե զրան զանգակը անընդհատ կը հընչէր : Տիկին Կալիօրի, որ վրդոված էր արդէն փողոցէն եկող աղմուկէն, պատուհան մը բացաւ, ասկինալու համար թէ ո՞վ էր դուռը զարնողը :

Տիկին ԿԱԼԻՕԲԻ. — Ո՞վ է, ի՞նչ կ'ուզէք :

ՄՏԱՀԱԿՆԵՐԻ. — Ծուտ դուռըբացէք : Կրկնեց իր հարցումը ամիկին կալիօրի, բայց նոյնչափ անորոշ պատասխան մը սատցաւ : Վերջապէս, դուռնէն և պատուհաննեն խօսակցութիւն մը սկսաւ, որ հետզհետէ փոխուեցաւ վիճաբանութեան :

Կառապանը կը ճգնէր օձիքը ազատել, համոզեցանալով իր ընկերները որ աւարի բաժանումը փողոցին մէջտեղը չըլլար, ծանօթ հաւաքատեղին երթան : Իսկ երկու մեզսակիցները սպասնական դիրքով կեցած էին քովը, արդիւնքին սպասելով իրենց ընկերներուն դիմումին :

Տիկին Կալիօրի կը յամառէր դուռը չբանալ, կունելով որ գայթակղութիւն մը պիտի ծագէր : Երբ տեսաւ սակայն որ այս խորհրդաւոր մարդիկը իր տունէն բաժնուելու միտք չունին, աճապարեց վեր ելաւ, Հրանտի և տիկին Մաննիկի գտնուած սենեակը :

ԿԱԼԻՕԲԻ. — Ո՞րկէ ալ այս անշնորք մարդիկը բերիք ձեր ետեւէն, մէկ փարայ եղաւ առնիս պատիւը, ի՞նչ բացարութիւն պիտի տամ վարձակալներոււ :

Տիկին ՄԱՆՆԻԿ. — Բայց տիկին ո՞վ որու պիտի մեղադրէ, ուրկէ գիտնայինք որ հոս թակարդ մը լարուած է :

Կալիօրի զայրացաւ, բողոքեց :

ԿԱԼԻՕԲԻ. — Կը ներէք տիկին, ես ութը աարիէ իվեր այս տունին մէջ բնակած եմ օր մը իսկ ասանկ

գայթակղութիւն չէ պատահած, կ'աղաչեմ որ շուտ մեկնիք, վտանդ կ'ոպառնայ ձեղի. ինձի ալ խաղք ըրիք։
ՀՐԱՆՏ. — Ի՞նչ վտանդ տիկին, կառապանը չզբաց։

ԿՈԼԻՕԲԻ. — զնաց և ընկերներն ալ միասին բերաւ, կ'երեաց թէ ձեր տուած պատառը բերնին համ տուաւ։

Հրանտ և Մաննիկ բոլորովին շփոթեցան, ա'լ տարակսյա չկար որ դուրսի իրարանցումին առարկան իրենք էին։

Տիկին Մաննիկ, մահու չափ տժոյն, աղաղաղողական շեշտով մը հարցուց կալիօրիին։

— Բայց տիկին, քանի որ դուռը ձեսք առած են ուրիշ պիտի փախինք։

Եւ իսկոյն տառը ոսկինոց մը սահեցուց տիկին կալիօրիի ափին մէջ։

Տիկին, ԿՈԼԻՕԲԻ. — Բայց չո՛ւտ, տեսէք դուռը անընդհատ կը զարնեն կոր, պարտէզին դուռէն կ'երթար։

Տիկին, ՄԱՆՆԻԿ. — Ախ, հազար չնորհակալ են տիկին, Ա'ստուած իմ այս ինչ փորձանք եկաւ զրւգուս։

Հրանտ և տիկին Մաննիկ հապձէպով հազուեցան. տիկին կալիօրի զիրենք առաջնորդեց խոհանոց, անկէ անցան պղտիկ պարտէզ մը, որ գրեթէ լուսամուտի տեղ կը ծառայէր։ Տիկին կալիօրի մօտեցաւ պարտէզին զրան, ականջներնուն կասկածելի ձայն մը չէր գար զրան ետևէն, յամբարար բացած դուռը, զլուխը դուռ հանեց, ոչ ոք կար, նշան ըրաւ իր հիւրերուն, որ անմիջապէս դուրս նետուեցան։

Տիկին Մաննիկ աղա՛տ շունչ մը առաւ, աչքերը փակեց, նուաղում մը եկաւ վրան, մինչ Հրանտ չարաչար ամօթահար կ'զգար ինքզինքը, և իր զոհին երեսը նայելու չէր համարձակեր։

Տիկին, ՄԱՆՆԻԿ. — Գէշ խաղ մը խաղացիր, բը նաւ չէի սպասեր քենէ որ այսչափ թեթևութեամբ պիտի վարուիս, ո՞ր բերիր ինձի։

Հրանտ ալլայլ մէ մը եղաւ, իսկ տիկին Մաննիկ որ գտած էր իր պաղարիւնութիւնը՝ իրարմէ ծանր ու վիրաւորիչ նախատինքներով կը հարուածէր իր սիրահարը, որ իր շարունակէր համբ մնալ, ինքնապաշտպանութեան բառ չգտնելով, զայրովի այց յեղակարծ պոռթկումը՝ բոլորովին շփոթութեան կը մատնէր այնքան սրամի ու պատրաստամիտ Հրանտը։

ՀՐԱՆՏ հազի. կակազեց. — Բայց տիկին, ինչո՞ւ կը մեղաղքէք ինձի, ևս ալ ձեզի պէս զոհ մըն եմ,

Տիկին Մաննիկ հիմա ինքինքը չարաչար նուաստացոք կ'զգար՝ սիրտ տուած, ըմալունհամար երիտոսարդի ճշ զոր առնական հպարաւութեամբ զինուած և ըմբուտ հոգի մը կը կարծէր, մինչդեռ գայթակղութեան ամբողջ ընթացքին անիկա եղած էր մարդ մը՝ թող, անջիղ, արժանապատուութենէ զորկ, խեղճուկ ու կրաւորական, որ զինքը սիրող կնոջ մը զալարումներուն ու տառապանքին լուս հանգիստաես եղած էր, կառապանի մը քմահաճոյքին զերի զարձած էր, անմիջապէս փոխանուկ անոր յանգնաւութիւնը խորտակելու՝ զոնէ երկոյթները փրկելու համար։

Տիկին, ՄԱՆՆԻԿ. — Կորսուէ։

ՀՐԱՆՏ. — Եելքի՞դ եկաւ։

Տիկին ՄԱՆՆԻԿ. — Եելքիս եկած էր՝ այս' բայց առաջ, ո՛չ թէ հիմա, երբ տկարացայ հուատալու քու

խօսքերուղ, իսկ հիմա աւասի՛կ կը թքնե՛մ երեսդ:

ՀՐԱՆՏ.— Բայց տիկի՞ն, իրաւունք չունիք նաւիստելու ինձի, ես ալ ձեզի ոլէս պատուեւոր երիտասարդ մրն եմ:

Տիկին ՄԱՆՆԻԿ (ծիծաղելով).— Պատի՛ւ, — բայց ո՞ր որ ոնկցաք արդեօք այս ապրանքը պարո՞ն: Կին մը զլիսէ հանելով այս ծուղակին մէջ նետե՞լն է ձեր պատիքը, ես վստա՞հ եմ որ գուք ալ մեղսակից էք այս առաւիտաներու ընկերութեան:

ՀՐԱՆՏ.— Ալ չափը անցուցիք, տիկի՞ն, գուք ուզեցիք որ հոս բերեմ ձեզի, ես ալ բերի, իմ մտքէս երեակայութենէս կ'անցնէ՞ր որ այս փորձանքը պիտի պատահէր:

Տիկին ՄԱՆՆԻԿ.— Անամօ՛թ . . . կը համարձակի՞ս տակաւին ինքինքդ պաշտպանի:

ՀՐԱՆՏ.— Հարկաւ, որովհետեւ խիզճս հանդարտ է:

Տիկին ՄԱՆՆԻԿ.— Պատի՛ւ, խի՛զճ, այս սոկեզօծ խօսքերը արհեստն ին, միամիտ կիներս շացնելու համար:

ՀՐԱՆՏ (Հեղնաբար).— Շա՛տ միամիտ, պատուաւոր երիտասարդներ մոլորեցնելու աստիճան միամիտ:

Տիկին ՄԱՆՆԻԿ զայրալիք ակնարկ մը նետեց Հրանտի վրայ, և «Սրիկա՛յ» մոնշելով, բաժնուեցաւ Հրանտի քովէն, երբ հասած էին արդէն Սրբա ՍԵԼՎԻ:

Հրանտ յուսահատ փորձ մը ըրբաւ սիրաշահելու իր երեսը իս զառ չտեսնալ ուխտող Մաննիկը, կոռք առաջարկելով, մինչ տիկին Մաննիկ առանց պատասխան տալու, արագ քայլերով ուղղուեցաւ դէպի թաղ սիմ, թրամուէյի կայարանը: Հրանտ խորտակուած և ընկճուած կանգ առաւ, իր նայուածքը բաւական ատեն և հետեցաւ իր զոհին, որ առանց անդամ մը գոնէ գլու-

նը ետև գարձնելու՝ նետուեցաւ հանրակառքին մէջ:

Քանի մը վայրկեան՝ մնաց այդպէս արձանացած, արտմութիւն մը չոքեց վրան, տիսուր ընազդը՝ թէ տիկին Մաննիկի սիրաը յաւիտեան փակուած էր իրեն համար:

Տիկին Կալիօրի պարտէղին գուոը փակելէ ետք, եկաւ փողօցին զուուը բացաւ, և խիստ շեշտով մը հարցուց թէ ի՞նչ կ'ուզեն: Ստահակները՝ պատասխանեցին որ տիկին մը և պտրոն մը եկան քիչ մը առաջ, զանոնք պիտի տեսնեն:

ԿԱԼԻՅՈՒՅԻ. — Սա կառապանը եկաւ և կտոքէն առնելիք մը ունի եղեր առաւ զնաց. գուք ի՞նչ պահանջ ունիք:

— Մենք ալ պիտի տեսնուի՞նք:

— Բայց անոնք զացի՞ն:

— Ի՞նչ, ո՞ւր զացին, սուտ ես, գեռ հիմա հոս էին:

— Այս հոս էին, բայց հինգ վայրկեան առաջ ձգեցին զացին, ես ալ չհասկցայ որ ինչո՞ւ աճապարեցին մեկնելու:

— Զենք հաւատար, նայինք պիտի:

— Նայեցէք տղա՛քս, բայց իս ալ խելքս չհասաւ, պարտէղին զուունէն՝ փախելու պէս զացին, ի՞նչ անցաւ դարձաւ չհասկցայ, զարմանալի բան, ո՞վ էին ի՞նչ էին:

Այնչափ զստահ և համոզիչ շեշտ մը ունէին: Տիկին Կալիօրի խօսքերը, որ ստահակները թէւ գէպի սանդուխները խոյացան, բայց տեսնելով որ տիկին Կալիօրի ընդդիմութիւն մը չըներ, իրենք ալ համազուեցան թէ որսը փախա՛ծ էր. Կրկին բանազէծի բըռնուեցան կառապանին հետ, որ միշտ պահելով իր ան-

տարբեր երևոյթը, հրաւիրեց զիրենք երթալ դէպի
Տօլապտէրէ իրենց սրճարանը, որ իրենց կայանն էր,
արկածախնդրութիւններով ձեռք ձգուած աւարները
բաժնելու համար:

Տիկին կալիօրի իր սենեակը քաշուեցաւ, կրած
յուզումներէն զլուխը սկսած էր ցաւիլ:

— Անպիտանները պատճառ պիտի ըլլալին որ ոս-
տիկանութիւնը իմանար տունո փակէր, հացէ՛ս պիտի
ըլլայի, կը խորհրդածէր կալիօրի, երբ դուռը գարնուե-
աւ:

“Տիկին կԱԼԻՕԲԻ. — Օ՛ֆ, նորէն հկան, չվերջա-
ցաւ, առ ի՞նչ փորձանաւոր սիրահարներ են եղեր:

Եկողները ատկայն, Ագապին և փաստաբան կար-
կամեանն էին, որոնք սենեակ վարձելու պատրուակով
կ'ուզէին ժամանակ անցընել տանը մէջ, սպասելով
տօքթօրին և ափկին Փառիկին որոնք ուր որ էին պիտի
գային հիմա, եթէ ճիշտ էին Ագապիի քաղած տեղե-
կութիւնները:

Տիկին կալիօրի պատուով ընդունեց իր հիւրերը.
և փաստաբան կարկամեանը ներկայացուց իրը այն վար-
ձակալը, որուն համար քանի մը որ սուած եկած ու
խօսած էր իրեն:

Ընտանեկան, մտերմական խօսակցութիւն մը ըս-
կսած էր և Ագապի որ«տունէն» կը սեպուէր, բազմո-
ցին անկիւնը քաշուած սիկառ մը վասելու վրայ էր,
երբ կառքի մը թաւալումը կանգ տուաւ տանը առջե-
ու դուռը զարնուեցաւ:

Ագապի և կարկամեան խորհրդաւոր ակնարկ մը
փոխանակեցին իրարու, հետ սրտատրոփ սպասելով: —

Տիկին կալիօրի, տակաւին քիչ մը առաջ պատահած
գալթակութեան մղձաւանջին տակ, ակամայ ոտքի

ելաւ, սրտնեղ դէմքով մը, և դէպի պատուհանը ուղ-
ղուեցաւ:

— Դուռը բա՛ց էլէնի, յետոյ սենեակ վերադար-
ձաւ, հանգիստ սիրտով և բազմոցին միւս կողմը տե-
ղաւորուեցաւ:

Ա.Գ.Ա.ՊԻ. — Եապանձի չե՞ն եա:

Տիկին կԱԼԻՕԲԻ անտարբեր դէմքով մը. — Զէ
տօքթօրն է:

Սանդուխէն վեր ելլալու ոանաձայները կը հասնէին
արգէն, որոնց մէջ մետաքս չըջազդեսաի մը Յշխտոցը
որոշապէս կը լսուէր:

Ագապի, հետաքրքիր սպասուհիի մըներելի համար-
ձակութեամբ մօտեցաւ դրան և կամաց մը բանալով
դիտեց հիւրերը, որ սանդուխին զլուխը ելած էին ար-
դէն, եւ զմայլած դարձաւ իր տեղը, կեղծաւորաբար
բացագանչելով.

— Ի՞նչ աղուոր կին է:

Ժամանակ կորսնցնել չէր ըլլար, փաստաբան Կար-
կամեան՝ երևոյթները փրկելու համար տրամադրելի
սենեակները պատելէ վերջ, մեկնելու պատրուակ մը
ստեղծեց, վայրկեանէ մը յետայգալ խօստանալով. Ագապին
թողուց Կալիօրիին քով և հինգ վայրկեան եաքը ար-
դէն հեռածայնին զլուխը անցած էր.

— Ալօ՛, ալօ՛...

— Ո՞վ կ'ուզէք...

Մէրտինեան Անիկտոս էփ, ին.

— Դուքք ո՞վ էք:

— Ձեր տիկինը հիմա տօքթօրի մը հետ կասկա-
ծելի տուն մը եկաւ կառքով, իսական վարժարանի
փողոցէն ներս, աջրդ առաջին փողոցը, տիկին կալիօ-

բիին բանսիօնը :

— Դուք ո՞վ էք.

— Չեր պատիւին նախանձախնդիր բարեկամ մը : Անիկտոս էֆ. ցնցուեցաւ, նախ մտածեց որ եղածը խա՞ղ մըն է սրգեօք, զուցէ նոյնիսկ իր կնոջ կողմէ յերիւրուած, փորձելու համար ամուսնը թէ ո՞ր աստիճան հաւատք ըունի իր հաւատարմութեան վրայ : Բայց միւս կողմէ, չհաւատալու չափ ալ միծ վտահութիւն մը չունէր կնոջը վրայ, որ շատ անգամ համոզիչ պատասխան մը չէր գտներ՝ երբ յաճախ դուրս կ'ելլար և ուշ կը մնար :

Վոյրկեան մը վարանե վերջ, Անիկտոս էֆ. կառք մընստաւ ևուղղուեցաւշխակ ցոյց տրուած հասցէին : Կարկամեան վերադարձաւ կալիօրիի տունը և վայրկեանէ վայրկեան անհամբեր կըսպասէր դրան աւետարեր զանդակին :

Երկար սպասելու պէտք չ'ունեցաւ : Ակաջները սրած դրան, հազիւ թէ սուրճին առաջին ումպը քաշած էր, երբ կառքի մը գրրգումը լսեց : Իր յուզումը շատ բուռն եղաւ, վայրկեանէ՝ մը արդէն ամէն ինչ պիտի յայտնու էր : Մատքին մէջ տրագ արագ շրջան կընէին իբրարու յաջորդելիք բոլոր դէպքերը, և վերջապէս նշանախօսութեան խզ ւմը որովպիտի կրնար տիրապալ չարաչար յուստախար եղած նուարդի սիրտին :

Դրան զանդակը հնչեց, Տիկին կալիօրի պատուհանին առջև գնաց, և ո՞վ է այս չնորքով մարդը» ըստ ինքնիրեն, յիշողութեանը մէջ իզուր պրալտելով այս դէմքով ծանօթ մը :

Սպասուհիին հրաման ընելով որ բանայ դուռը, ինք ալ սանդուխներէն վար իշու :

ԱՆԻԳՏՈՍ իժ .— Բարեւ Տիկին, կրնա՞մ զիտնալ թէ քասորդ ժամ առաջ տիկին մը և տոքթոր մը եկա՞ն այստեղ . . . :

Տիկին կալիօրի յանկարծակիփ եկաւ, իր առաջին մտածումը եղաւ :

— Անաւասիկ նոր փորձանք մը, կ'երեւայ թէ բուլորն ալ ժամադիր եղեր են այսօրուան համար . . . : Տիկին կալիօրի վախցաւ այս անծանօթ «էֆէնտիին» շանթահարիչ նայուածքէն :

— Խնդրեմ Տիկիփմ, ըսէ՛ք որ տոքթոր մը և տիկին մը եկա՞ն այստեղ . . . :

Տիկին կալիօրիի շուարումը տեսնելով, կտսկածները աւելցան, յուզումէն ու զայրոյթէն կը սկսէր դողալ :

— Ո՞ւր են տիկին, ինծի առաջնորդեցէք անոնց քով :

— Բայց այդպիսի զոյգ մը չեկաւ պարո՞ն . . . :

— Մի՛ ուրանաք, գիտցէք որ ձեր զիմացը կը գտնուի մէկը որ կրնայ այս վայրկեանիս տակնուվրայ ընել ամէն բան, մի՛ ստիպէք որ սոտիկան կանչեմ :

— Բայց ինչ պատճառ ունիք հետաքրքրուելու որ տիկին մը և տոքթոր մը եկա՞ծ են թէ ոչ, այս տունը բանախօն է, շատերու ունեակ տուած եմ՝ վարձքով և յետոյ պարո՞ն, պարկեցաւ տուն մըն է ասիկա, ինընդրեմ ու է կասկած չունենաք, այստեղ բժիշկ ալ սենեակ ունի, փաստարան ալ, դայեակ ալ . . . :

— Տիկիփմ, կը պահանջեմ որ զիս անմիջապէս առաջնորդէք տոքթորին քով, ինքինքս շատ գէւ կը զգամ կոր . . . :

— Բայց հիմա յաճախորդ կայ քսվը . . . :

— Հոգ չէ, վայրկեան մը դուրս կուզայ, ևս ալ իմացայ որ հոս ճարտար բժիշկ մը կայ եղեք, ճամբան սիրտիս բարախումը բռնեց, ինքզինքս հոս նետեցի...:

Տիկին կալիօրի կը զգար թէ Անիգտոս էֆէնտի կը հեղնէր զինքը, բայց իր բոլոր ձիգերուն հակառակ չկրցաւ ընդդիմանալ, այնպէս որ Անիգտոս էֆէնտի մուլեղնած ցուլի մը պէս խոյացաւ սանդուխնէրէն վեր:

Առաջին դուռը որ բացաւ, կարկամեանի և Ագապիի գտնուող սենեակն էր: Գլխու խոնարհութիւն մը ըրաւ, մինչ կարկամեան և Ագապի ոտքի ելլելով բարեացակամ երեւոյթ մը առին.

— Ներեցէք էֆէնտի, ո՞վ կ'ուզէք...:

— Տոքթո՛րը, բացազանչեց, Անիկտոս էֆ. չոր ու զայրալից շեշտու մը:

— Վե՛րն է, երկրորդ յարկը, ան սենեակը, փութաց պատասխանել Ագապի, որ հրճուանքէն կը խայտար...

Առանց ականջ կախելու տիկին կալիօրիի պատշաճութեան հրաւէրներուն, Անիգտոս էֆ. վեր ոլացաւ և աջ կողմի սենեակին առջեւ կանգ առաւ:

Գինարբուքի յատուկ գաւաթի ու պնակի աղմուկ մը հասնէր ներսէն...,

Անիկտոս կատաղօրէն կանգ առաւ... դուռը կը պուտած էր...:

— Դուռն է, կանացի ճիչ մը լսուեցաւ, և Անիկտոս լսեց իր կնոջը ձայնը...:

Հարուած մը դրան, երկրորդ հարուած մը աւելի ուժգին, հարուածները կը յաջորդէին, ոտքով թէ բըռունցքով, դրան նիզը խորտակուեցաւ և դուռը կը նակի վրայ բացուեցաւ...:

Տունին վարձակալները սարսափահար դուրս երան իրենց սենեակէն, իսկ Կալիօրի, Ագապի ու կարկամեան արդէն հասած էին խորտակուած դրան առջեւ...:

Անիգտոս բունցքը բարձրացուց և յարձակեցաւ տոքթորին վրայ, որ պատրաստամութիւնը ունեցած էր հիւանդ մը քննելու դիրք տալու ինքզինքին:

Տոքթորը ջանաց պահել իր պաղարինութիւնը, և նոյն իսկ յարձակողականի անցաւ:

— Խայտառա՛կ, անաւեր սրիկա՛յ...:

— Պարո՛ն, ձեզի գէմ պատուց դատ պիտի բանամ, դուք նախատեցիք ինձի արուեստիս կիրառման պահուն...:

— Ի՞նչ արուեստ խայտառակ, կիները զլիսէ հանչը, ընտանիկան բոյները կործանե՞ն է քու արուեստդ...: Հոս ի՞նչ դործ ունիս ֆուլի՛կ, այս սրիկային հետ:

Անիգտոս ապտակ մը իջաւ ֆուլիկի երեսին, տոքթորը զայն պաշտպանելու շարժում մը ըրաւ, բայց երկրորդ ապտակ մը՝ զգետնեց բժիշկը, որուն կոկորդէն կառչած էր հիմա խարուած ամուսինը ու մոլեգնած՝ կ'ուզէր իր մատները միարձել կոկորդին մէջ...

Ներկաները փութացին միջամտել, տոքթորը ազատելով Անիգտոսի ճիրաններուն մէջէն, իսկ Տիկին ֆուլիկ համարձակութիւն առած օգնութեան հասնող բազմութենէն, պատասխանատուութեան կեղծ արցունքներ թափելով կը սպառնար.

— Անամօթ, խաղք խայտառակ ըրիր մեր պատիւր, այսչափ անմեղ հանդեպումի մը, բժիշկի տըրուած պարդ այցելութեան մը ի՞նչ գոյն տուաւ տեսէք...:

— Ի՞նչ էր հիւանդութիւնդ, այս ծածուկ փողոցները ասանկ անպատիւ տուներու մէջ ի՞նչ գործ ունիս: Բժիշկ կը պակսէր տուն դալու համար, ո՞վ կը խաբես...:

— Ճամբան նուազում եկաւ վրաս, քանի՛ քանի անգամ քեզի չի՞մ գանգատած որ սիրտս կը գոցուի կոր, նորէն գոփօք բռնեց, անցորդները քովս եկան, կառք մը դրին ինձի և հոս առաջնորդեցին, խեղճ բըս ժիշկին յանցանքը ի՞նչ է... ամօթ, մէկ փարայի ըրիր պատիւս, պարապ տունը պիտի դառնամ...:

— Դուանը կղպանքը յաճախորդներուն վրայ սըլի՛ սըլի՛ կղպելէ՞ ետքը տիակնօսքին կ'ընէ այս տոքթուրը, ասոր ո՞ւրաեղը տոքթորի ֆինին է, ո՞ւր է թառ պէլան, ո՞ւր է գործիք մը, ո՞ւր է գոնէ երեսի սըրուակ մը, որ մարելիքները բռնած յաճախորդներուն հոտուըտալ տայ... Պրոպատիկէ աւազա՞ն է աստեղ, ո՞վ կը խաբէք կոր, ապեքա՛խտ քեզի...:

— Պարո՞ն, ձեզի շատ սուզի պիտի նստի բժիշկ մը անպատուելը, տանտիրուհին կրնայ վկայել որ ես այստեղ ֆինին վարձած եմ, և ընդունելութեան որոշ ժամերս ունիմ, բնականաբար երբ տիկին մըն է հիւանդը, չեմ կրնար դուռը բաց թողաւ, ո և է մէկը սխալմամբ կրնայ ներս մտնել, ասիկա տուն մըն է ուր հազար վարձակալ կայ, դուք իսկ պէտք է պահանջէք որ դուռը կղպած ըլլայի: Չեր վայրենի առարքով հրապարակաւ նախատեցիք ինձի, տասը հազար ոսկի վնասուց հատուցում պիտի պահանջեմ, բըս ժիշկի մը ապրուսաք իր պատիւն է, և դուք այս գայթակղութիւնը սարքելով՝ փճացուցիք իմ պարուսատան...:

Փաստաբան կարկամեան ժամանակը եկած նկատեց միջամտելու, տեսնելով որ բժիշկը իր անտարբեր երեւոյթով և տուած համոզիչ բացատրութիւններով պիտի կրնայ երեւոյթները փրկել, ինչպէս տիկին ժուղիկ իր կեղծ յուզումով.

— Պարո՞ն տոքթուր, վրայ բերաւ կարկամեան, եթէ այստեղ ձեր ֆինին է, կրնա՞ք ցայց տալ ձեր արտօնագիրը...:

— Ի՞նչ հանգամանքով դուք իմ արտօնագիրս կը պահանջէք, ո՞վ էք դուք...:

— Ի՞նչ ըսել է թէ ո՞վ է, այս գայթակղութեան ականատես վկայ է էֆէնտին, աւելցուց Անիկառոս, այս անակնկալ միջամտութենէն քաջալերուած: — Եւ յետոյ ի՞նչ համարձակութեամբ կ'ըսէք որ այստեղ քլինիք է, երբ ահաւատիկ մահճակալ մը կայ մէջաեղ, և նոյնիսկ կարավան մը չկայ առջին, ու՞ր տեսնուած է որ բժիշկ մը իր ննջասենեակը ընդունի յաճախորդները...:

— Կը լոէ՞ք դուք պարոն...:

— Յետոյ, տեսէք տիկինին կօշիկները, աճապարանքին մէջ ձախ ոտքենը աջ ոտքը հագեր է...:

Կարկամեանի այս յայտնութիւնները ծիծաղելի գիրքի մը մէջ կը գնէին բժիշկը և իր հոմանուհին, որ կը սկսէր սաստիկ նեղուիլ անձանօթ երիտասարդի մը այս հարցապնդումին...:

— Աղտօ՛տ, դու՞ն սարքեցիր այս խաղը, բայց չպիտի յաջողիս, պիտի տեսնուի՞նք քեզի հետ, այս տեսակ ստորին դաւերով, չէ որ պիտի հրապուրես՝ երեսի՛դ իսկ չթքնող Աննային սիրտը...:

— Մի՛ բորբոքիր սիրելիս, սա մահճակալին սաւանին տակը վերցուր նայինք...:

Ծրար մը կայ, կարծեմ թէ ձննդաբերութեան գործիքներուն պայուսակն է . . . :

Անիկտոս, որուն միտքին մէջ վայրկեան մը յաշողած էր տարակոյս ձգել բժիշկը, բոլոր այս ջախջախիչ փաստերէն ետքը համօզուած էր որ ընտանեկան պատիւը յափշտակող աւազակի մը դիմաց կը գտնուէր. յուզումէն ու զայրոյթէն կը սկսէր դողդղալ, բերնէն կախուած էր այս անհամբեր անծանօթ բարեկամին որ տհա կու գար ախոյեան կանգնիլ իր պատիւին ու բըժիշկը նեղը դնելով՝ ամէնուն ներկայութեան հաստատել անոր յանցանքը: Խսկոյն խոյացաւ սաւանին վրայ և մէկդի տանելով, ընտանեկան շամբանիայի երկը չիշ և քաղցրաւինի ծրար մը . . . :

— Քեյթերնիդ հարա՛մ բրաւ է ֆէնտին, վրայ բեռաւ կարկամեան, ջղային քրքիջ մը. արձակելով . . . :

Տօքթօրը և Ֆուլիկ գեփ գեղին կտրած էին:

— Տոքթո՛ր, մեղի գեղ, ձեր հիւանդներուն շամբանիք^ը կուտաք, աւելցուց յետոյ, իր զոհին հետ խաշդացող կատուի մը պէս զուարճանալով . . . :

— Եւ գատի տեղ ֆրիւի կլասեներ:

— Վերջ տանք այս կատակերգութեան, իրաւունք չունիք իմ կերածիս ու խմածիս խառնուելու, շամբանիա կը խմեմ թէ դինի, ձեզի չեն հարցներ. դուք կրնաք տէրքոսի չուր խմել և ես շամբանիա, չտես պարոն . . . :

— Միայն թէ անկողինին մէջ ծածուկ պահելու պատճառ չունէիք. բնականաբար ձեր քունին մէջ չէ որ պիտի խմէիք, բսել է, երբ գուրսը աղմուկ լուցիք՝ ուզեցիք մէջտեղին վերցնել: երբ ձեր մեղապարտ արարքին ապացոյցներէն մէկն այ . . . :

— Կ'արդիլեմ ձեզի խօսիլ պարո՞ն, և դուքս ելէք իմ զինիքէ՞ս . . . :

— Իմ ննջասենեակէ՞ս, բսէք, կամ մանաւանդ իմ րանիկուի սենեակէս . . . : Բայց է ֆէնտին տակաւին լուսաբանուելու պէտք ունի: Ըստք օրին ակի համար որ իրը թէ տիկինը ճամբան նուազում ունեցեր է և անցորդնոր զինքը բերեր են այստեղ, բժիշկի՞դ, բայց գուշ տիկինին հետ միասին եկաք, կառքէն իջաք և թեւ թեւի ելաք այս սենեակը . . . :

— Սուտ է:

— Ինտո՞ք սուտ, վրայ բերաւ Ազապի, ամենքս ալ աչքովնիս տեսանք . . . :

— Հասկցուեցաւ վատ ծուղակ մը կայ ինծի գէմ, ամէնքէդ ալ հաշիւ կը պահանջեմ, ես հիմա՛ դատարան պիտի դիմեմ . . . :

Եւ տոքթորը որ սենեակին ճնշող մթնոլորտէն պիտի պալթէր, փորձեց դուրս նետել ինքինքը սենեակէն:

— Կեցի՛ք, պօռաց Անիգտոս, օճիքէն կառչելով, մի՛ փախիր, օճիքդ չուտ չես կրնար ազատել.

Եւ խօսքը գործին միացնելով բուռն ապտակ մը զարկաւ, երկրո՛րդ մը, երբո՛րդ մըն ալ. յետոյ իր ամբողջ զլուանքը թքա՛ւ երեսին, ու կնոջը թեւէն քաշելով ուզգուեցաւ դէպի սանդուխը:

ԱՆԻԳՏՈՍ.—Բարեկամներ, երթա՛նք, ձեզի հետ կ'ուզեմ առանձին տեսակցութիւն մը ունենալ պարոն, շատ շնորհակալ իմ որ նախանձախնդիր գտնուեցաք իմ պատիւխ, ձեզի պէտք պիտի ունենամ:

ԿԱՐԿԱՄԵԱՆ.—Ի՞նչ բսել է էֆէնտիմ, պարտքս կատարեցի, կրնամ այսուհետեւ ալ օգտակար ըլլալ

ձեզի, ներկայացնեմ ինքզինքս, «Փաստաբան Կարկամեան» . . . :

ԱՆԻԳՏՈՒՄ. — Շա'տ ուրախ եմ, վաստաբան էք ուրեմն, աւելի աղէկ, ոտքիվրայ հաղար սուտ շինող ացս տեսակ խարեբաներու հետ դուք միայն կրնաք գլուխ ելլալու:

Ֆուլիկլ յուսահատական ձիգեր կ'ընէր՝ իր թեւը ազատելեւ համար ամուսին մատներուն մէջն, որոնք աքցանի մը ակտաներուն պէս սեղմած էին դաստակը:

ՖՈՒԼԻԿԼԻԿ (կը արտնջար). — Զգէ՛, ի՞նչ կ'ուզես ինէ, չեմ դար, մօրս տունը պիտի երթամ, ինձի խաղք խայտառակ ըրիր, մե՛ղք, մե՛ղք որ ինձի պէս սուրբ կնոջ մը դէմ կասկածեցար, ապերա՛խտ, յարգս չգլուցար, աշխարհ արարատին բերանը ձգեցիր ինձի, որո՞ւն երեսը կրնամ նայիլ ասկէ ետքը . . . :

ԱՆԻԳՏՈՒՄ. — Երե՞ս ալ ունիս խօսելու, տուն երթա՞նք, կը հասկցնեմ քեզի: Աչքի լուսով վաստկած դրամներս ասանկ սրիկաներուն կը կերցնես հէ՞ . . . :

ՖՈՒԼԻԿԼԻԿ. — Ա.մ'թ է, ատ ի՞նչ խօսք է, կը վայլէ՛ կոր բերնիդ: Զէ՛, մինչեւ որ ներողութիւն չխնդրես, մինչեւ չընդունիս, որ խաբուե՛ր ես, չեմ դար:

ԱՆԻԳՏՈՒՄ. — Ի՞նչ ներողութիւն, խելքի՞դ եկաւ, չօ՞գտեր ո՛րչափ քիթիս ինդացեր ես, այո՛ խաբուեր եմ, ո՛վ գիտէ քանի՛ ատենէ ի վեր . . . :

— ՖՈՒԼԻԿԼԻԿ. — Ի՞նչ կ'ուզես ինէ, չպիտի՛ դամ:

Եւ Տիկին Ֆուլիկլ յամառեցաւ, սանդուխին սառորդը հասած էին արդէն, ուրկէ քայլ մը առաջ առնել չեր ուզեր:

Անիգտոս ետին դարձաւ, Կարկամեանէն հրաժեշտ առնելու, մինչի աստաբանը և Ազապիտափիկանկատութեան համար հեռուէն կը հետեւէին իրենց:

— Սիրելի բարեկամս, վաղը ցերեկին անպատճառ կը սպասեմ ձեզի գրասենեակը:

Ու հասցէն տալէ վերջը, սրտաղեղօրէն թոթուեց ձեռքը և հրաժեշտ առաւ:

Ֆուլիկլ փողոցին դուռը բացած և ինքզինքը դուրս նետած էր. Անիգտոս հասաւ քովը, մինչ կինը կը յամառէր իր գլխուն երթալ:

— Զգէ՛ օձիքս, ապա թէ ոչ ո՛րչափ ձայն ունիմ «օդութի՛ւն» կը պօռամ հիմա, խելքի՞ս պիտի բերես, աս ի՞նչ գահիծ մարդ ես եղեր, չէ՛ չպիտի դամ, քու կինդ չեմ . . . :

— Շապիկո՛վ մը առի քեզի, շապիկո՛վ մըն ալ կ'երթաս, հերի՞ք որչափ քիթիս խնդացիր, գոհարներով ծածկեցի քեզի, սիրահարներուդ գիմացը փայլելու համար անանկ չէ՛, չօ՛ք մը չեմ ձգեր զրադ:

— Երիտասարդութի՛ւնս փճացուցիր . . . :

— Իշխանուհիի պէս կեանք վարեցիր, ի՞նչդ պակաս էր, մէկ խօսքդ երկուք չէր ըլլար, ապերա՛խտ:

— Զիղերուս կը դպիս կոր, աս չտես խօսքերուն ի՞նչ տեղը կայ, պիտի սովորեցնէմ քեզի՛ անիրաւ տեղը կինդ հրապարակով անպատռելը, աս ի՞նչ ֆեաս մարդ ես եղեր, նայէ՛, ի՞նչ հետեւութիւններ կը հանէ, մինչեւ այսօր, սուրբի պէս կինդ հի՞մա սատանայ եղաւ, ո՛վ կառկած չկայ որ այս խաղը դո՞ւն կազմակերպեցիր . . .

— Ոճրագործը մինչեւ ոճիրը գործած վայրկեանը պարկեշտ քաղաքացի է, ո՞վ գիտէ որչափ խաբած ես մինչեւ հիմա, այսօ՛ր բռնեցի: Ե՞ս ըսի որ ատ սրիկալին հետ բանեկալ տուն երթաս . . . :

— Բերա՞նդ կ'այրի, լեզուդ քեզի քաչէ . . . :

— Ուզածիդ չափ ուրացի՛ր, վկաներս կան . . . :
 — Առ վարձկան դատարկապորտներուն պատճի՛մն
ալ կայ, ասիկա շանքած է կամ ինծի դէմ կամ բժիշ-
կին, ամէն բան-երեւան պիտի ելլայ, դուն ալ պիտի
զղչաս այսչափ յախուռն շարժելուգ համար, բայց օ-
գուտ չունի, գլուխս ալ կտրեն քեզի հետ չեմ ապրիր,
վստահութիւն չունիմ վրադ . . . :

— Քեսին խրսրդ մալ սահիպինի ասրւրք, երե-
սիդ ըսելիք խօսքերս քու քերանդ թնչ գործ ունին . . .

Ճամբան, շարունակելով այս տեսակ կրքոտ խօս-
քեր փոխանակել, հասան կառքերուն սպասման տեղը,
ուր կառք նստան, և Անիգառս ազգարարեց կառապա-
նին որ կառքին ծածկոյթը գոցէ .

— Աշխարհին երեսը նայելու չնո՞րդք չմնաց վը-
րանիս . . . :

ԳԼՈՒԽ Է.

ԲԱԼՈՐ ՊԵՏՈՐ ԶՈՒԹԻ ԾԷՋ ԶՈՒԿ ՈՐՍԱՅՈՂՆԵՐԻ
ԳՈՐԾԻ Վ. Բ. Ց

Տիկին Մէրտինեանի ու բժիշկին գայթակղութիւնը
սկսած էր շրջան մը ընել ամէն տուներուն մէջ: Առա-
ջին անգամ արձագանդ գտած էր Պերճեաններու տունը:
Ազապի իր շունչը առած էր Օր. Աննային քով,
իրենց պատիւին նախանձախնդիր կնոջ մը պարկեշտիկ
դիմակը առած ու մանրամասն պատմած էր դէպքը:
Տեղին ու դերակատարներուն յականէ յանուանէ յիշա-

տակութիւնը թէեւ ուէէ տարակոյս չէր ձղած Աննայի
միտքին մէջ, բայց այն յետին յոյսը որուն կառչած կը
մնար տակաւին՝ որ մը եկաւ խորտակել՝ Տէր Դիսնէ-
սիոս քահանայ, անդամ Դատաստանական Խորհուրդի,
որ իր պարբերական այցելութիւններուն՝ գլեթէ հա-
մարատուութիւնը կ'ընէր՝ օրակարդի վրայ գտնուող
կարեւոր ինդիքներուն . . . :

Տ. Դիսնէսիոս.— Բնաւ՝ չէր սպասուէր նամիմ,
խաղաղ և համերաշխ բոյն մը կը կարծուէր, զարմա-
նալին հոն է որ թէ՛ էրիկը և թէ՛ կնիկը փոխադար-
ձարար զիրար կ'ամբաստանեն և ամուսնալուծում կը
պահանջեն . . . :

Օր. Աննա և մայրը որ մասնաւոր պատճառներ ու-
նէին հետաքրքրուելու այս խնդրով, զարալից անձ-
կութեամբ մտիկ կ'ընէին Տէր Հօր խօսքերուն, երբ
անիկա վերապահումներ կը գնէր իր պատմութեան
մէջ, Օր. Աննա չըր կրնար զապել իր բուռն յուզումը,
հրաւիրելով որ լսութեամբ չանցնի այդ անցքերուն
վրայէն:

Տ. Դիսնէս. ԻՌՍ—Անիգտոս էֆ. նշատ որոշ ամբաս-
տանութիւններ ըրաւ, ականատես վկաներն ալ բառ
առ բառ հաստատեցին իր խօսքերը. սենեակին զուոր
կոտրեր ներս մտեր են: Բժշկական քլինիքս է, կը
պիտէ կոր տոքթորը, բայց լավագոէ մը, կարտրօպէ մը
և մահճակալէ մը զատ ուրիշ բան չկայ եղեր սենեա-
կին մէջ, ո՛չ ապակեդարան մը, ո՛չ գործիք մը, ո՛չ
խակ ջերմաչա՞փ մը. բժիշկի քլինիք ըսուելու ոչ մէկ
շնորհ ունի, պարզապէս ննջաւենեակ մը: Եւ յետոյ,
քանի որ այդ սենեակը իր խանութն է, պէտք է ար-
տօնագիր մը ցուցնէ, ատանկ բան ալ չունի, կը հաս-
կցուի կոր որ բանկված սենեակ մըն է:

Օր. ԱՆՆԱ. — Վականե՞րը ով են :

Տ. ԴԻՌՆԵՍԻՈՒՄ. — Փաստաբան Կարկամեան էֆ.ն.,
Տիկին Ագապի մը և տունին վարձակալներէն ոմանք:

Օր. Աննա և մայրը խորհրդաւոր ակնարկ մը փոխանակեցին:

Օր. ԱՆՆԱ. — Տէր հայր, չե՞ս կարծեր որ թշնամութեան, վրէժիսնդրութեան համար այս մարդիկը խօսք մէկ ըրած են :

Տ. ԴԻՌՆԵՍԻՈՒՄ. — Ի՞նչ թշնամութիւն աղջիկս, Տիկին Ֆուլիկը թէեւ առաջ ըստ որ համբան նուազում ունեցեր է և անցորդներ զինքը բժիշկին բերեր են, բայց բոլոր վկաները կը պնդեն կոր որ բժիշկը և տիկինը կառքով միասին եկեր են...:

Օր. ԱՆՆԱ. — Հաւանական չէ՞ որ բժիշկն ալ դիպուածով հան գտնուած ըլլայ և անմիջապէս տիկինը կառք մը դնելով զայն քինիքը բերած ըլլայ...:

Տ. ԴԻՌՆԵՍԻՈՒՄ. — Քեզի հիմա տոտանկ կը պենդեն կոր բժիշկը և Տիկին Ֆուլիկը.

Օր. Աննայի դէմքը պահ մը լուսաւորուեցաւ յայտնի ճառագայթով մը:

— Տեսա՞ր Տէր Հայր, ինչու խեղձին մեղքը կ'առնէք ուրեմն, իր պարտականութեան գոհ կ'երթայ կոր տղան:

Տ. ԴԻՌՆԵՍԻՈՒՄ. — Դժբախտաբար տոտանկ չէ աղջիկս, այս գործը շատ իը քրքրեն կոր հակառակ կողմէն, նոյն իսկ կառապանը գտեր են, նոյն իսկ գացեր ստուգեր են որ նուազումի պատմութիւնը շնծո՞ւ է, ատանկ կին մը՝ ցոյց տրուած աեղը ո՞չ գետին լինկեր մարեր է, ո՞չ անցորդներ գլուխը հասած, առեր են, քանի որ տափկա խանութպանները պիտի զիտնային, մինչդեռ ամէնքն ալ կը հերքեն կոր:

Օր. ԱՆՆԱ. — Հապա կը գանգատին որ Դատաստ. Խորհուրդին առջեւ ելած դատ մը տարբներով երեսի վրայ կը մնայ, ի՞նչպէս կ'ըլլայ որ այսչափ շոգեպինդ արագութեամբ կը տեսնուի կոր այս դատը: Ի՞նչպէս կ'ըլլայ տէր հայր որ օրը հազար տեսակ դէպք ու արկած կը պատահի Շիտակին վրայ, և որ խանութպանները կը յիշեն որ այսինչ օրը տիկին մը նուազեր է իրենց խանութին առջեւ:

Տ. ԴԻՌՆԵՍԻՈՒՄ. — Այս' աղջիկս, ըսի որ այս գատար ժամ առաջ վերջանալու համար ամէն ճիգ կը թափուի կոր, Կրօն. Ժողովին անդամներն անդամ կազմ և պատրաստ կը սպասեն՝ որպէս զի Դատաստ. Խորհուրդին որոշումը երբ իրենց հաղորդուի, անմիջապէս վճիռը արձակեն, որ գրավաննին է արդէն:

Օր. Աննա իր հպարտութեան մէջ ջախջախուած էր. ո՛րչափ ալ կը փափաքէր լաւատես ըլլալ և իր խօսեցեալին համար արդարացուցիչ պարագայ մը գըտնել՝ բոլոր այս պատմութեան մէջ, բայց իր ճիգերը ի դերեւ կ'ելլային:

Օր. Աննա յուսահատ դէմք մը աւնելով, հարցուց տաներեցին:

— Տէր հայր, ճանչցա՞ր տոքթորը:

— Այս' աղջիկս: Վերջընթեր նիստին անձամբ ներկայացաւ: «Տոքթորը այսպէս, տոքթորը այնպէս» ըսելով շատ յեղեղուեր էր դատավարութեան ընթացքին, բայց չէինք գիտեր անունը, փաստաբան Կարկամեան էֆ.ն և միւս վկան Տիկին Ագապի յայտարարեցին սակայն յատենի ժողովոյ որ զինքը ճանչցա՛ծ են և անունն ալ տուին:

Շիտակը ես կը սպասէի որ անիկա բոլորովին չէ-

զոք մնար այս դատավարութեան մէջ, բնաւ չխառնու-
էր բնաւ օտք չդնէր, մինչդեռ վերջընթեր նիստին ան-
ձամբ եկաւ: Կ'երեւայ Տիկին Ֆուլիկ աղաչեր է իրեն
որ գայ և հաստատէ որ ճամբան մարած դտաւ զինքը,
թէ քովը փութաց և իր բժիշկի պարտականութիւնը
կառարեց: Զեմ հասկնար որ այս փաստաբան կար-
կամեանը ինչո՞ւ այսչափ կատաղութեամբ ինկած է
տօքթորին ետեւէն և ամէ՞ն գինով խայտառակել կ'ու-
ղէ զանիկա....

Օր. Աննայի քունքերուն երակները ցցուեցան,
զայրոյթի նոր բոց մը վասեց անոր աչքերը, և ակ-
ռաներուն մէջէն մոնջեց.

— Սրիկա՞ն:

Տ. Դիռնէսիոս մխիթարական խօսքեր մը փորձեց,
հանդարտեցնելու համար Օր. Աննայի յուզումը, թէեւ
դժբախտ աղջիկը անտարբերութիւն կեղծելով, կը ջա-
նար ծածկել ներքին խռովքը:

Մայր ու աղջիկ երր առանձին մնացին, Օր. Աննա
երկու ձեռքերուն մէջ առաւ ճակաար, ու որչափ կ'ու-
զեր հպարտ ըլլալ՝ թող չտալով որ հոսին իր աչքերուն
մէջ այրող արցունքի կաթիլները, բայց անօնք արդէն
կը սկսէին ակօսել իր դէմքը....:

Տիկին Վերգին իր թևերուն մէջ առաւ աղջիկը և
խանդաղատ համբուրեց:

— Հոգ մի՛ ընկեր աղջիկս, ի՞նչ ընկնք, խաբուե-
ցա՞նք, աւելի աղէկ որ չուտ դուրս տուաւ իր գոյնը.
հապա եթէ աւելի ո՞ւշ ծագէր զայթակղութիւնը...

— Ու մինչդեռ Տիկին Վերգին կը զգուէր իր աղ-
ջիկը, անոր մատները՝ կը կառէէին խօսքկապի մատա-
նիին վրայ որ ահա կը սահէր մատէն....:

